


059

P-82



059  
P-82



13790

06 JUN 2009

059  
P-82 47

1913

6

# ԿՐԿՈՒ ՏԱՐԵՑՈՅՑԸ

(Գ. ՏԱՐԻ)

ՈՐ ԿԸ ԲԺՇԿԷ

Զանճրախար, տիրախար, դէգութիւնը կուտու-  
ղութիւնը և բոլոր այդ կարգի և անբուժելի  
համարուած հիւանդութիւնները՝ ա-  
ռանց ենթակային օ և է ցաւ կամ  
հեղութիւն պատճառելու .

6-82  
222

46574  
37594  
3969



Մ. Ա. ՄԱՇԿԻՆԻ  
Մ. ՍՈՍՆԱԿՅԱՆԱ ՍՈՍՆԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՎԱՂԻՆԱԿԱՆ ԲԻՒՐՍ

19.04.2013

# 752 ԽՕՄՔ ԵՒ 8529 ԲԱՌ

ՓՈՒԱՆ «ՅԱՌԱՋԱԲԱՆ»Ի

«ԿԻԿՕ»-ի Տարեցույցին հրատարակութեան Գ. Տարեդարձը կը անենք այսօր ... մեծ հանդիսաւորութեամբ:

Այս ուրախ առթիւ, ինչպէս երբեմն կ'ընէր մեծ և Հայաստան Արքան Համիտ, գոհարանական մաղթանքներ կ'ուզէինք առ Բարձրեայն Աստուած, որ այս օրերուն կը սպասէ մեր Տարեցույցը կարգաւոր զուարճանալու համար:

Արդ, ինչպէս ըսի, մենք այսօր Գ. Տարիին մէջ կը մանենք՝ Չեզի հրամայեցու համար Տարեցույց մը: Մենք բնաւ յաւակնութիւնը չունինք բախու թէ՛ Չեր աչքին առջև դրած մեր այս Տարեցույցը իր տեսակին մէջ եղ... ահան է, ինչպէս իր տեսակին մէջ անզուգական է մեծապատիւ Արխտակէս Էֆ. Գասպարեանը:

Ո՛չ, իրաւունք չունինք այդ կարգի պապունակ խօսքեր լնելու անանկ ամուսան մը մէջ, որ արդէն ինքնին չափազանց հարուստ է պաղ բաներով: Մենք համեստօրէն պիտի բռնենք միայն թէ՛ ներկայ գիրքը 567,000 գիրէ կը բաղկանայ՝ որոնք իրարու քով գալով բառեր, նախադասութիւններ, հաստատներ, երեսներ և վերջապէս Տարեցույց մը կազմած են և միւսնոյն համեստութեամբ պիտի աւելցնենք՝ նաև թէ՛ այդ 567,000 գիրը միմիայն 4 գրույի կը ծախենք:

Ընթերցողները կրնան անշուշտ հաստատել որ, եթէ ուզէինք ՚մանիկ Հայաստանի քիւրաբերուն և Պայքանեան Զինակցութեան անդամներուն, անշուշտ 4 գրչ. ին տեղ 14 և դուրէ 24 գրչ. պահանջէինք:

# ԳՈՒԾԱԿՈՒԹԻՒՆՔ ԿԻԿՈՒ

ՈՒԶՈՂԸ ԹՈՂ ՀԱՒԱՏԱՅ



## Յ Ո Ւ Կ Ո Ւ Ա Ր

Յունուար ամիսը՝ ձիւնի, անձրևի՝ ցիւխի, լաստիկի, վառարանի, փայտի, ամուխի և քսակերու թըշնամի ամիսը: Ծառեր այս ամիսը թէև ուզած են դուրս հանել տարիին մէջէն և սակայն հակառակ գերմարդկային ճիգերու անիկա զամուսած մնայած է իր տեղը և հազար չեմ գիտեր քանի տարիէ ի վեր՝ սովորական քիւրս աւազակներու պէս կը կտտարէ աշխարհի բնակչութիւնը... Հայաստան բնակող Հայու մը նման:

Անշիշտաակ ժամանակներէ ի վեր Յունուար ամիսը Յի կը քաշէ և մինչև այսօր ս՛ջ մէկ ղէպք. ոչ խնկ աշխարհներու հիմնադրատակ կործանուածը, կրցած է այս ամուսան մէկ օրը կրճատել:

Այս ամուսան մէջ է որ մարդիկ յաճախ կարգուեալու բուսան փափաքներ կ'ունենան. հոգ չէ թէ՛ Յուլի սին կամ Յունիսին մէջ տի աննն Պատրիարքարան դուռը՝ այդ միևնոյն կիները ուրիշին կոնակը հաներ համար, իրբև աւելորդ ստարկայ:

Ընդհանրապէս կաղանղը այս ամուսան սառչին օրուսան կը հանդիպի, թէև ընտանիքի պետերը երբեք չը պիտի ուզեն այդ օրուսան հանդիպիլ. կարծես Յունուար մէկը քօլէրայէ կամ ժանտախնդէ վարակուած լլար:

Այդ բանը չըրինք և չպիտի ընենք, սա պարզ պատճառաւ որ չպիտի տաք:

Մեր Տարեցոյցը անցեալ տարի կարգացողներ անշուշտ գո՛հ մնացին և մենք վստահարար կրնանք յայտարարել որ գո՛հ չմնայու պատճառները չսա նուազ էին:

Մեր վարձքը, պիտի բեկը յաւեա յարգելին Սիւսն էֆ. Գարամաճեան, եթէ ան ըլլար իմ տեղս յոսաջարան գրողը, ընթերցողներու կողմէ գնահատուիլը և անոնց բարոյականը բարձրացած տեսնելն է:

Ես, անկեղծօրէն կը խոստովանիմ, երբեք Գարամաճեան մը չեմ և հետեարար բացէ ի բաց կը յայտարարեմ թէ՛ չոր չոր և վերացական վարձարութիւններէ բան մը չեմ հասկնար և ինքզինքս գնահատուած կը զգամ՝ այն ստան, երբ ինձի գնահատողները իրենց բերնին հետ մէկտեղ բանան նաև իրենց քսակին... բերանները:

Արդ, ես և ընթերցողներս մէկ կողմէն պէտք է իրարու սերտիս կապուած մնանք... քսակով, որպէսզի միւս կողմէ՛ ես ալ կապուած մնամ իմ դրչիս, որ աւանդ, Պուլկար զինուորի մը նման ամէն ժամ լաւագոյն կերպով ուտել կ'ուզէ:

Հիմա որ մեր Յատաջարանը կարդացիք և լաւագոյն կերպով տեղեկացաք մեր բարի ու չար պիտաւորութիւններուն, ձեզի կը մնայ ընտրել այդ երկու ճամբաներէն մէկը:

Բայց նորէն կ'ըսեմ մեր Տարեցոյցին ճամբան՝ Սյ քայութիւն չի տանիր. ուր արդէն մենք գործ չուսինք: Վերջէն չըսէք թէ՛ մեզի խաբէց՝

ԸՆԿԵՐ ԿԻԿՈՆ(\*)

(\*) Ծ. Կ. — Քաւ լիցի՛...:

Այս ամսուան մէջ ճնտձ են՝ Արխատիկէս Գասպարեան, Երուանդ Տէր Անդրէասեան, Եղնիկ Վրդ. Պապուհան, Տիչճի Տառուր և նման պաղղորակներ:

Յունուարի առաջին օրը, մարդիկ իրարու նուէրներ կուտան կ'առնեն, սրպէսզի սարին ամբողջ ուղարկու երթայ:

Կ'արժէ որ այս առթիւ մեր Տարեցոյցի բնիկերցողերուն ծանօթացնենք մէկ քանի նուէրներ՝ ամենէն շահեկաններէն:

Արխատիկէս Գասպարեան իր նուէր կըտանայ մէկ արկու պայեա թուղթ՝ Հրահանգ-Կանոնադիրներ պատրաստելու և մայրաքաղաքիս բոլոր փողոցներու անկիւնները փակցնելու համար: Ասկէ զատ նուէր պիտի ստանայ նորագլուս ճապ մը, դէմեքը և նայտաճրները քաղցրացնելու հանգամանքը սնեցող:

Քասիմ պիտի ստանայ աղամանգեայ նարկիլէ մը՝ սակեպատ մարրուճով և վարդի ջուրով լեցուած. միւս կողմէ նուէր պիտի ստանայ նաև ոսկիէ մետաղ մը՝ սչինչէն խմրադիրներ յարուցանելուն զիւսը ըրած ըլլալուն համար:

Քասիմի կըրոր՝ Սարգիս Էֆ.ի խոչոր հատար մը՝ զանազան գործարանատէրներու հասցէներով լեցուած՝ անոով ժամանակին աէքլամ զանելու համար:

Արշարունի պատրիարքին՝ իր կըրօրը կենդանադիրը՝ անգլիական սխառէմով քացա մը, սուսձ ամսակաները հան պահելու համար:

Գառնիկ Հայկեանին համբերութիւն՝ Նաչիա Արշաունիի խաչը քաշելու համար:

Բիւզանդ Քէչեանին՝ Թաւգի ամբողջական գոլէֆ սիօնը:

Երուանդ Տէր Անդրէասեանին ծրար մը սկզբունք, բաքէթ մը նկարագիր, երկու քաշ՝ ամօթ, և մէկ ուկէս լիպրա անկեղծութիւն:

Մանկունի Սրբազանին երկոտաննակ մը գիշերային առօթ՝ իր հաւատարիմ հպատակներէն նուիրուած:

Քեամիլ փաշային՝ Սայիտ փաշայի «Յիշատակներ» անուն զրքէն սակեկազմ հատոր մը և Պալքանեան Զինակից պետութեանց թագաւորներուն բօռքուէները:

Պետրոս Նալաճեանին՝ «Աւուղ փոռացս անցաւորի...» վերաառութիւնը կրող սախատկ մը՝ իր անկողնին վերի կողմը կախելու համար:

Երուանդ Օտեանին՝ նահանգապետութիւնը Քըրք-քիլիսէ կամ Լօզինկրատ քաղաքին:

«Ազատամարտ»ին՝ 200 թերթի սրածուծութիւն՝ սրպէսզի ասկէ վերջ՝ առանց զադարի կարենայ թերթ հըրատարակել:

Շահրիկին՝ Էքսէրճեան քահանային մեծաղիր լուսանկարը:

Սարգիս Մինասեանին՝ աղուորիկ ալջիկ մը որ, 100 սակի և սուն մը ունենայ ու ճնոգք չունենայ:

Ներսէս Օճանեանին՝ շարագան մը, Կեղրնի Խըմբակցութիւնը քիչ մը աւելի կարգի բերելու համար:

Դաւիթ Տէր Մովսէսեանին՝ թուրքստութեան գերք մը, սրուն շնորհիւ կարող ըլլայ սօլրիլ թէ՛ մէկը մէկէն կըր ելլէ դէրօ կը մնայ:

Սմբատ Դաւթեանին՝ կնօջակոն պատկերներու՝ վախժուէրներու լուսանկարներովը խառն, այլօմ մը և Բերայի թատրոններու ու շանթաններու պատուակալ հովիւի պաշտօնը:

Նորասունկոնին՝ նախարարապետի աթոռ մը՝ ի միւս անգամ... գարստեան:

Պոլսոյ նաւահանգիստը եկող մարտանաւի նաւաղներուն... բարի օխորժակ:

Պալքանեան չորս պետութիւններուն՝ հան-

քային ջուրեր՝ մարտողութիւններն զիրացնող :

Յունվար 2. — Շարունակութիւն ֆասուլեա, նօ-  
հուա, թուրչի և հէլվա ուտելու : Այսօր է որ սիմիթճի-  
ները իրենց կրկիրը կը մեկնին :

Յունվար 3. — Դա՛րձեալ պահոց օր. աղքատներուն  
հոգը չէ. սենեկները չուտնով կը քաշին Ծննդեան օրը  
աղատ համարձակ կտու, սչխարի միս ուտելու համար.  
տարւոյն ամէն օրը, մարդու միս ուտելը արգիլուած չէ  
եկեղեցական հայրերու կողմէ :

Յունուար 4. — Լատինները անվարախ սուրբին ասոնը  
կը ասեն. միակ սուրբն է, Ս. Անտօն, որ վարախք  
չունի եղեր : Յատուկայի մեծ սպասուած : Քաղաքապե-  
տութիւնը մէջտեղ չկայ :

Ձիւնը կը շարունակէ տեղալ. կարգ մը մարդիկ մօ-  
րուքնին կը ձերակցենն զինուոր չ'երթալու համար :  
Ասիկա տարիքներու սրբագրութեան նոր սրտէմ մըն է :

Յունուար 5. — Ածուխին զինը 3 զրշ. ի կը բարձ-  
րանայ. Քաղաքապետութիւնը, կը գրեն թերթերը, մէկ  
միլիոն օխա ամուխ պիտի բերէ՝ զինները, ամանցնելու և  
աղքատներուն օգնութիւն ընելու համար :

Չորս հոգի կը սասին Ազգ. ժողովոյ սրահին դրան  
առջեւ :

Ճրագալոյց. այս օրուընէ սկսեալ մարդիկ իրենց  
ճրագները կը վառեն ի պատիւ Քրիստոսի ծննդեան և  
յետոյ մոռնալով մարեկ՝ տարւոյն մնացեալ բոլոր իրի-  
կունները մէկ մէկ խանձի կը կախեն իրենց քթին ծայ-  
րը : Ուտիք է մեզ ութը օր անմիջոց :

Յունուար 6. — Այսօր Քրիստոս մեզի համար ան-  
գամ մըն այ կը ծնի. Գում-գարուի, Սամաթիոյ,  
Սկիւտարի, Մազրիգիւղի և Բանկալթիի փողոցներուն  
մէջ ծայքը վրան ուրանկոթներ հազամ և արդուկուած

բանթաօնով հո՞ծ բազմութիւն մը կ'երեւի որ սինեմա-  
թօկրոֆային արագութեամբ մէկ փողոցէն միւսը կը մանէ :  
Մանր մանր արկածներ կը պատահին այս արագաշար-  
ժութիւններուն հետեւանքով. ասոնք առանց օղին խըս-  
տութիւնները նկատի առնելու թաղէ թաղ վազողներ են՝  
նոր ծարին ու Քրիստոսի 1913րդ ծննդեան տարեդարձը  
չնորհաւորելու համար :

Մէկ քանի չքաղցրեաններու վրայ քօնեաք կը թա-  
փի. անուշի չորս թէփախ կը շրջի և մէջի եղածը կը  
թափի մէկ քանի հիւրերու վրայ : Ծնորհաւորճի մը, որ  
կեանքին մէջ առաջին անգամ բլլաով օթօ նստած է,  
կասքին մէջ կը փսխէ և վրան գլուխը կ'աղստաէ :

Մէկ օրուան մէջ 7,145,678 անգամ Քրիստոս  
անուընը բերան կ'առնուի, հակառակ Աստուածային այն  
պատուիրանին որ ըսած է. «Իմ անուէն փուճ տեղը  
բերան չպիտի աւանս» :

Յունուար 7. — Ողջերը մեռելներուն այցելութեան  
կ'երթան... զինիով ու օղիով : Շատեր իրենց սիրելի-  
ներուն քով կը պատկին զինալնայէ յետոյ :

Ամէն սուէն հիւանդ կայ : Զմեռը կը շարունակէ  
զանազան եւրանակներ նուազել պատուհաններու տակ :  
Թուրքերէն թերթ մը կը ծանուցանէ թէ՛ Սնատօ-  
լուի նահանգներուն մէջ կատարեալ հանդարտութիւն և  
խաղաղութիւն կը ախրէ :

«Ազատամարտ» կը ծանուցանէ թէ՛ չնորհիւ նոր ընա-  
րութիւններու յուսով է որ՝ Խորհրդարանական նոր սիս-  
թէ՛մը ա՛յլ աւելի խոր արմատ ձգէ կայսրութեան չորս  
կողմը :

Մուշի կրքեմի երեւոյթիսան Գեղամ էֆ. Սալը Բա-  
զարի մէջ շայտարարեր է թէ՛ Մուշի և Բաղէշի մէջ  
անդորրութիւնը կատարեալ է, քանի որ ձիւնը ճամբա-

ները կը գոցէ և թէ՛ ձիւնը միակն է իր տեսակին մէջ որ քիւրաին աչքը կը վախցնէ և հայուն՝ գէթ քանի մը ամիս, հոնգիստ ընել կուտայ:

Յունուար 8, 9, 10, և 11 սովորականին պէս կ'անցնին: Այդ օրերուն մէջ կամուրջը կը շարունակին շինել: Փողոցները թայ են:

Յունուար 12. — Պատրիարքարան կը հեռագրեն թէ՛ Քիւրա աւազակ Սըմկօն ատւրք կը հոււաքէ: Պատրիարքարանը նկատելով որ ապօրինի ոչինչ կայ պարոն Սըմկօի այդ արարքին մէջ կը յանձնարարէ ձայն չհանել և կանոնաւորաբար վճարել ատւրքը:

Երկու հոգի կամարջին վրայէն անցած ատեն, բացուած ծակերէն մէկուն մէջ կ'իջնան:

Նոր կամուրջը, ժամանակի Բ. Դրան խմբագրին քաղած տեղեկութեանց համաձայն, չուտով պիտի զնտեղուի:

Յունուար 13. — Հայունի մը կը փոխցնեն Սղերդի մէջ, Պատրիարքարանը թաղրիրով մը կը բողբէ. Սըղերդէն Բ. Դուռ լուր կուզայ թէ՛ Հայունին իր կամքով փախած է և ատոր ալ ապացոյցը սա է որ այժմ անիկա իր անունը փոխած է և Փաթմա կը կոչուի Վարդունիի տեղ:

ԻՖիառ ատրերու համերաշխութեան մասին ընդարձակ յօդուած մը կը գրէ:

Յունուար 14. — «Թոնին» կը պահանջէ որ պատրիարքարաններու առանձնաշնորհումները շնջուին:

Թուրքերէն թերթերը կը շարունակեն համերաշխութեան քարոզներ և գայլի աւետարաններ կարդալ:

Յունուար 15. — Նորածին մանուկ մը՝ Բաղէշի մէջ կ'ընդունի իսլամական կրօնը. պատրիարքարանը նորածինն 9 ամսուան ըլլալը մէջ բերելով կը պահանջէ զայն

կառավարութիւնը կ'որոշէ մանուկը միւֆթիին քով գնել. սրպէսդի մեծնայէ յետոյ հարկ եղած յայտարարութիւնը ընէ:

Մէկ կողմէ Ազգ. Տանձարանը կը շարունակէ նիստ գումարել և միւս կողմէ անուկի ցարտ ու սառնամանիք ամէն կողմ:

Միհրդաս Հայկազ երկու տիւզ աւելի կը նստէ Պատրիարքարան մեկնելէ առաջ:

Արշարունի պատրիարք ամուսնական կէսը կը ստանայ և կսկսի մէկիկ մէկիկ համբել, Բեզապլլները զատուել համար:

Յունուար 16. — Տոն Արբաց Պօշկէզէնաց և յիշատակ Եանքէսըճի Հայրապետներու:

Երկու Հայ կապաններն Վանի կողմերը, պատճառները յայտնի չըլլալուն համար՝ կառավարութիւնը կ'որոշէ նախ պատճառները հասկնալ և յետոյ հետապնդել չարագործները:

Տպագրական Տեսչութիւնը Հայերէն թերթ մը կը փակէ ատրերու համերաշխութիւնը խանդարած ըլլալուն համար:

Թուրքերէն թերթ մը բերանը կը բռնայ և տարբերու համերաշխութեան շէնքը կ'ործանելու ձեռնարկներ կ'ընէ, Տպագրական Տեսչութիւնը այդ միջոցին կը քշանայ:

Յունուար 17. — Սեղրաք, Միսաք և Արեթնազով, ինչպէս նաև Գասպար, Միլքոն և Պաղտասար այս ամսուան մէջ բաւական փարայէ կ'ելլեն. ինչ որ կը նիհարցնէ թէ՛ զիրենք և թէ՛ քսակները:

Յունուար 18. — Քօյեան այցելութիւն կուտայ մեր քաղաքին. բնակչութիւնը փառաւոր ընդունելութիւն մը կ'ընէ իրեն՝ ի բացակայութեան քաղաքապետին, որ զբօ-

սական պայտ մը կտասրելու համար մեկնած է հայրաքաղաքէս :

Մուշի մէջ Հայ մըն ալ կրտպաննին . մարդասպանը անմիջապէս պատմել կը խոստանայ կառավարութիւնը եթէ . . . բռնէ :

Միհրդատ Հայկոյ ամէն օր մէկ մէկ հովանոց կը ծախէ և հովանոցը ծախելէն անմիջապէս վերջ Պատրիարքարան կը մեկնի՝ ազգ. գործերուն բարօք ուղղութիւն մը ստլու համար :

Յունուար 18. — Օգիւրը կը խոստանան . փողոցները անօրինակ մաքրութեամբ մը կը ծփան : Կին մը Բերայի Շ խաակին վրայ դեմին կ'իջնայ . հագուստները ամբողջովին կը ցեխափն . կինը դատ կը բանայ Քաղաքապետութեան դէմ, որուն անզը սակայն անձանոթ կը մնայ : Կինը կ'ստիպուի իր անկուսները շարունակել, աղտոտած շրջազգեստին փոխարէն մաքուր զգեստներ ունենալու համար :

Հմայեակ եպօ . կիներու յատուկ սրատարագ կը մասուցանէ և քարոշ մը կուտայ, որով կը հրախրէ կիները խոստովանիլ և հաղորդուիլ :

Ազատամարտը՝ Առաջամարտի կը փոխեն՝ նկատելով որ առաջին անունը նոր Սահմանադրականներու սկանչին լաւ չի հնչեր :

Յունուար 19<sup>1/2</sup>. — Միշտ կը ձիւնէ . Բ. էֆէնտին կին մը ևս կ'առնէ . իր թիւ 1 կինը Գատաստանական խորհուրդին կը բողոքէ և արդարութիւն կը խնդրէ : Խորհուրդը կը յանձնարարէ մինչև՝ տաք ամիսներուն գալը, ձայն չհանել : Կինը համակերպած կը մեկնի :

Գատաստանական Խորհուրդը ձմեռնային արձակուրդներուն կսկսի և մինչև մարտի վերջը կը փակէ իր ժողովարանին դուռները :

Յունուար 20. — Քաղաքապետութիւնը մէջակց կ'ելլէ և կ'որոշէ հինգ միլիոն ոսկիով բարեկարգել քաղաքը :

Թերթերը կը ծանուցանեն թէ՛ Ազգ. Ժողովը որոշած է այս տարի իր օրակարգը մաքրել : Այս լուրը խանդավառութեամբ կ'ընդունուի Հայկական շրջանակներու մէջ և նոյն իրիկունը լուսավառութիւններ և հըրախազութիւններ անդի կուսնանան :

Յունուար 21. — Քաղաքապետութիւնը պատուիրակութիւն մը կը զրկէ Քօլեային մօտ օր, Բերա Բալաս էջևեանած է և կը խնդրէ որ ընդունի իր յարգանքներուն հաւատարմքը և ներողամիտ գտնուի, աւելի կանուխէն իր մօտ փութացած չըլլալուն համար :

Տոն Սրբուհայն Գրարու Վերծինի, որ նահատակուեցաւ զամբարաններ վերկերլու համար : Այսօր է որ Գրարու Վերծինի ուխտավայրը հազարաւոր ուխտաւորներ այցելութիւն կուտան :

Նախա Արշարունի կը մտադրէ պատուել Գառնիկ Հայկեանի զլուխը . սենեկապաններ՝ Սեղրակ, Թորոս և Սարգիս վրայ կը հաանին և Պատրիարքին կըրայրը ոճրագործ ըլլալէ կ'արգելին :

Յունուար 22. — Սոսկալի փոթորիկ . մէկ քանի վաճառականներ չի կրնալով դիմադրել՝ կը առապալին, իրենց հետ մէկտեղ դեմին զարնելով նաև մէկ քանի շրամատուններ և գործարաններ :

Կաղի ընկերութիւնը 33 տարուան նոր պայմանադրութիւն մը կը կնքէ քաղաքապետութեան հետ, որպէսզի մայրաքաղաքին կարգ մը փողոցներուն մէջ մէկ մէկ խտարէ լամպառի և կամ մէկ մէկ մօտ զեռեղէ :

Տիգրանակերտէն կը անդեկացնեն Բ. Դուռ թէ՛ խաղաղութիւնը վերահաստատուած է :

Փոթորիկը կը շարունակէ փչել քաղաքին վրայ և Պարոն, Պարոն՝ Ա. Բ. Գ. Դ. Ե. Զ. Է. Ը. Թ. Ժ. Ի. Լ. Խ. Ծ. Կ. Զ. Ը, Ծ. Մ. Յ. Ն. Ծ և Ո. այդ օրերուն մէջ փողոց չեն կլկեր:

Յունուար 23. — Քաղաքապետ կը հրաժարի:

Աղգ. Ժողովը նիստ կը գումարէ և կ'որոշէ, յաջորդ ուրրաթի օրը դարձեալ նիստ գումարել: Օրակարգը մաքրելու համամտութիւն յայտնողներու թիւը զգալապէս կը քիչնայ: Արիստակէս Գասպարեան Վարչութեան անդամ ընտրուելու համար՝ մայրաքաղաքիս բոլոր զօրաւոր Սուրբերուն դուռը ափ կառնէ:

Յունուար 24. — Քաղաքապետը ետ կառնէ իր հըրածարականը և կորոշէ հարցնել ձեռնհաս պաշտօնարանին թէ՛ ո՞ւր մնաց մէկ միլիոն օխտ ամուխը, որուն քառասունհաւթը օխտն ստացած ըլլալով՝ առաջին առթիւ բաժնուեր է թաղապետական չառուհներու անմենէն մակրաներուն:

Հայաստանի մէջ անդորրութիւնը կատարեալ է:

Բիւզանդիոն կը ծանուցանէ թէ՛ Տէրքօղի ջուրը կարելի է խմել՝ երբ մարդ ծարու է ու Կանդղզալագի ջուր գանել անկարելի է:

Յունուար 25. — Պալքանեան պատերազմը կը շարունակէ: Չինակից անբութիւնները կը պահանջեն որ Հայաստանը Գարատաղի արտի, Արարիան՝ Սերափոյ, Ատանան՝ Պուկարիոյ և Քիւրտիսթանը՝ Յունաստանի:

Յունվար 26. — Չիլիի Հանրապետութիւնը չորս դրահաւոր կը դրկէ Պոլսոյ ջուրերը, որոնք այս պատճառաւ բաւական կը պղտորին և շատեր կ'սկսին պղտոր ջուրի մէջ զանազան ձուկեր որսոյ:

Կամուրջը շինուած ըլլալով տեղը դրուեցաւ:

Աքէթիկի մէջ Օր. Իքս կ'իջնայ. Պ. Զ. օգնութեան կը փութայ թէև, բայց իր բանթալօնը և վար-

տիքը պատուելով հազիւ կը յաջողի, օրիորդը վեր վերցնել:

Հրէական Ընկերութիւն մը քաղաքապետութեան կը դիմէ և ամբողջովին կը գնէ փչող հովերը, զեփիւտները, սասոյցը և փողոցներու ձիւնը՝ ամառը ժողովուրդը զովացնելու համար:

Յունուար 27. — Սալը Բաղարի Խորհրդարանին ղուռները վճակ կը մնան: Իր կարգին Պետական Խորհուրդը կը բանայ իր ղուռները: Սահմանադրութիւնը կը շարունակէ հիւրարար մնալ Պոլսոյ մէջ:

Նոր կամուրջը կը զեակողութի. 73 պակասութիւններէն մէկը կարելի կ'ըլլայ սրբադրել:

Պալքանեան պատերազմիկները Չաթայճայի առջև տեսնելու ֆեպայ կ'ուսան: Զօր. Սալօֆ, թերթի մը գրածին համաձայն, Մէթաքայի գօնհազով իրիկուները ազգամեթիւթիւն կ'ընէ: Ուրիշ թերթ մը վերապահութեամբ կը ծանուցանէ թէ՛ Երուանդ Տէր Անդրէասեան չնորճքով մարդ է և թէ՛ երբեք մէկ քանի սակի վատակելու համար եերթիկ չընէր:

Հայաստանի մասին մտածողներ կան եղեր Երսոպայի մէջ:

Թուրքերէն ԽՖհամ թերթը Հայ հայրենակիցներ կը սկսի սիրել:

Թասվիրը Էֆեհար իր թերթին մէջ Հայաստան բառը կը գործածէ երկրորդ անգամ ըլլալով, ի մեծ զարմացումն իր ընթերցողներուն որոնք, մինչև այսօր Հայաստանին տեղ Քիւրտիսթան անունը լսած էին:

Վօլթրան կը շարունակէ հիւրարար մնալ մայրաքաղաքիս մէջ: Քաղաքապետութիւնը հազիւ նշմարելի կ'ըլլայ պատերուն վրայ՝ ուր թուղթ մը փակցնել կուտայ՝ չեօք փառափ պահանջելու համար:

Չինադադարի շտուկներ կը ստարածուին և պարտաբան մէջ կը կորսուին:

Յունուար 28. — Միշտ կը ձիննէ. մեծ յաջողութեամբ մարդիկ կը նուարկեն փողոցներու մէջ:

Թրամուէյները որը երկու անգամ կը բանին... կատարութեան պաշտօնեաները փոխադրելու համար:

Թիւնէլը իր կարգին մեծ յաջողութեամբ կը կատարէ իրեն վիճակուած պարտականութիւնը և Բերայիները սարաքաններու նման կը տախակցեն: ( Բոլոր գէր մարդոց կը յանձնարարուի թիւնէլը՝ ուր կարելի է նիհարնալ միայն քսան փայտի համետ վճարումով):

Միհրգաա Հայկազ Պատրիարքարանի շէնքը ստարտելով, կ'անցնի Մայր վարժարան՝ այդ շէնքին շինութիւնն ալ ի գրուի հանելու համար: Վարչութիւնը կ'որոշէ մայրաքաղաքի սղոց հաստատութիւնները փլցնել և ի նորոց շինել՝ Միհրգաա Հայկազնի վերին հսկողութեամբ:

Հայ Մամուլը կը շարունակէ գրադի Հայաստանի ապահովութեան հարցով: ժամանակ, Բիւզանդիոն, և Լուսարձակ համիմաստ յօդուածներով կը ջանան Հայաստանի թագաւոր մը գտնել: Ազատամարտ որ Հանրապետութեան կողմնակից է, չէզոք կը մնայ այս պայքարին մէջ:

Յունուար 29. — Ձիւն, ցեխ, ձիւն և դարձեալ ցեխ: Իտաճակ, Արրանամ, Յակոբ և Ընկ.ը ձեռնհաս իշխանութեան դիմելով քաղաքին ցեխերուն մեղաշարժը կը խնդրէ: Խնդիրը քննութեան համար կը զրկուի պատահանեալ մարմինն:

Մեծ փոթորիկ Սև ծովուն վրայ. Վանայի առջև խարսխած առեւտրական շոգեհաւ մը՝ փոթորիկին սաստկութիւնէն, կ'երթայ կ'իցնայ Սելանիկի առջև:

Բանկալթիցի օրիորդ մը մէկ տարուան ճակատու-

մարտէ մը լեռայ կը գրաւէ Յակոբիկի մը սիրար՝ 50,000 գերիով: Բերդին հրամանատարը անձնատուր կ'ըլլայ ամալունին, որ առանց ժամանակ կորսնցնելու կ'ամուսնանայ Յակոբիկին հետ:

«Սուառէ»ները կը շարունակուին մեծ ոգեւորութեամբ: Միւսնոյն ոգեւորութեամբ կը շարունակէ պատերազմը:

Երևաստարդ մը պատերազմի կ'երթայ և կը դառնայ յաղթական: Քսան աղջիկ ամուսնանալ կ'ուզեն այդ քաղաքի զինուորին հետ, որ գէթ մասամբ զոհացած տալու համար ինքզինքին՝ որոշած է անսնցմէ զոնէ տունին հետ ամուսնանալ:

Քանանայ մը յանկարծամահ կ'ըլլայ քէսատութեան երեսէն:

Լուրիայի զինը կը բարձրանայ՝ Սելանիկը Յոյներուն ձեռքը անցնելուն պտտճառաւ:

Յունուար 30. — Մայրաքաղաքին ամէն կողմը վերաւորներ կը տեսնուին: Թերթ մը, մասնաւոր աղբիւրէ կը տեղեկանայ թէ՛ այդ վերաւորները Պալքանեան պատերազմին ընթացքին վերաւորուող զինուորներ են:


Սոսկալի տեղատարափ անձրև:

Առեւտրական հրապարակը կայուն է: Բաղմաթիւ վաճառականներ կ'որոշեն վաճառատունները փակել և զինուոր երթալ, զոնէ խանութներու անկիւնը պարապ չի նստելու համար:

Հացին օխան երկու գրուչի կ'ելլէ: Քաղաքապետութիւնը կ'որոշէ քննել թէ՛ ինչո՞ւ հացին զինը կը բարձրանայ:

Քաղաքապետութեան կողմէ ասպարուած մէկ օրին օխա տուրիսն հարիւր օխան ալ անլիսա՝ քաղա-

408  
37594  
3969



քաղաքարան կը հասնի և կը բաժնուի քաղաքապետա-  
կան փոքր ամապանաւոր կարօս պաշտօնէից միջև :

Քիւրա կամաւորներ պատերազմի դաշտը կը մեկնին՝  
Հայրենիքը փրկելու համար : Չէրքէզ և Լազ կամաւոր-  
ներ կը հետեւին անոնց : Իրազեկ շրջանակներու մէջ յոյս  
կը յայտնուի որ այս անգամ Հայրենիքը անպատճառ  
պիտի փրկուի :

Յունուար 31 .— Իթիհատականները դա՛րձեալ կը  
ձեռքակալուին՝ նկատելով որ այս անգամ նոր դաւադրու-  
թիւններով մը օլը պիտի հանեն՝ գեղեցիկ երազներ , և  
պիտի փճայնեն գեղեցիկ յոյսեր : Ան հաշիւ ծակը պիտի  
մնան Իթիհատականները :

Տօքթ . Տաղուարեան կը նշմարուի Բ . Գրան պո-  
զտային վրայ . իր կորսնցուցած երեւոխանութիւնը կը  
փնտռէ եղեր :

Տօքթ . Փաշայեան իր կարգին միւսնոյն առարկան կը  
փնտռէ Բերայի մէջ :

Կըսուի թէ՛ ո՛չ մին և ո՛չ ալ միւսը պիտի գտնեն  
այդ չնաշխարհիկ առարկան , քանի որ Ծերունի մը գտեր  
և սրխը սրխը պահեր է դարակի մը խորշը՝ ձիւս ինչ-  
պէս որ պահեց տակէ 30 տարի առաջ :

Պատերազմը , ձիւնը , անձրեւը , սմբակոծութիւնը և  
փարսարդութիւնը կը շարունակէ մեծ սաստկութեամբ :

Ամերիկեան քսան պրահաւոր ևս հասան Պոլիս և  
խարոխեցին մեր ջուրերուն մէջ , որոնք երթալով կը  
պղտորին :

Կամուրջը հեռզհեաէ իր պակասութիւններէն սըր-  
բազրուելու վրայ է :

Գերմանացիները ինկան Սակարանին մէջ . Գերմա-  
նուհիներն ալ մեծամեծ անկումներ կրեցին Բերայի մայ-  
թերուն վրայ : Այդ երկուքին վրայ ալ փոքրաքանակ

գործ ընողները սարսափելի վիտաներու ենթարկուե-  
ցան : Ընդհակառակը ֆրանսական սպրանքները միշտ  
բարձր են և հակամէտ այ են ա՛յ աւելի բարձրանալու :

Օսմ . բանակը միշտ կը յառաջանայ Չաթալճայի վը-  
րայէն : Յոյս կայ որ մէկ քանի օրէն Սօֆիա հաննինք :  
Հայաստանի մէջ կը շարունակէ ձիւն տեղալ :  
Ռուս-Աւստրիական բանակները շարժման մէջ կը  
դրուին :

Չինաստան պատերազմ կը յայտարարէ Ռուսիոյ  
դէմ :

Հնչակեանները կ'արշն պատերազմին չմանակցել :  
Ասոր վրայ Ստպան Գիւլ հանդանակութեան կը ձեռ-  
նարկէ՝ նոր Աշխարհը հրատարակելու և պատերազմին  
դէմ . . . կտակելու համար :

Հմայեակ Արամեանց կաշով մը կը հրուիրէ Հնչակ-  
եան ընկերները որ չարք'դր սեղման : Այս կողը բաւա-  
կան մեծ ազդեցութիւն կը գործէ և շարքերը կըսկտին  
ս'ըզուել . . . մինչև որ ձիւն տակները անցնին :



# Է Կ Լ

## Մ Ե Ծ Լ Ո Ւ Ս Ա Ն Կ Ա Ր Չ Ա Տ Ո Ւ Ն



Բերա, Մեծ փողոց թիւ 429, Սեն Մառի աբարքման

Կուղէ՞ք ունենալ գեղեցիկ, բնական, մաքուր և  
աման լուսանկարներ տմէն առտակ գոյներով , ամէն  
չափերով և ամէն ձևերով : Առանց այլ եւ այլի և ան-  
միջապէս դիմեցէք Է Կ Լ լուսանկարչատունը :

Դիմեցէ՞ք և չափազանց գո՞ն պիտի մնաք ո՛վ հա-  
յեր Է Կ Լ լուսանկարչատունէն :

# ԻՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԱ

Ո՛վ որ աղէտարեր... ո՛վ զիշեր անձրեւարեր...  
ո՛վ սոսկաւի տաք ցերեկ... ո՛վ բնիւրջողներ... պատիւ  
ունիմ ամենուզ ծանուցանելու որ ես բանաստեղծ մեծ  
եղեր:

Առջի զիշեր երազիս մէջ մուսաներ տեսայ. աղւտ-  
րիկ-աղւտրիկ աղջիկներ էին: Մուսաներ են եղեր...  
Ատանք ըսին թէ ես բանաստեղծ մեծ եղեր: Եթէ Ռու-  
սինեան էֆէնտին ըսած ըլլար՝ չէի հուշատար: Երազիս մէջ  
Նարպէյի բանաստեղծական սուտերն ալ տեսայ: Հայր  
Արսէնի Հայկն ալ տեսայ. որ Նարպէյը խղիւղ կ'աշխա-  
տէր: Այս ամէնը տեսայ. բանաստեղծ եղայ և սկսայ  
անանկ նկարագրու թիւններ ընել. որ բոլոր մուսաները  
մատերնին խածին:

Ապշեցայ մնացի քանքարաթաքոյցութեանս վրայ.  
ոտանաւոր մը զրեցի «Եթէ ես թաղաւոր ըլլայի» ի հե-  
տեւողութեամբ և մուսաներուն սրբողրել տուի:

Ո՛վ բանաստեղծներ լսեցէ՛ք բանաստեղծութիւնս և  
անոր հետեւեցէ՛ք:

Մուսայք, օգնեցէ՛ք յիշողութեանս. —

Թե պատրիարք ըլլայի,  
Կարողիկոսն հաչասուր  
Շուս մը քեռն բռնէի,  
Էջմիածին դրկիլ:

Թե ես խնդիր ըլլայի,  
Վարչութիւնը զիս կ'առնէր,  
Կը դարձունէր, դարձունէր  
Միջեւ հոգիս դուրս ցայի:

Երեսփոխան ք'ըլլայի,  
Ժողովն մէջ ետն հաւելի,  
Չես կերտ միայն վերցուցած՝  
Առաս հաւել կուսայի:

Իսկ Ֆասադեան ք'ըլլայի,  
Երեսփոխան հազնոյդ,  
Կը բռնի լծիհեռ,  
Կուրս կ'ընէ ժողովն:

Թ'ապակեղբոնս, աշխ-  
նութիւն երբէք ըլլայի,  
Խաղաղութիւն ազգին մէջ  
Չի լսցնէր, քանի:

Թ'արծաթ, սկի ըլլայի,  
Ազգ. սնուկն կուսայի,  
Վարժապետաց մի՛ դպրոց  
Շուս մը կ'սնցնել կուսայի:

Եթէ հարուստ ըլլայի,  
Պոլսայ բոլոր փողոցներն  
Ալուր շինել կուսայի,  
Աղբերն մատրել կուսայի:

Օրիորդ մը ք'ըլլայի,  
Եզբօրս բարբոս ու լսրեր  
Իրարու հետ կ'ապկապած՝  
Մեծ խղճով կը շինէի:

Թե բաղա՛յան ըլլայի,  
 Թաղի սնուկ պարգևի,  
 Կեկնասումաւ շինելով,  
 Հաշիւները շտկի:

Թե եզմիրցի ըլլայի,  
 Երեսնամսն ծնով սայի,  
 Եւ հաշելով հաշելով,  
 Հաշկաւ եզմիր սանէի:  
 Համամենանի՛ թե Սարգիս  
 Եւ ըլլայի Այրաչեղ  
 Գիւղին հարիւր հազարեց  
 Սերկին ազգին յանձնէ՛:

Կանգ առ, ս՛ղ ախն, կանգ առ... հանգստացիր  
 քիչ մը...: Բանի որ առնց և ոչ մին պիտի չը կրնամ  
 ըլլալ, այդ բարեկարգութիւններն այ չըստի ըլլան:

. Յ. Պ Ա Ր Ո Ն Ե Ա Ն



### ՓԵՏՐՈՒԱՐ

Այս աարի այ Փետրուարը տարւոյն իբրեւ նրկրորդ  
 ամիսը կը ներկայանայ մեր առջեւ. թէեւ ոմանք կը  
 կարծեն որ փետրուարը ասկէ առաջ հսկանմբերէն վերջն  
 այ եկած է, բայց այդ կարծիքը մենք չենք բամներ,  
 ինչպէս շատ մը երազացի աւազակներ կը յաւակնին  
 բաժնիկ թուրքիան:

Ամիսներուն Չաքէտան է փետրուարը կամ Տօքթ.  
 Տասարը:

Այս ամսուան մէջ ծնողները սա առաւելութիւնը  
 կ'ունենան որ՝ իրենց պարտքերը չլճարելու համար կըր-  
 նան վայրկենական միջոցներ խորհիլ:

Ամէն կողմ կարմած այտեր. կապուացած քիթեր  
 և ծակած լաստիկներ կ'երեւան:

Փետրուարը գերազանցապէս Բարեկենդանի ամիս  
 է: Այս ամսուան մէջ է որ ամէն մարդ կեանքին մէջ  
 առաջին անգամ ըլլալով իրենց իսկական դէմքովը կ'ե-  
 րեւան:

Փետրուար 1. — Չիւնարեր հողմուճք, կարկուտ  
 մը կը փճացնէ Հայկական զրահան հունձքը: Ասոր իբ-  
 րեւ հետեւանք բազմաթիւ զրադէտներ կը սնանկանան  
 և ազգ. երեսիտիան ընտրուելու սրտում կուտան:

Պաղ հով մը կը փչէ քաղաքին ամէն կողմը, ամէն  
 կողմ պաղ մարդիկ կ'երեւան: Ազգ. Վարչութիւնը կ'ու-  
 բոջէ ազգ. ժողովը պահել և ամառը սուղ սուղ ծախել  
 փոխան ձիւնի և սառոյցի:

Փետրուար 2. — Վանի մէջ անդորրութիւնը պահ-  
 պանելու համար ազգ. ժողովը նիստ մը կը գումարէ:

Միհրբատ Հայկազ այս նիստին մէջ կարգը պահպանելու համար, ստիկանի հագուստ կը հագնի և ազգ. ժողովարանին դրան առջեւ կը նստի: Երեսօրեան և ժողովուրդ խանդավառօրէն կը ծափահարեն:

Ժողովը ձեռք կ'առնէ Հայաստանի սպանովութեան հարցը և կսկսի խնդիրը... ձեռնի: Երեսօրեանները յոգնած՝ իրենց կարգին կը քնանան:

Սմբատ Բիւրատ կ'առաջարկէ Ձէյթունի Թաղաւորութիւն ասոյ և Առանայի ալ կայսրութիւն, պայմանաւ որ Ձէյթունի Թաղաւոր ըլլայ ինք և Առանայի կայսր՝ Արիտասկէս Գոսպարեան:

Առաջին տռաջարկը միաձայնութեամբ կ'ընդունուի. իսկ երկրորդը կը մերժուի. քանի որ Տօքթ. Թէրզեանն ալ կայսր ըլլալու յոյսեր կը ասած է:

Հինգ ժամուան վիճարանութիւնէ մը յետոյ Հայաստանի սպանովութեան համար հետեւեալ տռաջարկները կ'առաջարկուին ուշադրութեան ներկայացնելու որոշում կը արուի. —

Ա. — Հայերուն ձեռքը դանուած բոլոր հոգերը քիւրտերուն նուիրել, որպէսզի հոգային խնդիրը կարգադրուի մէկ անգամէն:

Բ. — Առաջարկել որպէսզի Հայերը հաշիւով սպանուին և մէն մի ամսուան համար թիւ մը որոշուի. անաստողները դրամական արեգանքի դատապարտել:

Գ. — Կալմակերպել ժանտարմըրին որպէսզի հայ գիւղերուն մօտ հսկէ՝ թող չի տալու համար որ Հայերը յարձակին քիւրտերուն վրայ և հոգերը յախշտակեն և կամ իրենց դանդաաներով զլուխ ցաւցնեն:

Դ. — Քիւրտ ազաներուն և պէկերուն որոշ գումար մը սահմանել որպէսզի կարգը վերահաստատուն՝ այն վայրերուն մէջ՝ ուր անկարգութիւն կը ախրէ:

Ե. — Խնդրել որ խտաիւ պատժուին այն Հայերը որոնք կը թալլաին, կը բռնաբարուն և կամ իրենց կինն ու աղջիկը առեւանգող քիւրտերուն դէմ դատ կը բանան:

Զ. — Այն տեսակ կուսակաշներ պաշտանի կոչուին Հայաստանի մէջ, որոնք քիւրտերը չը բանտարկեն և եթէ բանտարկեն իսկ, ետեւի գուռնէն զիչեր տանն դուրս հանեն. պատժել այն կուսակաշները որոնք բարբոսընց բապուն խաբսըմիւ ընել կուտան:

Փետրուար 3 — Գաղափարներ կը հրածարի: Թաղապետական չափուները իրենց սունները կը քաշուին քնանալու համար: Անասկանները ստացուած ըլլալով կ'որոշեն 15 որ փակուած մնալ իրենց սուններուն մէջ:

Պետական Խորհուրդը նիստ կը գումարէ և ամէն ջանք կը թափէ, որպէսզի Օսմ. Խորհրդարանին պակասը զգալի չընէ: Իրարու ետեւէ երկարապատում օրէնքներ կը քուէարկէ: Այսպէս յաջորդաբար գործադրութեան կը դնէ:

Ա. — Օրէնք մը՝ որոյ թքնադներու դէմ կ'որոշուի խտտ միջոցներ ձեռք առնել և անաստողները սաժանակիր աշխատութեան դատապարտել՝ պետական որ և է պաշտօնատան մը՝ էլիւրալ Գալիմիին մէջ:

Բ. — Ուրիշ օրէնք մը՝ թրքուէիներու մասին, որպէսզի բաց կոտրի մէջ չի նստին և վաճառատունները չի մանեն ապրանք գնելու համար:

Գ. — Փողոցը թերթ կարդացողներուն և բարձրաձայն խօսողներուն վրայ մասնաւոր օրէնք մը:

Դ. — Օրէնք մը՝ որով բայարձակ աղատութիւն կը արուի Մամուլին ուղածին պէս արտայայտուելու համար բախմթէսի, շողգամի, վարունգի և նման օրէնակ խնդիրներու շուրջ:

Ե. — Նոր աղօթք մը կը սահմանէ Պոլսոյ փառացներու մաքրութեան համար :

Զ. — Ուրիշ աւելի դորաւոր աղօթք մը՝ երկրին մնացեալ մասերուն մէջ Վսթաթուրուօն պահպանելու համար :

Է. — Փոզոցները լուսաւորելու համար կազմի կըտուցներ աւելցնել և կարգ մը վարժարաններ փակել աւելորդ խնդուամներու աւելի չափու համար :

Ը. — Զօրաւորագոյն աղօթք մը՝ պիւտճէն հաւատարակչու համար :

Թ. — Հիմնել թանգարան մը, որու մէջ հաւաքուին Թուրքիոյ այլ և այլ շրջաններու հրատարակուած Սահմանադրութեան միջոցին շինուած ծրագիրները ինամով պահպանելու համար :

Ժ. — Օրէնքով մը խստիւ արդիւնկ Հայերը որ փուճակը չսպաննուին :

ԺԱ. — Անատոլի ժողովրդեան ցաւերը մօտէն դիտելու համար քննիչ մարմին մը դրկել և միւս կողմէ ցաւերը դարմանող մասնագէտներ հասցնելու համար ծրագրել մը պատրաստել :

ԺԲ. — Պետական խորհուրդը իրրեւ անխալակոն հաշակել :

Փետրուար 4. — Հեղեղանման անձրևներ. կարգ մը մարդիկ մեծ յաջողութեամբ կը լողան կամուրջին Պոլսոյ կողմը և կը յաջողին ինքզինքնին կամուրջին կիշները նետել : Կին մը, որ լողալ չգիտեր կը խեղդուի : Բերայի մէջ Պիճիական ընկերութիւն մը շտեմակոյի կը թեւեկութիւններ կը հաստատէ՝ Կալսթա Սէրայէն մինչև թիւնէլ :

Պոլքանեան Դաշնակիյները կը խնդրեն Թուրքիայէն որ Տրտովիդանն ալ իրենց տայ, որու փոխարէն կը խուտանան՝ պատերազմ չը յայտարարել :

Քեամիլ փաշա նախարարաց խորհուրդը նիստի կը հրաւիրէ : Զորս ժամուան խորհրդակցութիւնէ մը յետոյ կ'որոշուի՝ պահեստները ղէնքի տակ կոչել :

Ջինական կատավարութիւնն ալ Թուրքիոյ դէմ պատերազմելու համար պատրաստութիւններ կը սկսնէ եղեր, ինչպէս կը յայտարարէ իրիկունները ելլալ Մանթալարձակ թերթը :

Փետրուար 5. — Տօն սրբոց Ղեւոնդեանց քահանայից : Այսօր ամէն սբ բախլալս կուտէ. բախլալս չը դանողը խարկուած հայը շաքարին մէջ եկելէ յետոյ բախլալայի ճիլիքով կ'ուտէ :

Քահանայ մը, որ փետրուար 3ի իրիկունը չափազանց լիցուցած էր փորը, հեռեւեալ օրը կը չուէ այս աշխարհէն : Դամբանախօս վարդապետը, երէց կնօջ և պարագաներու լոյր դադրեցնելու և արամութիւնը փառատելու համար, կ'ըսէ թէ՝ Տէր Հայրը լուսողոյն երկիր մը մեկնեցաւ :

Ազգ. Ժողով և Վարչութիւն ձեռք ձեռքի տուած կ'աշխատին որ տօաջ աղղոյին շէնքը փոցնել : Միճրգատ Հայկազ մէկ օրուան մէջ կը յաջողի Ղալաթիոյ շէնքը հիմն փոցնել :

Հայաստանի մէջ անդորրութիւնը կատարեալ է. միայն մէկ հայ Զէյթունի մէջ, երկու Հայ Վանի և մէկ հայ ալ Սղերդի մէջ... դիպուածով... պատահաբար և... թիւրիմացութեամբ կ'սպաննուին :

Արչարունի Արքաղան Բ. Դուռ կ'երթայ՝ Արիտասկէս Դասպարեանի հետ : Ներքին Գործոց Նախարարը կը յայտարարէ թէ՝ կրնան տղանով ըլլալ որ անդորրութիւնը բնու չպիտի խանդարուի :

Քաղաքագիտութեան սպարոյճ մէկ միլիոն օխտուխը, որ մայրաքաղաքին աղքատներուն պիտի բաժ-

նուէր, ճամբայ հանուած ըլլալով՝ Միտեայէն, նոյն նաւահանգիստէն պատկանեալ պաշտօնատան հարկ եղածը կը տեղեկագրուի:

Փետրուար 6. — Օր սուտաէներու: Խաղաղութի մէջ ... սիրտ մը կը գրաւուի:

Սուրբ մը՝ անծանօթ պատճառներով անձնասպան կը լլայ:

Ֆէրաինանս թագաւոր՝ կայսր օծուելու համար ուղղակի էջմիածին կը դիմէ և Գէորգ կաթողիկոսէն Միւսն կը խնդրէ: Նորին վեհափառութիւնը կը պատասխանէ թէ՛ Միւսնը կը զրկէ պոյսմանաւ որ Պուլիարիոյ քաղաքներէն մէկը Հայոց նուիրէ: Ֆէրաինանս դեռ չէ պատասխանած:

Բարթոյ Թէյեան, Գամէր Շիրինեան, Միհրան Չուհաճեան և Յակոբ Նորճատեան Պատրիարքարանի՝ Ելեմասկան կացութեան վրայ երկար խորհրդակցութիւն մը կը կատարեն և կ'որոշեն... դանձապետին դիմել և ամասկանները դանձել:

Քօլէաան կը շարունակէ հիւրարար մնայ մայրաքաղաքիս մէջ. հիներէն 45 հօգի և նորերէն 17 հօգի կը մեռնին: Քաղաքապետութիւնը կ'որոշէ լուրջ միջոցներ ձեռք առնել և իբրև առաջին դործ հականեխել կուսայ քաղաքապետարանը և թաղապետական չափուները:

Ագուսամարս և Ժամանակ իրենց թիւածները հետըզհետէ կը բարձրացնեն: Երուանդ Տէր Անդրէասեան Մանգուսէի մէջ մտնելով իր կարգին կաշխատի թիւածը իջեցնել. կըսուի թէ՛ այս վերջինը կը յաջողի իր աշխատեան մէջ:

Տօն Խարխաչներու. այսօր ըստ ճուղակներովն ուր թաթալա ուխտագնացութեան կերթան:

Հրանտ՝ Կովկաս կը մեկնի և Արարատէն վեր ելլել կսկսի: Միւս կողմէ կը նշմարուի Գասպար Նեմչէն որ Մասիսէն վար կ'իջնէ:

Եղիպտոսի Բարեգործականը չըջարեական մը կողդէ Հայաստանի ժողովուրդին յայտարարելով որ քանի մը ամիս ալ տկոսան տղմէ որպէսզի իրեն օգնութեան հասնի:

Քաղաքապետութեան ամուխի մալուհանները մեծ յաջողութեամբ Միտեայէն ճամբայ ելած ըլլալը կը խօսուի, Բերայի դիւանապետական չըջանակներուն մէջ:

Չաթալաճայի ամբութիւններուն առջև յառաջապահներու մանր մանր կոխներ տեղի կուենան մէկ կողմէ և միւս կողմէ հաշտութեան բանակցութիւնները կը շարունակուին և Նազրմ փաշա սեղան մը կուտայ ի պատիւ Զօր. Սալօֆի:

Իլերա կամուսրներ կը յաջողին գրաւել Սօֆիան և յիսոյ անդլիական կառավարութեան միջնորդութեան վրայ ետ կուտան: Իլերաերու այս քաջագործութիւնը կ'արձանագրուի օսկիսառ մատեանի մը մէջ:

Փետրուար 8. — Մեծ Պահքը աւերներ կը գործէ սաամոքաներու մէջ: Մասլաճառներէ ոմանք կը սնանկանան:

Թօրիկի վաճառականները կ'որոշեն դիմել Պատրիարքարաններուն և մասնաւոր գումարի մը փոխարէն յաւաքիկայ 1914 ի օրացոյցներուն մէջ Մեծ Պահոց օրերը 340 օրուան վերածել:

Ճատուլիոյի բիաղ պատրաստելու յոտուել համարարանի մը հիմնարկէքը կը կատարուի Ոսկերչաց չուկային մէջ, ուր արդէն Բլաքիի երկրորդական վարժարան մը կառուցուած էր:

Սանիան Բարէլեան մազկըր ակ աւելի երկնցներով կնոջական հաղուստ կը հագնի:

ՓԵՏՐՈՒԱՐ 9. — Անձրեւարեր հողմունք. մէկ քանի կիներ Թալիսանէի առջեւ կը թռչին: Երիտասարդ մը կը փորձէ զանանք բռնել բայց չըջազգհատին ծայրը ձեռքը կը մնայ:

Թնդանօթի ձայներ կը լսուին Եէնի Շէնիբի կողմերէն: Կը կարծուի որ թշնամին Տօլայ Տէրէի բարձունքները գրաւելի յետոյ, մինչև Գասըմ փաշայի ձորը հասած է:

Զինացողորի պայտանները մերժուած ըլլալով, հաշտութեան բանակցութիւններուն սկսուած է:

ՓԵՏՐՈՒԱՐ 10. Միշտ Մեծ Պահոց օրեր: Վայգանանց զօրավարաց տուն: Օտէնի, Վառիէթէի և Բրիի Շանի մէջ մէկ մէկ նոր Հայաստաններ կը հիմնուին: Վարդան զօրավար ձերմակ ձիու մը վրայ նստած կ'երևայ Օտէնի մէջ. միևնոյն զօրավարը սեւով խառն դեղին ձիու մը վրայ բեմ կ'ելլէ Վառիէթէի մէջ և Բրիի Շանի Վարդան զօրավարը յետսան կը քայլէ՝ ձի չզանկուն համար:

Քասիմ կորոչէ իր թերթը հայ խմբագիրներուն յանձնել և Պանքա մը բանալ:

ՓԵՏՐՈՒԱՐ 11 Էն մինչև 21, ո և է նշանակելի դէպք չի պատահիր. այդ օրերուն մէկ քանի նորածիններ օտմ. երևոյթիսան ընարուելու համար սաքի կելլին: Մեր աիկին մը սրտին ցաւէն կը մեռնի:

Կատավարութիւնը կորոչէ յանձնաժողով մը կազմել, քննելու համար թէ՛ կարելի չէ՞ 18 փարայով գոհայնել հայագործները:

ՓԵՏՐՈՒԱՐ 22. — Սասաիկ ձիւն մը կակսի տեղայ: Քաղաքապետական ժողովը միաձայնութեամբ կ'որոչէ հրաւիրել արեգակը որ աւելի շուտով Պոլիս գայ:

Տօքթ. Փաշայեան, սօքթ. Տաղաւարեան և սօքթ.

Թէրզեան կորոչին ձգել ազգային ճիւղիւնը և բժշկութեան սկսիլ առաջին աթիւ՛ հրը... յաճախողներ ներկայանան:

Կին մը կը մօրի Մայր եկեղեցին մէջ. քանանայից զասն մէկը կը բժշկէ անմիջապէս և կինը տուն կը զրկէ:

Պատրիարքարանի մէջ՝ Դատաստանական խորհուրդին առջեւ մեծ ճակատամարտ մը կը մղուի ամուսնալուծուած կիներու և այրերու միջև: Յաղթութիւնը կը մնայ կիներու կողմը՝ քանի որ բարապանները անոնց կողմը կը բռնեն: Երկու այր գերի կը բռնուին և մէկ քանի այրեր ալ կիցնան պատերազմի գաշտին վրայ: Դատաստանական Խորհուրդը անտարբեր հանդիսատես կ'ըլլայ այս ճակատամարտերուն՝ վստահ ըլլալով որ մէկ քանի կոխներէ յետոյ՝ օրակարգը բոլորովին կը մաքրուի և իրենք ալ կ'ազատին:

ՓԵՏՐՈՒԱՐ 23. — Հապէշական երկու մարտանաւ կ'անցնին Վասփօքէն և կը խարսխեն Առնաուտ գիւղի առջև:

Անգլիական չորս մարտանաւ և ս կը հանին մեր նաւանանցիտար:

Ռուսական զբաժուօր մը հրաման կաանոյ փութով օտմ. ջուրերը մեկնելու:

Հայկական նաւատորմէն Միհաս Չեքագ մարտանաւը ճամբայ կելլէ Վանայ ձովէն՝ Պէօյիւքաէրէի և Սօրընար Եէնի մահալէի ջուրերը երթալու համար:

Թւ. Երիկ կը սիրէ կարծել և կը հաւատայ յուսայ որ օտար սէրութեանց մարտանաւերը պիտի մեկնին մեր ջուրերէն:

ՓԵՏՐՈՒԱՐ 24. — Ազգ. ժողովը նիստ կը գումարէ և կորոչէ Պատրիարքարանի չէնքն ալ վիւաւորներուն:

յառկայնել: Վարչութիւնը կը պատասխանէ թէ՛ Պատ-  
րիարքարանը արդէն, երկար առեմէ ի վեր, Հայ ազգին  
խեղանդամներսն ու վիրաւորեալներովը լեցուած է եւ  
նոր անկողիններ զեռեղելու բնաւ տեղ չկայ: Տրուած  
բացատրութիւնը խիստ բանաւոր կը նկատուի:

Փետրուար 25. — Տպագրական Տեղութիւնը կը  
հերքէ Մանթարարձակի մէկ լուրը որուն համաձայն իբր  
թէ՛ Սահմանադրութեան տեղ ուրիշ բան մը պիտի  
զբուի:

Ազատամարտ զարձեակ կը վակուել՝ տարբերու հա-  
մերաշխութիւնը խանգարած ըլլալուն համար:

Յ. Ճ. Սիրունի իր ոտանաւորները տեսրակի մը  
մէջ՝ ամիսիսմ գէմը ելլողին կը կարդայ, Դէմը ելլող-  
ներէն մէկը յուսահատութենէն անձնատգան կրկայ:

Փետրուար 26. — Քաղաքապետութեան կողմէ ա-  
պրտարուած ամուսնները համնելու վրայ են: Քաղապե-  
տական չափուհները կը սրտապնդին ալքաանները եւ կը  
յանձնարարեն որ քիչ մըն այ զիմազրեն ցուրախն, որ  
վերջապէս պուրկար զինուորի հնամներ:

Սարգիս Արևնց Պարախակէն մայրաքաղաքս կու-  
գայ եւ կը ջանայ ոչինչէն... Պանքս մը հատատակ եւ  
Իտարէճեանին մակամունէն իտարուելով անոր կը զիմէ՛  
հարստանալու ճամբան սովրելու համար:

Ներսէս Փափազեան հեղհեակէ ամերիկեան ռի-  
բօսրքի մը աստիճանին կը համնի: Օղին մէջէն լուր  
որալու եղանակները կը սովրի: Օրուան մեծագոյն մա-  
սը անգլիական դեսպանատան մէջ գանուող ծովային զին-  
ւորներուն լուր տալու կը յատկայնէ:

Փետրուար 27. — Արիկ Մուպահեան կ'որոշէ  
Երուսաղէմի վանքը բարեկարգել: Այս որոշումը տալուն  
յաջորդ շարթուն սնտուկ մը Եափայի փորթուղալ կըս-  
տանայ:

Փետրուար 28. — Սասիկ փոթորիկ ամէն կողմ.  
Պարիարքարանի նոր չէնքին ձախակողմեան մասը կը  
փլչի: Մի՛նրդատ Հայկազ կը կանչուի եւ տասը սկիւ ամ-  
սականով այդ մասին շինութիւնը իրեն կը յանձնուի:

Կառավարութիւնը կ'որոշէ նոր կամուրջ մը յանձ-  
նարարել որ 72 թերութիւններէ զերծ ըլլայ:

Քաղաքապետութիւնը լիազուտորնիստի մը մէջ կ'ո-  
րոշէ՛ կամուրջին հասցիքը կրկնապատակել թէ՛ կամուրջէն  
անցնողներէն եւ թէ՛ դարձողներէն քանական փարա  
գանձել, փոխանակ տասը փարայի:

Դեսպանները նիստ կը գումարեն եւ կորոշեն մար-  
տանուերը ցամաք հանել եւ դեսպանատուններուն աւ-  
ջու կեցնել:

### Ս Պ Ի Տ Ա Կ Դ Ե Ղ Ա Ր Ա Ն

#### Գ. Հ Ա Ճ Ե Ա Ն Ի

#### ՍԻՐԲԷՃԻ ՊԱՊԸ ԱԼԻԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՎՐԱՅ

Ուր պիտի գտնէ գեղերու ամենեւն քաւմը, անխար-  
դախը եւ անոնց խնամեալ պատրաստութեան գոն պիտի  
մնաք միտս:

## ԱՂՋԻԿՆԵՐԸ ՏԻՐԱՑՈՒ

Աղէկ միաբա խնկաւ: Եթէ ոչ Մարիամի ամիս մը, բայց դռնէ ստոր մօտ բան մըն ալ մենք պիտի ունենանք այսուհետեւ:

Սրբազան պատրիարք հայրը, հրաման սոււած է բոլոր եկեղեցիներուն, որ իրենց սուսնին մէջ ընդունին այն ամէն աղջիկները, որ տիրացութիւն ընելու փափաքը ունին և յարմարութիւնը:

Աղջիկները տիրացու... միակ միջոցն է այս ամէնէն կարծրացեալները դարձի բերելու:

Սակից ետքը ճիւղակիները չուսնով պիտի քաշենք: Քառասուն սուրբերը, հինգ հարիւր մարտիրոսները, ամբողջ նախապիտաներու քաղաքը և բոլոր հոյր սերտութեներու և քերթութեներու բուսական զօրութիւն չունէին մեզ եկեղեցի տանելու, բայց մէկ աղջիկ մը որ շապիկ կը հագնի, բուսական է զմեզ եկեղեցիին փակցելու մոտ՝ ճի կնիկներուն պէս:

Աղջիկները շապիկ պիտի հագնին... Հը՛մ... Ֆէմինիզմի մէջ իրենց առաջին քայլն է այս. վերջապէս այս փոփոխութիւնը անհրաժեշտ է իրենց կնօջական ասպարէզը անուականին մօտեցնելու համար:

Աղջիկները տիրացու... ասանկ ըլլալու էր: Վերի սուրբերը ձանձրացած էին էրիկ մարդու ձայն մօտիկ ընելէ շարունակ: Հիմա որ աղջիկները պիտի ազօթին, պիտի տեսնէք, մեր ամէն ուղածը պիտի ըլլայ քանի որ այդ վերի սուրբերը — անոնք ալ մարդ էին — անշուշտ կը նմանին այն պանքայի անօրէններուն և կամ

Ռէժիի նազըրներուն որ երբ ազաչօղը էրիկ մարդ է — Գործ չկայ — կըսեն. իսկ երբ աղջիկ մը կամ կին մըն է որ իրենց կը դիմէ, շեղած տեղը գործ կը ստեղծեն:

Աղջիկները շապիկ պիտի հագնին... ևս խեղճ աղջիկներ գլխով որ աղուոր, թարմ թուպէթ մը չունենալուն համար եկեղեցի չէին երթար. հիմա որ այս դրութիւնը հնարուեցաւ, ըսած աղջիկներս մագերնին լաւ մը պիտի շակեն և կամացուկ մը սրահարանէն ներս պիտի սպրդին, կանակուն շապիկ մը պիտի անցունեն և ահա եղաւ:

Այսուհետեւ չպիտի ըսեն թէ՛ կուսակազմ կը գառնանք՝ կնիկները տեսնելու համար, սակից վերջը էն անուսովը բարեպաշտներուն խորանին պիտի նայի, ասանց կոխն դառնալու պէտքը զգալու:

Աղջիկները տիրացու... ասիկա կնօջական գործունէութեան համար նոր ասպարէզ մը պիտի ըլլայ: Վերջապէս տունը մնացած աղջիկներուն համար բան մը մտածելու է: Այսօրուքնէ սկսեալ, այն ամէն օրիորդները, որ մինչև երեսուն տարի ըլլալին էրիկ մը սակաւին չեն գառած և յուսահատութեան մասնուած են և ինչ ընելիքնին չեն գլխար, շխիկ շխակ, տիրացուութեան տալու են ինքզինքնին:

Ինչ ընեմ, այս անօրէնութիւնը ևս չըրի: Աստուծոյ չուղածը Պատրիարքարանը կ'ուզէ. ձեռքէս ինչ կուզայ: Աղջիկները շապիկ պիտի հագնին, մոտ պիտի բռնեն, շարական պիտի կարգան և մնակի առջևէն պիտի քալեն:

Փէմինիզմին դէջ կողմէն կսկսին Հայերը:

# ՄԱՐՏ

Տարիին երրորդ ամիսը ըլլալ կը կարծուի Մարտ ամիսը : Այս ամիսը զինուորական տարիքի մէջ գտնուողներուն աչքին իրրեւ չար հրեշտակ մը կերբեւի : Այնպէս որ եթէ զինուորացուները կարող ըլլան , այս ամիսը բոլորովին պիտի վերցնեն տարիին մէջէն :

Մարտ ամիսը նշանաւոր է մասնաւորապէս իր խնթութեամբը . միայն զարմանալի է որ մինչեւ այսօր Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը ու եւ է միջոց չէ խորճած , այս խնդուկը յիմարանոցի բաժինը փոխադրելու համար :

Այս ամսուան մէջ է որ ծառերը ծաղկի կսկսին . քաղաքապետութիւնը իր խոր քունէն կ'արթննայ . կիները կ'աղուորնան : Գարնան հոտեր կուգան ամէն կողմէ . տուրքերը կսկսին գանձուիլ և Պետական Խօրհուղը իր նիստերը կ'արագցանէ :

Կառավարութիւնը այս ամսուան մէջ կը հուաքէ իր տուրքերը և պիւտճէն կը հուասարակչուէ :

Մարտ 1. — Զինադադարի պայմանները կը շարունակեն գրադեցնել Զաթալճայի մէջ նստող պատուիրակները : Միւս կողմէ միւնոյն կերպով Պոսոյ սրճարաններուն անկիւնները կարգ մը քաղաքագէտներու միջև կարծեաց փոխանակութիւններ տեղի կունենան :

Մարտ 2. — Պայծառ օդ . արեգակը կը չորցնէ Պոսոյ փողոցները . կէս օրուան մօտ քաղաքապետութեան հրամանաւ փողոցները կըսկսին ջրել լիճեր կազմելու աստիճան :

Մարտ 3. — Անձրեւաբեր հողմունք . քաղաքապետ

տութիւնը կը հրամայէ Տէրքօղի Ընկերութեան որ իր պայմանագրութեան համաձայն փողոցները ջրելը շարունակէ : Բնակչութիւնը սողուամէ վախնալով , փողոց ելլելէ կզգուշանայ :

Ազգ. ժողովը նիստի կը բրաւիրուի : Մէկ հոգիի բացակայութեան պատճառով , ժողովը առանց օրակարգին անցնելու կը սրուի . . . ազգասիրական պարտականութիւնները լիովին կատարած :

Միհրդատ Հայկազ՝ Արիկ Մուպահեհաճեանին վրայ կը փորձէ իր ուժը : Սարգիս Սուին կը միջամտէ՝ յանուն Ներսէս Օհանեանի՝ սպառնալով :

Մարտ 4 , 5 , 6 , 7 , 8 , 9 և 10 սովորական մեծ պահոց օրեր : Բրիտանոններուն փորերը մէկ մէկ ֆասուլիայի շահմարանի կը փոխուին :

Մարտ 11. — Զաթալճայի անջև գտնուող ձախ և այլ բանակները կսկսին կուտիլ : Էտիրնէի մէջ թնդանօթները կը գոռան . Խառէմքէօյի մէջ Նազըմ փաշա Թօքաթլեանէն ապսպրուած կերակուրներով կը հիւրասիրէ՝ պուկար զօրավարները : Հօճա մը որ այս կերակուրի նկարագրութիւնը կարողացր է Իֆհամի մէջ , ինքնիրեն կը մենախօսէ . « Են՝ փեհրիզ , Են՝ լահանա բոււտուս » :

Մարտ 12. — Երկու մարտանաւ եւս ճամբայ կելլեն Պոլիս գալու համար : Ռուսիա կը պահանջէ Բ. Դուռնէն որպէսզի ինք ոչ երկու նոր մարտանաւեր ունենայ : Քեամիլ փաշա կը մերժէ : Ռուսական զեպպանը կը պնդէ : Վերջապէս կորսուի երկուքին ըրսածն ալ չընել և իրրեւ միջին ճամբայ , միայն մէկ մարտանաւին մուտքը կ'արտօնուի :

Հայաստանի մէջ անդորրութիւնը խանգարուիլ կըսկսի ձիւնհալին պատճառաւ :

Մարտ 13. — Արշարունի պատրիարք կորոչէ Ներ-

քին Գործերու Նախարարին մօտ ղիմում ընել և պահանջել որ միջոցներ ձեռք առնուին՝ ձիւնհալին առաջքը աւելիու համար, քանի որ Հայերու ապահովութիւն և անգորբութիւն պարգեւողը ձիւնն ըլլալը հասկըցուեր է։ Նախարարաց Խորհուրդը այս մասին կորուկ և որոշ հրահանգներ կուտայ Հայարնակ նահանգներու կուսակալներուն։

Ազգ. Վարչութիւնը այս ապահովիչ բացասութիւնները լսելէ յետոյ, կորոշէ շարունակել իր քունը։

Մարտ 14. — Ազգային ժողովը էւոք կ'աւնէ Օրմանեան Ս. Ի խնդիրը և կորոշէ նախաքննիչ յանձնաժողով մը կազմել։ Այս յանձնաժողովին ատենապետութիւնը կը յանձուի Արիստակէս Գասպարեանի, որ յատենի ժողովոյ կը խոստանայ մինչև հինգ տարի անպայման լուծել Օրմանեան Ս. Ի խնդիրը։

Ժողովը իր հաւանութիւնը կը յայտնէ և Գասպարեանէ խոստանալիք մը աւելի և նօտարութեան հաստատակ տալէ յետոյ, կորոշէ հինգ տարի այլևս նիստ չը գումարել։

Մարտ 15. — Պետական Խորհուրդը կը շարունակէ ազատաստո՞րքէն քննելով օժանկ Թուրքիոյ Սահմանադրութիւնը (Գ. ապագրութիւն՝ յաւելեալ և ճշխայեալ)։

Այսպէս 72000 յօդուածնոց օրէնք մը կը պատրաստէ Մամուլին համար։

Ահաւասիկ գլխաւոր յօդուածները այս օրէնքին. —

Ա. — Մամուլը ազատ է՝ պայմանաւ որ Պետական Խորհրդոյ գծած սահմաններէն դուրս չելլէ։

Բ. — Արգելուած է Մամուլին կառավարական պաշտօնէից ղէմ գրել։

Գ. — Մամուլը չկրնար քննադատել պաշտօնէից կողմէ կատարուած գործերը։

Դ. — Մամուլը իրաւունք չունի Բ. Դանէն ներս անդի ունեցող գործերուն խոսնուելու։ Եթէ այդքան երկայն է իր քիթը՝ Տոյոգրական Տեսչութեան քով մկրտա մը կայ և անով երկայն քիթերը կը կարաին։

Ե. — Արգելուած է Մամուլին՝ փաշաներուն, պէշերուն, փաշազատէներուն, պէշատէներուն, կուսակալներուն, միւլէտարքներուն, նազըրներուն, գայմազամիւրուն, միւլալիներուն, փոլիաններուն, սպաններուն, ղինարներուն, ստաիկան ղինուարներուն և ամէն կարգի կրօնաւորներուն ղէմ ս և է յօդուած գրելը։

Զ. — Մամուլը իրաւունք չունի ղինուարական գործադրութեանց մասին գրելու։ Չկրնար գրել նաև պատեալուն, պարտութեանց, և վերաւորներու մասին։ Արգելուած է ս և է անձի նաև անտակցութիւն ունենալ և այդ անտակցութիւնը հրատարակել։

Է. — Թերթերը իրաւունք չունին քաղաքականութեամբ ղրաղելու. այդ բանը վերապահուած է Նախարարաց խորհուրդին, Մերակոյալին և Պետական խորհուրդին։

Ը. — Թերթերը իրաւունք չունին իրենց համայնքին վերաբերող անհասններուն արարքները քննադատելու և անոնց մասին աննկ նանկ բաներ գրելու։

Թ. — Այս ամենէն դուրս Թերթերը ազատ են բոլորովին. միայն թէ իրենց ղիւրութիւն մը ըլլալու համար, պաշտօնեաց մը, ցրուն ամտակօնը բարեխրաբար կառավարութիւնը պիտի տայ, ամէն թերթերու, իրմբագրատունները պիտի այցելէ և աչքի ղարմելիք բաները պիտի բարեխօսէ՝ յօդուած օմ. հայրենիքին։

Մարտ 16. — Մամուլը իր մասին հրատարակուած օրէնքին առիթով մեծ լուսաւառութիւններ և խրախճանութիւններ կը սարքէ։ Այս առթիւ ի վեր կը հան-

ուին թուրքիոյ ազատական ձգտումները և նո Թորէնքին՝ Մամուլին չնորհած ազատութիւնները: Բաժակ կառու- ջարկուի չամփաի կենաց: Արիկ էֆ. Ոսկեման այս առթիւ բաժակաճառով մը կը թուէ այն մեծ ոգոսանե- րը որոնք ձեռք պիտի բերաին այս կարգի օրէնքի մը և նոյն օրէնքը պատրաստող Պետական խորհուրդի մը չնորհիւ:

Մարտ 17. — Տիգրանակերտի մէջ 6 ամսուան մա- նուկ մը՝ իր յօժար կամքովը կընդունի իսլամական կր- բօնը և կը կոչուի Ահմէտ: Աղերգի մէջ երկու քիւրա Հայ հարս մը կ'առեւանդեն և այդ պատճառով երկուքին միջեւ վէճ մը կը ծագի: Տեղւոյն կառավարիչը վէճը հաշտարար զանակով մը լուծելու համար, Հայունին կիս- լամայնէ և անոր հետ նիզկեան կրղայ: Հարսին ամու- սինը կը բողբէ. տեղական իշխանութիւնները զայն կը բանտարկեն՝ իրրեւ երկրին անդորրութիւնը խանդարե- լու բնոյթ ունեցող անձնուորութիւն:

Մարտ 17. — Փողոցները ցեխ չի մնար: Տէրքօզի ընկերութեան ջանքերով՝ յանկարծ փողոցները անան- ցանելի կը դառնան: Կրկնալոյշիկի վաճառականները ա- սոր վրայ երախտագիտական սեղերձ մը կը մատուցա- նեն Ընկերութեան Տնօրէնին:

Մարտ 18. — Հօցին գինը քսան փարայ դարձ- եալ վրայ կը դնէ. քաղաքապետութիւնը փոսպան- ները կը հրաւիրէ հասկնալու համար թէ՛ ինչո՞ւ աւել- ցուցին հացին գինը: Փոսպանները հրաւերին չեն պա- տասխաներ. բայց հացին գինը կը շարունակէ բարձրա- նալ:

Քաղաքապետութեան կողմէ՛ սպարդուած մէկ մի- լիոն օխա ամուխը, արուած տեղեկութեանց համաձայն, մէկ քանի օրէն Պոլիս կը հասնի:

Մայրաքաղաքին աղքատները կը սատին: Կառու- վարութիւնը շրջաբերականով մը կը յայտարարէ թէ՛ ստուելու բնաւ պատճառ չկայ, երբ ամուխը արդէն ճամբայ ելած է Պոլիս դալու համար:

Մարտ 19. — Մանուկ Ազարեան հայերէն սորվիլ կը սկսի դարձեալ Աղք. Փողովոյ ատենապետ ընտրուե- լու համար: Գաւիթ Տէր Մովսէսեան իր վրայ կ'առնէ բարեակրարար հայերէնի դաս տալը:

Մարտ 20. — Աղք. Փողովը նիստի կը հրաւիր- ուի, քննելու համար թէ՛ ջուրին մէջ քրտուա կայ թէ՛ ոչ:

Արիստակէս Գասպարեանի նախաքննութեանը կը յանձնուի այս խնդիրը:

Փողովը Օրմանեան Ս.ի խնդիրը ձեռք առնելէ առաջ կ'որոշէ վերջնականապէս հաստատել թէ՛ Պալադ- եան վրդ. Օրմանեանի դարձեալ հակառակօրդ է թէ՛ Նորաստեղծեանի կողմէ՛ Սանասարեան վարժարանը փա- կելու պաշտօնով Կարին ղրկուելէն ի վեր իր զեկը դար- ձուցած է:

Ճանկիւրեան իր Մաքրի գիւղի նպարտաւաճառանո- ցին յայտարարութիւնը կը ցրուէ Փողովականներուն և խանդավառ ճառով մը ի վեր կը հանէ իր լուրիային, իւղին, սխեռին և բրինձին մէկէ աւելի առուելու- թիւնները:

Մարտ 21 և 22. — Այսօր է որ յանկարծ կը նըշ- մարուի թէ՛ Արքահամ Այվաղեան, յանձին Արիկ Մու- պահեանձեանի, յարութիւն առած է:

Մեծ պահքը կը շարունակէ մեծ աւերներ գործել . . . մտավաճառներու խանութներուն մէջ:

Վաճառական մը յանկարծ կը հարստանայ իր զօ- քանջին հետ ամուսնանալով:

Թերթ մը կը տեղեկանայ, Թօքաթլեանի դիւանագլխատեան սեղաններէն թէ՛ Էտիրնէն ինկած է: Նոյն թերթը երեք սիւնակ անդին՝ Բ. Դրան վանդակորմին տաջեի կողմերը պատող իր խմբագրէն կ'իմանայ թէ՛ Էտիրնէն չէ ինկած: Տպագրական Տեսչութիւնը՝ առանց քննելու երկու լուրերն ալ կը հերքէ: Յայտնի չլլար թէ՛ ո՞ր լուրը ճիշտ է և Տպագրական Տեսչութիւնը ո՞ր լուրն է որ հերքելու ազատ է. Էտիրնէի անկումը թէ՛ ... կանգնուածը:

Մարտ 23. — Այսօր կը ծնին կարգ մը ազգային երեսփոխաններ: Մայր Դիւանը հրատարակիր կը գրկէ և գանձոնք նիստի կը հրատարէ անմիջապէս: Նորածին երեսփոխանները իրենց ազգասիրական պարտականութեան մէջ չի թիրանալու համար, անմիջապէս իրենց դայեակներուն և ... օրօրոցներուն ընկերակցութեամբ կը պատուեն ազգ. ժողովը, որ այդ նիստին մէջ բաւական կը մաքրէ օրակարգը:

Այդ նիստին մէջ Հմայեակ Արամեանց կառաջարկէ պօշ պատող ազգ. երեսփոխաններուն մէկ մէկ ամուսկան կապել: Այս տաճարկին ուժ կուտան՝ 75 երեսփոխաններ: Եղուարդ Շիրինեան ձը բողոքէ: Միտաք Գօշունեան կը յայտարարէ թէ՛ այն պարագային երբ այդ տաճարկը ընդունուի՝ Ազգ. ժողովը իր հմայքը կը կորսնցնէ: Օննիկ Չայեան «ամօթ է» կը պօռայ: Ճանկիւղեան կառաջարկէ Ազգամարի վանքը ծախել և այդ փարան երեսփոխաններուն բաժնի՝ իբրև բերնի յոգնութեան վարձք: Եր. Սրմաքէշխանեան կառաջարկէ երեսփոխաններուն փարա տալու տեղ՝ ամէն օր մէկ մէկ ճաշ տալ: Եր. Օտեան ընդհառակը ետ կը մղէ բոլոր առաջարկները և իբրև միջին ճամբայ, իր կողմէ կառաջարկէ Ղալաթիոյ խորհրդարանը գարեջրատան մը

վերածել և հասոյթը հաւասարապէս բաժնել: Այս առաջարկին ուժ կուտան Ներսէս Օհանեան և Սարգիս Սուխն: Մայր Դիւանը Հայկ Սօճատրեանի բերնով կը յայտարարէ թէ՛ ժողովը կանապատուելի կոր: Սանփան Թէլեան (քունէն արթննալով) կառաջարկէ մենամարտիլ: Վերջապէս ժողովը կորոչէ նիստը փակել և 15 օր վերջը դարձեալ դումարուիլ:

Մարտ 24. — Էտիրնէն կ'իջնայ... Թօքաթլեանի մէջ: Շքոտրան կ'իջնայ... Եանիի գարեջրատան գաւաթներուն մէջ: Եանեայի անկումը տեղի կունենայ... Տօղօլօյի մէջ:

Մննիկ Չայեան, Վառճապուհ Սամուէլօֆ, Հայկական Պանքայի տնօրէնը և Պայեան կերեւին Թօքաթլեանի սեղաններուն շուրջ և էնֆիլչէ քաշելով կըրաղին: Նոյն իրիկուան թերթերը կը ծանուցանեն թէ, Թօքաթլեանի մէջ զիւանազխական ակաակցութիւն մը տեղի ունեցեր է և արդիւնքը՝ Թօքաթլեանի կառօծներէն մէկուն հետ՝ հաղորդուեր է Չաթալճայի տաջեապատող պատուիրակներուն:

Մարտ 25. — Ածուխ բեռցած մալուհա մը փոթորկի բնուած է Ան ծովու մէջ, կը գրեն թերթերը: Կը կարծուի որ Քաղաքապետութեան ապստամբ ուժերն են:

Մարտ 26. — Կացովթիւնը նոյնը կը մնայ օդին մէջ. քանի մը ծառեր ծողկիլ կը կտին: Կին մը որ, կերելի նոյնպէս գարնանամուտի մէջ էր, իր կարգին ծառիկ կը հանէ:

Մարտ 27. — Տունը մնացած աղջիկները կը վերստուելին ամէն կողմէ: Հայրենիքը պաշտպանել չուզողները, մէյ մէկ կնիկ կառնեն և գանձոնք պաշտպանել կ'սկսին:

Մարտ 28. — Բիւզանդ Քէչեան կորոչէ Դեսպանախորհուրդին զիմում ընել և բողոքել Պալքանեան Զինակիցներուն դէմ, որոնք Էտիրնէն, Ռօստոսթօն, Սելանիկը, Տէտէ Աղաճը, Մայկարան և այլն գրաւելով՝ իրեն ախագին ֆեաներ պատճառեցին :

Մարտ 29. — Կառավարութիւնը Պ. Պ. Սեղրաք, Միսաք, Արեթնագով և Ընկերութեան կը յանձնէ Պոսոյ բոլոր գիւլիսաններու սպառման դործը՝ 99 տարուան պայմանաւ՝ :

Մարտ 30. — Բ. Դուռը կը խտտանայ Հայաստանը բարեկարգել :

Մարտ 31. — Հայաստանի ատջնորդարաններէն Պատրիարքարան հասած լուրեր կը կը տեղեկացնեն թէ՛ աւազակները սկսած են արդէն ռեճօսի և առաջին առթիւ սպաններ են մէկ քանի Հայեր :



# ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՍԸ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ èx - ՆԱԽԱՐԱՐ

ԽԱՄԻՇ ՊԷՅԻ ՂԵՏ

(Գրուած Պատմութեան Համար)

Կեցիով որ Արշարունի Սրբազանի հրաշտփառ ընդունելութիւն մը ըրած է, մեծահրաշ տէրն մեր Խամիշ պէչ, Էֆա-Ներքինի գործոց նախարարը, անմիջապէս կը փութամ Նորին Նսեմութեան քով, Հայաստանի Կացութեան վրայ տեսակցութիւն մը ունենալու համար :

Ներս կը մտնեմ Խամիշ պէչի սենեակէն, այն միջոցին երբ Ֆիթիլաֆական ապագայ կրեսիտիսաններով շըրջապատուած՝ կը խորհրդակցի ընտրութիւններուն վրայ և կուզէ միջոցներ ձեռք առնել, սրպէսզի ընտրութիւնները չէզոք հողի վրայ տեղի ունենան և չէզոք դահլիճը, չէզոք երեսփ. ժողով մը բերէ Սալը Բազար :

Այցեկութեանս նպատակը կը հասկցնեմ Ն. Նըսեմութեան : Քովիւնները կը մեկնին ու ես կը մնամ առանձին Խամիշ պէչի հետ, որ դեռ Հայ կղերին ինչ տեսակ հազուստ հողներէն տեղեկութիւն չունի եղեր :

- Կրնա՞մ արգեսք մէկ քանի հարցումներ ընել . . .
- Ի՞նչ կուզէք . ի՞նչ է պատահեր . . .
- Վանի մէջ դարձեալ նոր Հայեր սպանուելեր են . . .

ճի՛շդ է :

— Սխալ է. բաղարձակապէս սխալ. անոնք ընտ-  
քան մահուամբ մեռեր են. մէկը թիֆոյէ, մէկը թուքախ-  
տէ և երրորդն ալ միզանցքի բորբոքումէ... սասնիկ բա-  
ներ Բարիլի մէջ ալ կը պատահին...

— Բայց անոնց մարմինն վրայ դանակի հետքեր  
կան եղեր...

— Թիւրքիմացու թիւն կայ գործին մէջ. վանի մէջ  
սրճու քով դանակ կայ որ...

— Արդեօք ձեր նստումը թիւնը կը կարծէ որ վանի  
մէջ դանակ չկայ...

— Հա՛րկաւ. չէ՞ որ դանակը մաքսէն պիտի անցնի.  
արդ, խտախէ հրամայած եմ որ մաքսէն դանակ չանցնի.

— Մուշի մէջ ալ ոճիրները կը շատնան եղեր. նանց-  
պէս Պիթիսի մէջ...

— Մահերը կը շատնան ըսէ սըւոր. ի՞նչ ալ գէշ  
վարժեցուցեր էք բերաննիդ. հատարակ մահերուն ալ  
ոճիր կըսէք. մարդոցը օրը եկեր, ևեկը կամ եկեր ու  
մեռեր են. ի՞նչ իրար կ'անցնիք...

— Իրաւունք ունիք, ի՞նչ կայ իրար անցնելու:

— Էֆէնտիմ, ասկէ զատ եթէ ոճիր չըլլայ նէ ինչի՛ն  
երկերը կ'ըլլայ. այն ասան մեղի ինչո՞ւ հոս բերեն նասե-  
ցընեն ասէ, ամիսն ալ 150 ոսկի ասն...

— Ըսել է ազօթենք որ ասէրը անպակաս ընէ ոճիր-  
ները մեր երկրէն, որպէսզի կառավարութիւնն ալ մնայ  
... բայց մեր առաջնորդներուն սպառնազրեր կը զրկեն  
աւազակները. ասո՞ր ի՞նչ կ'ըսէք.

— Այդ սպառնազրերը հոս բերել ասէք, թանգա-  
քանինմէջ պահենք. ասոնք մեր պատմութեան համար  
կարևոր ձեռագիրներ են:

— Եւ սակայն սիրելի Սամիշ պէյ, քիւրտերը ամէն  
օր շայ կըսպանեն...

— Սըրֆ իֆթիրա են ամէնքն ալ, ես Դիւրտերը  
կը ճանչնամ 1896 էն. շատ չսորհքով մարդիկ են. քա-  
ղաքակրթուած, զարգացած և ազնիւ քաղաքացիներ.  
անոնք մարդուս մէկ մաղին իսկ չեն դպչիր...:

— Ըսել է շատ մօտէն կը ճանչնաք այդ ազնիւ քա-  
ղաքացիները...

— Հարկա՛ւ. 1895ին երբ Համիտ արքան ուզեց  
Արեւելեան նահանգները բարեկարգել և մաքրել, ինձի  
ալ պաշտօն յանձնեց. գտցի և մաքրութեան գործին  
հսկեցի. նահանգները աղուոր մի մաքրեցինք...

— Ի՞նչպէս...

— Հոցերը խճողուած էին. որպէսզի ասկէ տարա-  
վորիկ հիւանդութիւններ չծագին, ասոնցմէ մէկ մասը  
արքայութիւն զրկել ասինք. մարդիկը շատ դո՛ւ մնա-  
ցին և հիմա մեղի համար կազօթեն...

— Աֆէրիմ Սամիշ պէյ. կ'երեւի հիմա ալ Միր Մը-  
հէն նոյն մաքրագործումը կը շարունակէ վանայ նահան-  
գին մէջ, ուր կերեւի հոցերը դարձեալ խճողուեր են.

— Օնանկ կը կարծեմ...

— Աստուան ալ կ'երեւի շատ խճողուած էր...

— Ստիկա Իթթիմատի բարեկարգական միջոցներէն  
մէկն էր. այդ մասին անոնց ալ պէտք է նրախտապարտ  
մնաք...: Հիմա կարծեմ Հանյըը շատ հանգիստ կ'ապ-  
րին...

— Այո՛... բաւական տեղ բացուեցաւ... ներեցէք  
Սամիշ պէյ, Հայոց պատրիարքը կը ճանչնա՞ք...

— Այո՛...

— Բայց զինքը չէիք ընդունած...

— Չի ճանչնալու զարկի. ո՞վ մտիկ պիտի ընէ. ան-  
պատճառ հոս պիտի դար և քիւրտերու մասին իֆթի-  
րաներ պիտի ընէր. չեմ գետեր թէ՛ ի՞նչ կուզեն այդ


խեղճերէն: Ասոր համար չի ճանչնալու զարկի. աղէկ եղաւ. տակէ վերջ գլխու ցաւ մը պակաս կունենամ. այ իմ քովս չի մտանար:

— Բայց չէ՞ք կարծիր որ ասով ամբողջ Ազդ մը վշտացուցած կըլլաք...

— Աս ալ քու բապուճդ թող չըլլայ. վշտացողը Այսպանացին չէ նա... հայտէ երթաս բարով...:

Ունինգրութիւնը վերջացած էր և ես խիտա դո՛ւ տպաւորութեան տակ դուրս ելայ Բ. Դունէն...:

\*  
\*\*



Լ Ո Ւ Ս Ա Ն Կ Ա Ր Ի

Ա Մ Ա Թ Է Օ Ռ Ն Ե Ր

Չեր գործիքները օժտեցէք (Աս. Տը Թրեմը) լաւագոյն լուսանկարչական քլաֆներու թուղթերը. կը վաճառուի Գարաղաշեան եզրարց մօտ. Բերա՛ թ. Սէրվանիս, Մէրթէպ՛աննէ փողոց՝ Ա. Նիքօլայիտէս և Ն. Մասիտուաքիսի մօտ՝ Պաղչէ Գարու, Սթամպօլ լուսանկարչական գործիքներ ձախող զլխաւոր վաճառատուններու մօտ: Ներկայացուցիչ՝ Ք. և Ա. Արեւեան եզրարք՝ Դճառան Օզլու Խան թիւ 2, Պոլիս:

### ԱՊՐԻԼ

Տարւոյն չորրորդ ամիսն է Ապրիլը. և ճիշտ ասոր համար ամբողջ աշխարհը ընդունած է անոր խաբերայական ամիս մը ըլլալը: Հետեւաբար կարծողներ կան որ եթէ Ապրիլը ատրւոյն հինգերորդ և կամ տասներորդ ամիսը ըլլար, ապա՛սխաբար աւելի շնորքով ամիս մը պետի ըլլար:

Այս ամսուան առաջին օրէն մարդիկ առանց քաշուելու և գրեթէ պաշտօնապէս կսկսին զիրար խարել:

Ասոր համար է որ շատ մը զխառններ և զսրմնական սպիւններու փիլիսոփաներ ժամանակ, ժամանակ աշխատած են որ այս ամիսը 365 օրէ բաղկանայ և սակայն չեն յաջողած:

Այս ամսուան մէջ է միայն որ բոլոր պետութիւնները, պաշտօնական վիճակագրութեան կը ձեռնարկեն և իրենց երկիրներու մէջ զանազան ապուշներուն և տխմարներուն խիսական թիւը կը ճշտեն... ըստ այնմ սուրբ հաւաքելու համար:

Կիսերը այս ամսուան մէջ բացարձակ հաւատարմութիւն կը խոստանան՝ իրենց էրկիները... չխաբելու համար:

Ներքին գործերու նախարարը Արշարունի Սրբազանի կը խոստանայ Հայաստանը բարեկարգելու...:

Ֆիւրսերը կը խոստանան այլևս Հայ չսպաննել. այս խոստման վկայ կ'ըլլան կուտակալները:

Մանգումէի անօրէնը կը խոստանայ խմբագիրներուն ունեցած իր բոլոր պարտքերը վճարել:

Եւրոպա հանդիսաւոր խոստում կուտայ Թուրքիոյ՝ իր հողային անբողջութիւնը սրանպանել և Աքսուբուսն

պահել Անաստուրի մէջ: Բ. Դուռը այս խոստումը կը զրկէ, մինչև հիմա տրուած խոստումներուն քով:

Ապրիլ 1. — Պաշտօնապէս կսկսին զիրար խորել: Ապրիլ սմտուան առաջին օրուան մէջ սատիկանութիւնը խարերաները չի ձերբակալեր. նկատելով որ՝ հակառակ պարագային ամբողջ Պոլիսը պէտք է բանտարկել:

Բերացի տիկին մը իր էրեկը կը խարէ. էրեկը վերայ կը հասնի և Ապրիլ մէկ բլլալը խմանալով, ձայն չի հաներ, համազուելով որ տիկնօջ ըրածը կատակի համար է:

Ապրիլ 2. — Ալթըրքա անձրեւ մը կսկսի որ կը տեւէ մինչև իրիկուն. ախմախ ըսլարան ալ կ'ըսեն այս անձրեւին. փողոցները հեղհեղ կը չորնան և ցեխը մայթերուն վրայէն՝ օդին մէջ կը փոխադրուի:

Քաղաքապետութիւնը կը ծանուցանէ թէ՝ մօտ օրէն կը հասնի 3 միլիոն օխա ամուխը՝ Պոլսոյ աղքատներուն բամբուկու համար:

Ապրիլ 3. — Զատիկ. բոլոր հաւկիթներուն սօնն է: Շնորհաւորձիները դարձեալ՝ փողոցներու մէջ կը վազվառնեն: Ոստիկան մը անոնցմէ մէկ քանին պահականոց կ'առաջնորդէ՝ հանրային անդորրութիւնը խանգարած ըլլալու ամբաստանութեամբ:

Ապրիլ 4. — Պատրուսի բանտին մէջ բանտարկուած Հաճընցի Հայեր, Բ. Դուռ ուղղուած հեռագրով շնորհակալութիւն կը յայտնեն Ս. Պատրիարք և օր — անշուշտ կարծեւորով որ Պատրիարքը Բ. Դուռ փոխադրած է իր աթոռը — որ զիրենք Պատուսի բանտին մէջ կը պահէ, ուր կուտեն, կը խմեն և Ատանայի մէջ չգործած յանցանքներն կը քուեն:

ԹօհաՖ ըլլալու համար, Իւնիօն Յրանայէզի մէջ գիմակաւոր պարահանդէս մը կը տրուի: Այդ պարա-

# ՅԵԹՈՒՄ ԱԼԹԵԱՆ

Հաստատեալ 1878ին

Մասնահիւղեր Յիլիպէի և Ռուսնուգի մէջ

Գնեան տուն ի ԲԱՐԻՉ



## ՄԵՏ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ՆՈՐԱԶԵԻՈՒԹԵԱՆՅ

Կ. Պոլիս Սուրբան Հաւաւ Ռուսական Պակսայիս ճիշտ տուն

ՄԵՏԱՔԱՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ ՎԱՃԱՌՈՒՄ

## ՈՒՐԻՇ ԱՄԵՆ ՏԵՂԷ ԱԺԱՆ

ՕՃԻՏԻ ՀԱՄԱՐ

Պոստըրի-տանթիւ, Վալանտին-ժաղաւէն

Կնունքի հազուստներ և գլխարկներ

Թաւիշ, մետաքսեղէն, շալ, կառնիթիւս

Ք Օ Ռ Ս Է Ն Ե Ր

Ձեռագործի համար էթամիներ

Բրդեայ ժիւրօններ, Յանթէզի և Կէօփիւս շարփեր

Գ Ո Ւ Լ Պ Ա Ն Ե Ր

Արուեստական մագեր, Շիլի, Շինսօն, Թլթ, Բուէփէ և Բէօ

Քուտը Միոթիւ, Բուէմ ՄԱԼԱՍԷԻՆ, ՄԷՌՍԷՏԷՍ

Լ Ա Պ Օ Ռ Է Ա Լ

Միակ յանձնարարելի օճառի փոշին

որ կը գերազանցէ իր բոլոր նամաները

ԳՈՒԼՊԱՒ ՄԵՔԵՆԱՆԵՐ

խիստ աճան գիներով

հանդէսին մէջ կին մը կը փայլի իր հրաշալի մուշտակ-  
ներովը: Վերջէն կը հասկցուի որ Արամ Գուլումահան  
մուշտակի մեծ վաճառատան ապրանքն է:

Ապրիլ 5.— Աղգ. Ժողովը նիստի կը հրաւիրուի՝  
Ժամը 2 ին և հազիւ ժամը 5՝ ին 45 հոգի կը բարեհա-  
ճին Ղալաթիոյ խորհրդարանը գալ ժամը 6 ին նիստը կը  
բացուի և կը տեւնուի որ 45 էն 12 հոգի մնացեր են:

Ապրիլ 6.— Փողոցները կսկսին ջրել քաղաքապե-  
տութեան հրամանաւ և ցիխի լիճեր կը գոյանան:

Ապրիլ 7.— Գաղթականներ Բումպլէն կուգան և  
Սնասօլ կը մեկնին՝ կովի կառքերով: Հայերը ամէն  
թղթարերի, նումակներով կը խնդրեն Պատրիարքարա-  
նէն որ այս առթիւ Հայաստանի Հայերուն երախտագի-  
տական զգացումները ներկայացնեն ներքին գործկու  
նախարարին:

Ապրիլ 8.— Թօքաթլեանի մէջ մեծ դէպք մը կը  
պատահի: Կարգ մը թերթերու լրագրներ իրենց խմած  
զարեջուրին փարան կը վճարեն:

Ապրիլ 9.— Կամուրջին վրայէն մէկը ինքզինքը  
ծովը նետելով անձնասպան կրկայ: Կտտուգուի որ Աղգ.  
երեսփոխան մըն է եղեր որ Արիտակէս Գառարեանի  
ձայնէն և Հմայեակի Արամեանցի ձառերուն երկարու-  
թենէն յուսահատեր է:

Ապրիլ 10.— Հապէշխտանի կայսրը պտտերազմ  
կը հռչակէ Թուրքիոյ դէմ: Հապէշական երեք մարտա-  
նաւ Խարբերթ կը հասնին և անկէ կսկսին ուժակոծել  
Կարնոյ Դաշտը:

Ապրիլ 11.— Բ. Դուսը յանձնաժողով մը կընայէ  
և կը զրկէ Խարբերթ, թէ՛ Հայոց հողային խնդիրը քնն-  
նելու և թէ՛ համկնալու համար թէ՛ Հապէշխտանի  
կայսեր մուամն ինչ է:

Ապրիլ 12.— Յանձնաժողովը ճամբայ կլիելու հա-  
մար. նախնական խորհրդակցութեան կսկսի. այս նիս-  
տին կը հրաւիրուի նաեւ Մկրտիչ վրդ. Չլղատեան, իւ-  
րեւ երբեմնի բարեկամը Մենկիք կայսեր:

Ապրիլ 13.— Կարինէն կը տեղեկացնեն թէ՛ Հապէ-  
շական ուսմբերը ինկած են կառավարական չէնքին վը-  
րայ և հիմնայատակ կործանած են զայն և հետեւարար  
այժմ Կարնոյ մէջ կառավարութիւն գոյութիւն չունի  
զրեթէ:

Ապրիլ 14.— Վանայ ծովուն վրայ մեծ փոթորիկ մը  
կը ծաղի. տեղւոյն կուսակալը՝ վաշա մը զինուոր կը  
զրկէ հանդարտութիւն վերահաստատելու համար:

Ապրիլ 15.— Վանէն կը հեռագրեն թէ՛ քաղաքէն  
կէս ժամ հեռու երեք Հայեր սպանուեր են: Կուսակա-  
լը իր կարգին կը հեռագրէ թէ՛ բաւականաչափ զինու-  
րական ուժ չունենալուն չէ կրցեր ոճրագործները հե-  
տապնդել, հետեւարար կը խնդրէ որ ինչպէս միշտ, այս  
անգամ ալ ներողամիտ գտնուին:

Ապրիլ 16.— Կարմիր հաւկիթները բոլորովին կըս-  
պառին:

Ապրիլ 17.— Ամէն տան մէջ մէկ մէկ քահանայ կը  
տեսնուի, սրոնք զրպանին խաչ ու աւետարան դրած  
տուները կօրհնեն... 16 կամ քսան ղուրուշի փոխա-  
րէն: Հարուստներուն թարիֆտն աւելի բարձր է:

Ապրիլ 18.— Բերայի քարոզիչը մէկ շարաթուան  
համար գոց կառք մը կապսպրէ և ոսկինոց, կէս ոսկի-  
նոց, երկու մէճիանոց և քառորդ ոսկինոց առւնօրհնէք-  
ներ կը կատարէ:

Ապրիլ 19.— Սրբոյն Ախմախի Հայրապետին: Կարգ  
մը ուսուցիչներ իրիկուան կողմ գինեաան մը մէջ կը  
սօսեն իրենց պաշտպան սուրբին յիշատակը:

# ԻՒՆԻՕՆ

ՀԱՍՏԱՏԵԱԼ  
Ի ԲԱՐԻՉ  
1828-1829

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ  
Ի ԲԱՐԻՉ  
Յ Բլառ Վարձով Յ

## ԱՊՈՆՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

### ՆՐԱՇԵԱԻՈՐՈՒԹԻՒՆՔ

Դրամագրութիս և և պահեստ	364 Միլիոն Ֆր.
1911ին գանձուած ապահովագրին	34 » »
Մինչև 1911ի վերջը հատուցեալ վնասք	443 » »

Ինչպէս այս թուանշաններէն կ'երևի, Ընկերութեան դրամագրութիսն ու պահեստի գումարն է 364 միլիոն Ֆրանք որ հսկայ երաշխաւորութիւն մը կ'ընծայէ Իւնիօնի Ապահովագրելոց:

Արեւելքի համար մասնաւոր զեզչեալ սակացոյց, նպաստաւոր պայմաններ, անհամեմատ կերպով աւելի գերազանց քան ո՛ր և է Ընկերութեան պայմանները: Ապահովագրութեան ամէն ձևերը ամէնէն աման գինեւրով, օրինակի համար՝

Ապահովագրութիւն ի դէպ Մահու, Խառն, Դրամօթիսի, Եւն. Եւն.:

Ընկերութեան Դրամատունն է Օսմ. Կայսեր. Պանֆան Թուրքիոյ և Արեւելքի Ընդհանուր

Տնօրէնութիւն

Պօլիս, Ղալաթիս, Իւնիօն խան:

Գործակալութիւնք Թուրքիոյ գլխաւոր քաղաքաց մէջ:

Ապրիլ 20. — Հապէչական կառավարութիւնը Հայրենակ նահանգները կը պահանջէ Բ. Դուռնէն և 12 ժամ պայմանաժամ կուտայ: Իրիկուան կողմ պայմանաժամը աւարակուն Ատիս Ապագայի ամբողջութիւններուն թնդանօթները կոկոխն գոռայ և սուս մը կիջնայ Օրթապիւղի վրայ և ջարդ ու փշուր կընէ Մանկունի Սրբազանի... զիչերանօթները:

Ապրիլ 21. — Բ. Դրան կողմէ որոշուած յանձնաժողովը Խարբերդ կը հասնի և կոկոխ հողային խնդիրը քննել:

Ապրիլ 22. — Խարբերդի կառակալութիւնէն ներքին գործերու նախարարութեան կը հետադուր թէ՛ Յանձնաժողովը արդէն սկսած է անձամբ քննել հողերը և թէ՛ միայն հողի մասնագէտի մը պէտք կայ, որպէս զի որոշէ թէ՛ այդ հողերէն Հայո՛ւ հոս կուգայ, թէ՛ քիւրտի:

Ապրիլ 23. — Անգլիա բարեկամական բարեւներ կը զրկէ Քեամիլ վաչայի և կը խոստանայ ձեռքէն եկածը ընել Թուրքիոյ հողային ամբողջութիւնը պահպանելու համար: Նոյնը կը խոստանայ Ֆրանսա:

Ապրիլ 24. — Չինաստան չէզոքութիւն կը հռչակէ և իրրեւ վարձատրութիւն Բ. Դուռնէն կը խնդրէ որ Սամաթիան ամբամարար իրեն յանձնուի:

Նախարարաց խորհուրդը նիստ կը գումարէ և կորոշէ մերձել Չինաստանի խնդրանքը, նկատելով որ այդ խնդրանքը Սթամբուլէն խանդարմանը կը նպաստէ և... սրչան կեչիւ եօլ օլուր կըլլայ:

Ապրիլ 25. — Պաղ հօլ մը կը փչէ. շատ մը ազգայիններ փորի ցաւէ կը բռնուին: Աւելի բուռն փոթորիկ մը իրիկուան կողմ... կին մը լեռը կը բարձրացնէ: Ոստիկան զինուորներ կը զրկուին՝ փոթորիկը

հանդարտեցնելու և առևանգուած կինը ազատելու համար :

Ապրիլ 26. — Պատրիարքայ անի պաշտօնականներէն մէկը կէս օրին փառաւոր ձեռ մը կուտէ . . . տիկինէ մը : Պաշտօնեան դատ կը բանայ տիկնոջ դէմ և հասուցում կը պահանջէ : Դատարանը կորոչէ որ պաշտօնեան ալ կինը ձեռէ կրէ կրնայ :

Ապրիլ 27. — Ընդհանուր կուստուղութիւն ամէն կողմ : Կարգ մը մարդիկ իրենց պարատէրներուն չի հանդիպելու համար , յասուկ քարակղներ կը շինեն և ըստ այնմ կը պտտին Պոլսոյ փողոցներուն մէջ :

Ապրիլ 28. — Տօն Սրբոյն Զիւլպէի քաջամարտիկ զօրաւորին և 47,000 դէվզէ կներուն :

Ապրիլ 29 . — Դարասաղ հաշտութեան ձեռք կարկառելու համար , Քեամիլ փոշայէն կը պահանջէ որ նախ ձեռքերը լաւ մը լուայ և յետոյ կարգ մը նահանգներ իրեն նուիրէր : Քեամիլ փոշա բարկացած իր ձեռնոցը կը նետէ Ձէթիմէ : Զար Նիքոյա , ամենայն պողոտրինու թիւնով նետած ձեռնոցը վեր կաննէ և ձեռքը կանցնէ :

Ապրիլ 30 . — Պոլսոյ աղքատներուն բամբուկիք մէկ միլիօն օխտ ամուխին 200 օխտն անվտանգ և առանց ծանր տրկածի Պոլիս կը հաննի և Իսթամ աղքատներու կը բամբուկի : Թերեհեման այդ իրիկուն սառջնորդողով մը կը յայտարարէ թէ՛ հեթիմիկ օսմանը լըրզ :

Ապրիլ 30. — Քիւրտ մը կտարանուի Սզերդի մէջ , Քսան Հայ իրրիւ սճրագործ և հարիւրի մօտ Հայեր ալ իրրիւ մեղատակից կը բանտարկուին :



Արամ Գուլումեանի մուշակները գնեցի՛ք

# ԸՆԹԵՑՈՂՆԵՐՈՒՍ ԱՆՉԱՄԱՐ ԱՆԹԻ ՖԱՆԹԷԶԻ ՆՈՒԷՐ ԿԱՂԱՆԴԻ ԱՌԹԻ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ ՍԻՐՈՅ ԶՈՒՏ ---

ԿԷՍԸ՝ ԻՐԱԻ, ԿԷՍԸ՝ ՍՈՒՏ

Ես ու Նէ՛ աղջիկ մ'աղուար , աչքերով վառ ու ջինջ Հերմին ,

Օր մը սանկ ու նանկ սիրեցինք զիրար սէրով մը ջերմին :

Համրոյր ու ժպտա , հասնում ու վայելք , ծըրարով նամակ նամակներ , սիրոյ ծխացող մէյ մէկ բուռվառներ համակ :

Ուխտեր՝ ըլլալ ու յաւէտ Նէ ինծի , նոյնպէս ևս իրեն ,

Ուխտեր զոր կընեն ամէն անոնք որ զիրար կը սիրեն . . . :

Բայց . . . իր խոստումներն , աւաղ , մնային լոկ վրայ թուղթին ,

Զի օր մը եզաւ Նէ կինն ուրիշի . . . հակառակ ուխտին :

«Մոռնալ՝ Հերմինէն , ու առանց անոր ապրիլ , օ՛հ , ժամե՛»

Ըսի , վճակցի թէ՛ ա՛լ մտնելու ինձ համար ժամ է . . . :

Ու, շխտակ ծովափ... որուն ալքերուն խորը  
անյատակ  
Նետերով ես զիս պիտի ըլլայի սիրոյս նահա-  
տակ... :  
Բայց... վերջին զիրքս մտռցած ըլլալուս ես  
դարձայ նորէն.  
Զի առանց ասոր անձնասպան ըլլալ չէ սովոր,  
օրէն... :  
Ու երբ դառնայի քայլերով մողար, ետիս թո-  
ղած ծով,  
Նայիս, Նուարդը հանդիպեցաւ ինձ ճամբան  
դիպուածով... :  
«Լէ կռան մալէօսէօ... գօմ լէ կռան ա'էսրուի,  
սը ուանդոնթուը բառթու.»  
Բայց ի'նչպէս արդեօք, հոս է որ խելքը չի  
հասնիր մարդու... :  
Իր սիրահարէն խարուած ըլլալով ինձի պէս'  
ան ալ  
Ծով կերթար, անոր ցուրտ ալիքներուն մէջ  
անէանալ... :  
Նոյն վիշտն ունէինք, երկուքս ալ նոյն խար-  
կանքն ու կսկիծ  
Ու համակրանքի պէս բան մը ծնաւ, ա'հ, մեր  
մէջ ասկից... :  
Այդ համակրանքն ալ տակաւ առ տակաւ դար-  
ձաւ սէր կարօտ... :'

ԲՍՐՈՅԱԿԱՆ. —

Դուք ձեզ ծով նետել երբ օր մը փորձէք,  
վերջին նամակնիդ... գրելու մտռցէք.'

ԻՍ-ՍԷ

### ՄԱՅԻՍ

Այս ամիսին մի մօտենաք. ասիկա բանաստեղծնե-  
րուն ամիսն է: Այս ամսուան մէջ է որ կը ծաղկին  
վարդենիները և կամուսնանան բանաստեղծներն ու  
բանաստեղծուհիները:

Այս ամիսը մտաամբ կը պատկանի նաև ընկերվա-  
րականներուն:

Այսօր է որ ամէն մարդ անատուր նմանող տեղեր  
կը փնտռէ և ոմանք ալ մինչև Քեաղըտ Հանէ կամ  
Ջըռըրճի Չայիր երթալու տեղ... ազգ. երես. ժողովին  
կերթան:

Այս ամսուան մէջ ծնած են բոլոր այն գրողները  
որոնք յանգերով իրենց միտքը կը յայտնեն:

Մայիս 1. — Նոր տարի և Կաղանդ ընկերվարա-  
կաններուն:

Դաշնակցականներն ու Հնչակեանները իրարու շը-  
նորհաւոյ տկան այցելութիւններ կը փոխանակին և կը  
համբույրուին, ուխտելով որ մէկ մըն ալ իրարու հե-  
ջպիտի գժտուին:

Մարգագետինները երկոտանիներով կը լեցուին:  
Չորքոտանիները տարւոյն մէջ այս ամսուան ընթաց-  
քին՝ երկոտանիներու կողմէ լքուած բնակարանները կը  
քաշուին:

Մայիս 2. — Կառավարութիւնը Քեաղըտ Հանէի  
կողմերը երթալու կարգիլէ Մայիսիները՝ նկատելով որ  
հոն թնդանօթի փորձեր պիտի կատարուին: Քեաղըտ  
հանէի սրբատաղաթիներ, այդ պակտը լրացնելու հա-  
մար, Քեաղըտհանէի պատկերը գծել կուտան և իրենց:

# ՕՍՄ. ԱՌԵԻՏՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

— ( شرکت تجاریه عثمانیه ) —

## SOCIÉTÉ COMMERCIALE OTTOMANE

ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ԳՐԱՄԱԳԼՈՒԻՒ 100,000 ՕՍՄ. ՈՍԿԻ

ԿԵՂՐՈՆԱՏԵՂԻ Կ. ՊՈԼԻՍ

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԳՐԱՄԱՏՈՒՆ

Գրասենեակները առժամայ կերպով հաստատուած են  
Սրանկուշ, Գարբըրտը խան:



Հայկական սոյն դրամական հաստատութիւնը կ'ընէ  
փոխատուութիւններ՝ առեւտրական տոմսերու, մուր-  
հակներու, փոխանակագիրներու, բաժնեթուղթերու,  
պարտաթուղթերու, ապրանքներու և բեռնագիրներու  
վրայ:

Կուտայ չէքեր, վարկագիրներ, փոխանակագիր-  
ներ և հեռագրական վճարումի հրամաններ՝ ինչպէս  
Թուրքիոյ, նոյնպէս աշխարհիս բոլոր մասերուն վրայ:

Կը գնէ և կը ծախէ ամէն տեսակ բաժնեթուղթեր  
և պարտաթուղթեր, թէ՛ մեր և թէ՛ բոլոր օտար հրա-  
պարակներուն վրայ, ինչպէս և օտար դրամներ:

Կը դանձէ և կը զեղչէ առեւտրական տոմսեր,  
մուրհակներ, փոխանակագիրներ, բաժնեթուղթեր և  
կարծներ:

Կ'ընդունի դրամական աւանդներ՝ նպաստաւոր  
պայմաններով:

Գրամատուեն հաստատած է Առեւտրական տեղե-  
կութիւններու համար լաւագոյն կերպով կազմակեր-  
պուած սպասարկութիւն մը:

# Խ Ն Ա Յ Ո Ղ Ա Կ Ա Ն Ս Ն Տ Ո Ւ Կ

Խնայողութիւնը մեր համայնքին մեջ քաջալերելու համար  
կ'ընդունի 25 դրուեհն սկսելով գումարներ

Գրամատուեն կը կատարէ նաև, թէ՛ իր հաշուոյն,  
թէ՛ մասնակցութեամբ և թէ՛ ուրիշներու հաշուոյն,  
ամէն տեսակ արդիւնաբերութիւններու և ապրանքնե-  
րու գնում, վաճառում փոխանակութիւն, ներածում  
և արտածում:

Կ'ընդունի ներկայացուցչութիւն թէ՛ տեղական և  
թէ՛ օտար տուններու:

Կը կազմէ առեւտրական և ճարտարարուեստական  
ընկերութիւններ և կը մասնակցի անոնց: Կ'ընէ հան-  
րօգուտ շինութեանց վերաբերեալ ամէն տեսակ ձև-  
նարկութիւններ:

## ՕՐՄԱՆԵԱՆ Ս.Ի ՎԵՐՁԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Համապատում. — Չորս Առեւտրաններուն պարու-  
նակութիւնը՝ շարաշարելով՝ ամաճայներով և բացառ-  
ելով պատմուած: 1200 երես և 35 պատկեր: Գին՝ 25  
(փոսթի ծախքով) Գաւառ՝ 30 դրջ:

Հայոց Եկեղեցիին և իր պատմութիւնը, վարդապե-  
տութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարու-  
ղութիւնը, գրականութիւնը և ներկայ կացութիւնը:  
270 երես: Գին՝ 10, (փոսթի ծախքով) գաւառ՝ 13 դրջ:

Ազգապատում. — Հայ Ուղղափառ Եկեղեցւոյ անց-  
քերը՝ սկիզբէն մինչև մեր օրերը յարակից ազգային  
պարագաներով պատմուած:

Կը հրատարակուի պրակ առ պրակ ամէն ամիս. 160  
էջոց մէկ տրակին գինն է՝ 5, (փոսթի ծախքով) գաւառ՝  
6 դրջ: Ամբողջ երկասրբութիւնը գրեթէ երկու տարի  
պիտի տեսնուի և պիտի բաղկանայ 20-25 պրակէ:

Կեղբոնատեղի՝

Վ. ԵՒ Հ. ՏԷՐ. ՆԵՐՍԵՍԵԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Պահեն-Գափու, Կ. Պոլիս

Կը գտնուին նաև Պոլսոյ և գաւառներու բոլոր  
Հայ գրավաճառներուն քով:

տան պարտէզին պատէն կախելով, կը նստին կը ճաշեն և հալէսնին կառնեն :

Մայիս 3. — Ամէն կողմ երգ. ոմանք էնրէռնա-  
սիօնալը կերգեն և ոմանք ալ վարդն ու սոխակը . վա-  
լիտէ խանի մէջ Արկադեան սոխակ մը իսպանական կը-  
տոր մը կերգէ՝ շատ յուզեալ շեշտերով :

Մայիս 4. — Եղուարդ Գօլանճեան և Լեւոն Էսա-  
ճանեան և Ընկերութիւն, գովանիս ընկերութիւն մը կը  
կազմեն և վրանին կառնեն թրքահայերուն պէտք ըլ-  
լալիք բանաստեղծութեան ամբողջական սպասման հո-  
գը :

Մայիս 5. — Կաթնավաճառները կաթին գինը կը  
բարձրացնեն : Թաղապետական շառուղիները կակոխն քրն-  
նել կաթերը : Ոմանք գործիքով մը կը քննեն . աւելի  
գործնական պաշտօնեաներ, կիւլիսը իրենց բերնին մօ-  
տեցնելով մէկ քանի օխա կը խմեն և յետոյ կը յայտա-  
բարեն թէ՛ կաթը ջրախառն է և կը թափին փողոցը :  
Կաթնավաճառը կաթին պարտապ ամանը առած փողոցը  
կը դառնայ և ամանը Համբուլէի պատուական ջուրով  
կը լեցնէ ու կը ծախէ . . . :

Մայիս 6. — Խոտակերութիւնը մեծ յառաջդիմու-  
թիւն կընէ : Բազմաթիւ Մրմրեանականներ կը նշմարուին  
ամէն կողմ : Խաժակ՝ Սամաթիացի ընկերներով մայիսը  
տօնելու կերթայ՝ Եէտի Գուլէի պարխաշներուն վրայ՝  
Սամալարով մը մէկտեղ :

Մայիս 7. — Գեղեցիկ օդ, պայծառ երկինք . անուշ  
զեփիւռ . աղուորիկ տիկիններ . պայծառ հանրմներ և  
տիկին զեփիւռներ : Սիպիլ բանաստեղծութիւն մը կը  
գրէ մառուլի տերեւներուն վրայ և կը նուիրէ Ազգ.  
Մատենադարանին, որ մասունքի պէս կը պահէ : Ղայն :

Մայիս 8. — Հապէշխոտանի պատերազմը կը շա-

բունակուի . . . Սմրատ Բիւրատի վէպերուն նման :  
Ռուժբերը կը շարունակենաւ ալ մայրաքաղաքին վրայ .  
ուժ մը կը կոտրէ «Արևելք»ի մեքենան և թերթը  
հապը կը կլլէ : Երբ Գուլիթ Տէր Մովսէսեան այս լուրը  
կտոնէ. — «Իսպալէթ օլտու» կը պօռայ . սրտի մեծ գո-  
հունակութիւնով մը :

Մայիս 9. — Միշտ գեղեցիկ օրեր և գեղեցիկ կի-  
ներ Բերայի մայթերուն վրայ : Մարդիկ խորին հաճոյ-  
քով և սրտի կատարեալ հանդարտութեամբ երկուքն ալ  
կը ջանան վայելել :

Մայիս 10. — Երկինք կամպոսի և թեթեւ անձ-  
րեւ մը կակսի . Բանկալթիցի երիտասարդ մը՝ մինչեւ  
կամուրջին զլուխը կիջնէ՝ անցնող կիներու սրունքները  
դիտելու համար :

Կամուրջին հասոյթը կաւելնայ . դրամահաւաքները  
կակսին մարդ զլուխ քսան փարս զանձի :

Մայիս 11. — Ենովք Արմէն կորոչէ Ատաբազարի  
մէջ Հայկական Ակադեմի մը կազմել : Իրիկուն մը Կեդ-  
րոնական վարժարան կը հրաւիրէ Լեւոն Քիրիշճեանը,  
Սահփան Սահփանեանը, Աշոտ Պազպազեանը և նիստը  
բանալով, երկար ճառ մը կը խօսի, որուն մէջ բնաւ  
վերջակէտ չկայ : Վերջապէս կորոչուի որ Հայկական  
Ակադեմիին իրենցմէ կազմուի և իրենք Ատաբազարէն  
վարեն թրքահայ գրագէտները : Խանդավառութեամբ  
կընդունուի այս առաջարկը և Ենովք Արմէն Պօլիս կը  
դրկուի մանաւանդ պաշտօնով : Շանթ տպարանին մէջ  
եւս նիստը կը շարունակուի և կորոչուի՝ անպատճառ  
Ակադեմիին կազմել և Ակադեմիին մասնաւոր տպագրիչ  
հռչակել Շանթ տպարանի վարիչները :

Մայիս 12. — Հապեշական պատերազմը բուն  
կերպով կը շարունակուի : Եռարնէնները ուժ մը կը տե-

դացնեն ԻՖնամ տպարանին վրայ, որ իր կարգին՝ Ֆէ-  
րիա պէյի միջոցաւ կը պատասխանէ... երկու գօրծն-  
նոց յօդուածներով:

Մայիս 13. — Տասը շուներ կերելին Բերայի շի-  
աակին վրայ: Բերացիները զարմանքով կը հարցնեն թէ՛  
արդեօք շուներն ալ բարենորոգում պահանջելու հա-  
մար պատուիրակութիւն զրկած են: Թողապետական  
չափուշ մը մօտակայ փռապանէ երկու օխա՝ հաց կտանէ  
և շուներուն կուտայ:

Մայիս 14. — Գատըղիւղի նաւամատոյցին մարդ  
մը ծովը կկնայ: Պահ մը կը կարծուի որ անձնատպան  
եղեր է: Ոստիկանութիւնը սակայն կտուգէ որ մարդը  
հաւամատոյցին վրայ դանուող ծակերէն մէկէն ծով ին-  
կեր և խղճուեր է: Կ'որոշուի պատկանեալ պաշտօնա-  
տան գրել, սրպէսդի այդ ծակը գոցուի:

Մայիս 15. — Տեղատարաի անձրեւ մը կողողէ  
Հայ դրական հրատարակը և մեծ հեղեղ մը կը քշէ կը  
տանի կարգ մը խմբադիրներ: Ասոր վրայ Մանգումեի  
արտօնատէրը Բ. Իրան պողտայի աւելածուներուն զի-  
մերով՝ կը յաջողի խմբադրական մարմին մը կազմել և  
չարունակել թերթը, որ մեծ ընդունելութիւն կը գտնէ  
ընթերցող հասարակութեան կողմէ:

Մայիս 16. — Ազգային ժողովոյ անդամներէն մէկը  
յանկարծամահ կըլլայ: Ազգ. ժողովը նիստի կը հրաւիր-  
ուի և Հոգոց մը կարդալէ յետոյ նիստը կը փակուի:

Մայիս 17. — Տօն գիւղագնաց Սուրբերու: Ապըս-  
տամբութիւններ ծայր տալ կսկսին կարգ մը տունե-  
րու մէջ:

Մայիս 18. — Հօլանտա կը զինակցի Հապեղխատա-  
նի հետ և կորոշեն Տրապիզոնի նահանգը բաժնել իրենց  
միջև, առանց խանգարելու Թուրքիոյ «Սթամբու-  
քուօն»:

Մայիս 19. — Քաղաքապետութիւնը մասնաւոր  
զեկուցագրով մը կը յայտարարէ թէ՛ մէկ միլիոն օխա  
ածուխը շուտով պիտի հասնի:

Մայիս 20. — Ուէ նշանակելի դէպք չի պատա-  
հիր այսօր: Եւրոպական տէրութեանց նաւազները թա-  
փօրով կանցնին Բերայի Շիտակէն: Ոստիկանները բա-  
րեկարգութեան կը հսկեն:

Մայիս 21. — Հայաստանի մէջ հետզհետէ անդոր-  
րութիւնը կտարեալ կրկնայ: Այլթամարի Կաթող. Փո-  
խանորդը կը հեռագրէ միայն թէ՛ երկու Հայ սպանե-  
նուած են... թիւրքի մացութեամբ:

Մայիս 22. — Քառիմ նոր նարկիլէ մը կը գնէ և  
հինը օտմ. կայս. թանգարանին կը նստիլէ՝ իրրեւ յիշա-  
տակ հան պահուելու համար:

Մայիս 23. — Թրամուէյները շեն բանիր. օթօպիւս-  
ները կսկսին Բերացիները փոխադրել՝ անոնց սակորնե-  
րը կտարելէ յետոյ: Բժիշկները զժուարամարտութիւն  
և ստամոքսի զանազան հիւանդութիւն տանեցողներուն  
կը յանձնարարեն՝ որը մէկ անգամ օթօպիւս նստիլ  
և Թուրքիմէն Շիշլի ճամբորդել:

Մայիս 24. — Հոչակաւոր մուշտակալաճառին՝ Ա-  
բամ Գուլամմեհանի արձանը կը կազմեն Բերայի տիկին-  
ները, ի վարձ անոր շիք «պօս»ներ, պատրաստելուն:

Մայիս 25. — Պոլսոյ բոլոր պանքաները իրենց գոր-  
ծաւորութիւնները կը դադրեցնեն, բաց ի Հայկական  
Պանքայէն՝ շտրէխ յաւապոյն վարչաթեան մը և նոյն-  
քան յաւապոյն անօրէնին՝ պ. Թաղաթ. Սուքիասեանի:

Մայիս 26. — Գործերը կեցած են, հրատարակն ալ  
կեցած է. մամուլայիններն ալ կեցած են, նոյն իսկ Զե-  
նիթը՝ բացի Լօնթիլէն, որ աշխարհի ամենէն ճշդապահ

և հրաշալի ժամացոյցն է: Կառավարութիւնը նկատելով  
որ միեւնոյն անշարժութիւնը կը արիւնջ հաւ իր պաշտօ-  
նաառններուն մէջ, կ'ըրոյն մէն մի պաշտօնեայի գլխուն  
մէջ մէկ մէկ Լօնմիւնի ժամացոյց գետեզկոյ:

Մայիս 27. — Աստուած սարսափելի կը բարկանայ  
Հայերուն և Արիստակէս Գասպարեանը կորոյն յաւէա  
պահել՝ իրրե անդամ ազգ, վարչութեան:

Մայիս 28. — Ազգ. Հիւանդանոցի պարտէզին  
մէջ մեծ հանդիսաւորութեամբ կը ատուի Ազգ. Ման-  
մանադրութիւնը, որուն միակ թուղթէ տեարակը մնա-  
ցած է այլևս: Այս առթիւ Հ.Մ. Արամեանց, Լեւոն Լա-  
րենց, Վահան Թէքէեան մէկ մէկ ճառով ի վեր կը հա-  
նեն Ազգ. Մանմանադրութեան օգուաները . . . :

Մայիս 29, 30, 31. — Թուրքիոյ պիւտճէն կը բաց-  
ուի. բացուած ծակը այնքան խոշոր է որ կը նստական  
նախարարը մէջը կիսնայ և կը կորսուի . . . : Կ'ըսուի թէ՛  
մարմինը դեռ գտնուած չէ:

ՄԱՐՏԻՐՈՍ ԱՐԱՋԵԱՆ

Նամակ սրբուծի վանառակուն (Հաւաքածոյի համար)

Անդամ Ֆրանսական դրօշմագիտական Ընկերութեան

ԽՕՍՔԵՐ ԿՑԿՏՈՒՐ,

ՏՂԱ՛Ս, ԱԿԱՆՋ ՏՈՒՐ---

Ո՛ւր որ ես ինկեր՝  
Եկիր ընկեր  
Կամ դրացի՝  
Թե՛ հացի  
Եւ թե՛ լացի :  
Բաց՝ ի  
Օղիեն՝ զոր դուն մի ճնկեր .  
Տեղին համին համեմաս՝ չոր հացը դուն կեր .  
Շահերուդ համար մի՛ ծխեր խունկեր :  
Ու նայե՛ քուիդ չեղած բանին, բայց աչք մի՛ սրնկեր .

Ամուր բռնե կիրեերուդ սանձը՝  
Վասն զի ուրիշին սանձը ,  
Միլիօնեռին ժամանցը  
Հարուսին գանձը  
Եւ կնօզ մը գեղանի անձը  
Ձեեզ կը ձգեն ցանցը :  
Մանաւանդ որ , — խայթերէն անա՛նցը , —  
Սո՛ւր բան ե՛ նԱԽԱ՛ՆՁԸ . . .

\*\*\*

Կասարե՛  
Քու կեանիդ դերը,  
Ազնիւ բաներու՛ յարե,  
Մնայով քու կամփիդ սերը .  
— Թե՛րեւս շար ե ,

# ՔԷՍ ԲԱԹԵՐՆԵԼ CAISSE PATERNELLE

1911ին Հիմնուած Ի Բարիզ

Յրանսական ապահովագրական առաջնակարգ Ընկերութիւն, որ կը գործէ կառավարութեան հակակշռին տակ:

## ՄԻ ՄԻԱՅՆ ԿԵԱՆՔԻ ՃԻՒՂ

Դրամագլուխ եւ պահեստի գումար 70,000,000 Ֆրանկ  
Յարզ հասուցած վնաս 360,000,000 »

Իր չափաւոր ապացոյցը եւ պարզ ու մեկին պայմանները՝ Քէս Բաթերնելի մինչեւ այսօր ունեցած հսկայաքաջ յառաջդիմութեան գաղանիքը եղած են:

Ամեն արցակ կեանքի ապահովագրութիւն, ի դէպ մահու եւ ի դէպ կենդանութեան: Պշտիկներու համար մասնաւոր եւ օգտակար պայմաններ:

Ընկերութեան դրամասունն է Քրէսի Լիօնէ

Տնօրէն Թուրքիոյ, Յունաստանի եւ Եգիպտոսի  
ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

Գործակալութիւնք գլխաւոր քաղաքաց մէջ:  
Պօլիս, Բասաժ Գարրերօղլու

Դիսկ', մի՛ պապներ փայլուն այտերը:  
Այլամերձ կիներ չար է,  
Զգո՛յ՛, անձին, քաակին կ'անիծէ խերը:  
Տոփանքիդ բոցը իսկոյն դուն մարկ'  
Երբ ցոյց այ քեզ իր մերկ ուսերը:  
Ու միտիլ ուշիւ լարէ՛  
Դեպի այն ծերը  
Որ քեզ կը շարէ  
Սիրոյ աշխարհին իր փորձ դասերը:  
Վասն զի հիմա լաւ ու յարմար է  
Վայելել . . . մածունին սերը.  
Քան քէ աղջկանց կեղծաւոր Սէրը . . . :

\* \*

Հոգւոյդ եքերը  
Թող քի՛չ բռչքի  
Սիրոյ քիքեւր.  
Շուտ խոնջի պիտի՛  
Գոց է բեւերը:  
Ուսի  
Չափաւորէ՛ զգացումներուդ ետն ու գեւը,  
Ուպէս զի արտիդ ծանր չի նսի  
Վիտերուդ բեռը:  
Ինչու որ, — եղի՛ր հաւաստի, —  
Քէ այս դարուս՝ սաւասեւր  
Սասիկ պատեղը գործ է սնոսի:  
Վերջէն կը յաջորդէ սիրոյ ձմեռը,  
Երջանկութիւնդ կ'ամպոսի,  
Ու ներսդ հրգեհ կը բանայ ՀՅՈՐ . . . :

\* \*

Ուրիշի ջաղացք ցորեն մի՛ պար,  
Կը քիչնայ վերջէն ալիւրիդ կոյրը:

Գործերուդ պահուն երբեք մի՛ կաղար,  
 Կորուսին հետ կ'ողջունես ձանձրոյքը:  
 Խաղի, պարտի մեջ մի լողար՛,  
 Տխուր է այդ սովորոյքը:  
 Յարդի օակէ դուն մի՛ սողար,  
 Կեղծաւորի կառնես բնոյքը:  
 Պատիւ հետ մի՛ խաղար,  
 կը մեծցունես մեղքիդ փարոյքը:  
 Աշխատանքէ երէ փախար՝  
 Սնանկ մըն էս օրի՛ն փոյքը:  
 Մի՛ բարկանար ու մի՛՛ դողար,  
 Շուտ կ'իմանաս խելքիդ պտոյքը:  
 Վասն զի, դեռ հասու չեղա՞ր  
 Թէ անձին շա՛ս վնաս է ՉԱՆՉՐՈՅԹԸ . . . :

\* \*


Խելօք կեցիր դպրոցը  
 Խելօք քալէ փոյրոցը:  
 ձամբան, երբ կին մ'աղուոր-  
 Կազմով, գարդով ձեւաւոր,  
 Քղանցեցեր քիչիկ մը վեր  
 Եւ ակնարկովն անվաւեր  
 Քեզի կարգայ հրաւեր,  
 Հաւերթիդ անոր չի՛ բաւեր,  
 Փոխան սիրոյդ՝ քակիդ կ'ուզէ իրեն նուեր:  
 Ահա՛ իմ պատուեր . —  
 Ժուժկալութեան ջինջ ոգին  
 Թո՛ղ ըլլայ շոգին  
 Չեղ մղող բարութեան ծոցը.  
 Քանզի եզի ցանկութեան բոցը  
 Կ'սպառէ հոգին,  
 Ու դուն սրտմազին՝  
 Կ'զգաս քոյնը իր պագին

Հանոյհներ վաղսնցիկ են ու բերեւ,  
 Ուսի, փորձութեանյ առջեւ  
 Սասանադ դրկէ՛ դուն հետեւ.  
 Ուղիհետեւ  
 Անօգուտ կերպով կը շացունէ մարդուն պապակը,  
 Ամէ՛ն բանի ՓՈՓՈՒՔը . . . :

\* \*

Բաւելա՛ններ է հաւատարիմ  
 Փարտոյիդ համար են միայն մտերիմ.  
 Վասն զի հիմակ  
 Շատ մարդ երեսի անցուցած դիմակ՝  
 Կ'ապրի խաբելով,  
 Բերնէն եղ ու մեղք բափելով:  
 — կը դնեմ գրա՛ւ,  
 Ու մարդ երբ սխալ քոյլ առու  
 Եւ գործեր տեսն անիրաւ,  
 Բերանը բաց սծ դէպ ի հարաւ՝  
 Օր մը չէ օր մը կը մնայ ծարաւ:  
 Նայէ՛ որ դուն  
 Խելով մ'արբուն  
 Ու սրտով գուարբուն,  
 Ծուռ միտքով մարդուն  
 Յոյ՛յ սաւ շիտակը .  
 Փորձառուն եւ ամէն բանի գիտակը՝  
 Չեւեր բռնած հեռաւտի դիտակը  
 Կրնայ չափել յստակը,  
 Անա՛նկ նետաւի վտակը:

— Մեկդի՛ հիմայ կատակը.  
 Ինքզինդ կ'զգա՞ս կոր դուն ասակը  
 Ու ձգես պիտի բարի՛՝ սղու մը ՅԻՇԱՏԱԿը . . . :



**ՕՍՏ. ԱՐՏՕՆԵԱԼ ՄԵՆ ՉԻՆԱՎԱՃԱՌ  
ՄԿՐՏԻՉ ՖՐԷՆԿԵԱՆ**

Սուրբան Հարստ, Միտսեք խան, քիւ 27-33 Կ. Պոլիս

**ՁԷՆՔԵՐ**

Ամէն տեսակ որսի հրացաններ

Անգլիական, ֆրանսական և Գերմանական  
ամենահոշակաւոր Փոսթրերաներու պիտերէթներ:

**ԱՆՄՐՅԵԼԻ ԳԻՆ**



**Ք Ա Օ Լ**

Ամէն տեսակ մետաղ փայլեցնելու  
համար մէկ հատիկ հեղուկ  
Ընդունուած պաշտօնապէս Օսմ.  
Ծովային նախարարութենէն:

**ԵՐԱՇԻՍԱՌԵԱԼ  
ՎԱՃԱՌՈՒՄ**

# ՊՈԼՍՈՅ ԱՌՈՒՄԸ

## ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԶՈՒԱՐՃԱԼԻՔ



Յայտնի է թէ անհետացող 1912 տարիին ամենամեծ զէպքը եղաւ Պալբունեան պատերազմը, որ ամիսներով զբաղեցուց ամբողջ աշխարհի միաբեր:

Ինչպէս ամէն տեղ, հաս ալ զիւանազէաներուն քով կան նաև բօլիբիբօսները, սրմէ տանուազն երեք հաս կր համրէ ամէն... սրծարան: Բայց բօլիբիբօսներուն քով կան նաև մարգարէները սրանք կը կտրեն, կը թափեն, կը չափեն ու կը ձևեն: Ասանցմէ երկու հասը միայն կը ներկայացնենք մեր ընթերցողներուն:

Տեսարանը այն բողէներուն կ'անցի՛ւ, երբ օտմ. զէնքերը անարկու ձախողանքի մը մասնուած էին, ապշեցնելով բոլոր շրջանակները:

Այս մարգարէներէն մէկը որ կ'երևի թէ Հ. ոտմ սիրունի մը ունենալուն համար հեղինատէր էր, կը գովէր զգուշաւոր վտանգութիւնով մը:

— Եղբայր, ինչ զարմանալի զուգադիպութիւն: Մէկ մըն ալ կ'ըսեն թէ Աստուծոյ մատը չկայ այս գործին մէջ: Պոլիսը յանձնուեցաւ ԿՈՍՏԱՆԴԻՆ թագաւորին ձեռքով յաղթական Սուլթան ՄէՀՄէՏի մը: Նայն Պոլիսը այսօր, զարձեալ Սուլթան ՄէՀՄէՏի մը կողմէ կը յանձնուի զարձեալ ԿՈՍՏԱՆԴԻՆի մը, այսօր իշխան որ վաղը թագաւոր պիտի ըլլայ և կը վարէ Հեղէն բանակը որ կը վտեթայ միանալ Զաթալձայի Պուլկար բանակին՝ Պոլիսը գրաւելու համար...:

Ասիկա այսչափ:

Իսկ երկրորդ մարգարէն՝ Մարգարէին հեռերգնէրէն և աշակերտներէն է: Հօճա մըն էր աս, բուական խեղանաս և մաացի, որ Թուրք պարտութեան օրերուն կ'ըսէր մխիթարական քաջութիւնով մը:

— Մի՛ զարմանաք այս ամենուն: Ասանք ամենքը գրուած էին: Զեղի բացատրեմ ճշմարտութիւնը թուանըչաններով: Պոլիսը կ'ըր գրաւուեցաւ օտմ. հարստութենէն: Բրիտանոսի 1453 թուականին, այնպէս չէ՛: Լաւ գուժարեցէ՛ք այդ թուականին թիւերը և կ'ունենանք 13 թիւը: Հիմա որ Պոլիսը վտանգի տակ է. կը գրանուինք 1912 թուականին. գուժարեցէ՛ք այս թուականին ալ թիւերը և պիտի ունենաք զարձեալ 13: Ուրևն 13ը 13էն հանէ, կը մնայ... զէ ոտ: Առաւմտիս երբ հանենք մեր տուածէն, կը մնայ... զէ ոտ:

Եւ հօճան աւելի բացատրելու համար իր մարգարէական գիւտը թուանշաններով ալ կը պարզէր կացութիւնը այսպէս:

$$1453 = 1 + 4 + 5 + 3 = 13$$

$$1912 = 1 + 9 + 1 + 2 = 13$$

$$13 - 13 = 0$$

Աւելորդ չէ՛ ըսիկ որ, թէ հառոմատէր մարգարէին և թէ փաթթոցաւոր մարգարէին մարգարէութիւնները մարգարէութիւն մնացին ստակ, շնորհիւ Մարգարէին...:

ԱՔԼՈՐ ԵՂԲԱՅՐ



# ՈՐՆ Է

## ՏԱՐԻՒՆ ԱՄԵՆԷՆ ՀԱՃ-ԼԻ ԳԻՐՔԸ

Կը հարցնեն ամէն կողմէ:

Մենք վտանգութեամբ կրնանք պատասխանել թէ 1912 տարիին ամենէն հաճելի գիրքն է այն որ տարօրինակ անուն մը կը կրէ:

— Ի՞նչ է անունը այդ գիրքին:

— Չնո գրաբար Անունն է «ՈՒՐ ԽԵՑԻՆԵՐ ԺՈՂՎԵՑԻ...» և հեղինակն է Յակոբ Տէր Յակոբեանը: Այս գիրքը անոր համար հաճելի է, որովհետև մասնաւորաբար երկտասարդներուն և երկտասարգուհիներուն սիրաէն խօսող շատ մը էջեր կան հոն: Ասիկա այն տեսակ գիրք մըն է որ նոյն իսկ ծերունիներուն յարմար նիւթեր կը պարունակէ... մխիթարուելու համար: Ուրեմն, գնեցէք և իրարու նուիրեցէք երկտասարգ հեղինակին այդ անգրանիկ երկը. «Ուր խեցիներ ժողովեցի» և կը ծախուի մի միայն 5 զրուշի, ամէն տեղ:

Չհաւնողին դրամը ետ պիտի վերադարձուի:

## ՏՕՔԹ. Բ. ՃԷԶՎԷՃԵԱՆ

### ՄԱՍՆԱԳԷՏ

### ԾՆՆԴԱՄԻՉԱԿԱՆ ԳՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒ

### ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՅ

Եւրոպայի մէջ ձեռք բերուած փորձառութեամբ սկսած է յաջողութեամբ արմատէն բուժել ծննդամիջական գործարաններու՝ անբուժելի համարուած ամենէն զաւարտիկ ու հին հիւանդութիւնները:

Ամէն որ կը գտնուի Պոլիս, Էսկի Չապիլիյէ՝ Ալլահ-վերտեան դեղարանը:

## ՀՈՍԿԷ - ՀՈՆԿԷ

Կազերը և Պասրիարբաւանը

Միակամիները և հայ գիւտներ

Անուպիւրթիւն և անուաններ

Անցածները Բարիզեան թերթի մը մէջ լինեալիս լուրի մը հանդիպեցայ:

Ֆրանսայի մէկ գաւառին մէջ կազերը ընկերութիւն մը կազմեր են... կազերուն յատուկ: Անմիջապէս ըսեմ որ, երբ մեր մէջ կազմուեր այս տեսակ ընկերութիւն մը, ապահովաբար իր գործերը չպիտի կազուին, քանի որ, յայտնի ըլլալով մեր ընկերութեանց կազալը, գործին կազութիւնը և ընկերակիցներուն կազութիւնը իրար լրացնելով շխաղկութիւն մը պիտի կազմէին...:

Այս տեսակէտով իսկ, արդեօք որչափ մաղթելի է որ մեր Պասրիարբաւանի բոլոր մարդոց ալ սկսեալ Պասրիարբէն՝ ուղիքը կազ ըլլային: (Կարծեմ հիմա քանի մը հոտ կան, բայց առնք... անբուժական են և միայն ներդաշնակութիւնը խանդարելու կը ծառայեն): Մեր մէջ քեզ բան ա՛յնչափ կայ որ, երբ Պասրիարբաւանի բոլոր մարդիկը կազ քալէին, անոնց ի հեճուկա՝ գործերը ապահովաբար կազ չպիտի երթային և կամ, գոնէ այն ատեն, մեզքը զիւրաւ կը ձգէինք

դործողներուն վրայ և կ'ըսէինք աւելը միտիթարուէինք թէ՛ «կազ սաքէն շիտակ քայլ չեղլեր»:

Ինչ որ է, քանի որ նախախնամութիւնը այս ... միտիթարուէինէն ալ զրկած է մեզի, դառնանք Ֆրանսայի միտիթարական կազերուն:

Կազերու այդ քովիթէն հետեւեալ հրաւիրագիրը հրատարակած է.—

« ԷՍօվէօրի հասարակութեան խաղերու բօմբէն պատիւ ունի ծանուցանել ժողովուրդին թէ, ի պատիւ իրեն հանդէս մը տեղի պիտի ունենայ Կոյ. ՉՔի կիրակի օրը: Կէս օրին սեղան: Ժամը Յ ին կեսիտան արշաւ մը սեղանին մասնակցող կազերուն կողմէ: Ժամը 6 ին բացում կազերու կողմէ: Բացարձակ մարդոց արուած պարահանդէսին, ամէն կազ, առանց ազգի եւ տարիքի խըրուրեան, կրաւիրուած է առանց ո եւ է ուրիշ դիմումի կամ ներկայացման պէտք ունենալու, գալ այս հանդէսին ուր շեղն ու զուարթ չեն որ պիտի պակսին»:

«Ճաշի համար պէտք է վնարել Յ ճրանք:

«Անբացուպերու եւ վայտէ ոտկերու պահպանութեան յատուկ տեղ մը պիտի պատրաստուի, որուն վրայ հսկողութիւն պիտի ըլլայ ամբողջ գիշերը:

Ընթերցողները պահ մը մինակ կը թողում երեւակայութեամբ հետեւելու համար կազերու կողմէ ըլլալիք վազելու արշաւին ժպտուն ու զուարթ մանրամասնութեանց, նաև ինքզինքնին ներկայացնելու համար իրենց թերի սոքերը երկնցնելը. և յետոյ, անթացուպերու և վայտէ սոքերու պահպանութեան համար հաստատուած վիսքիտէրին, հանդերձարանին խիստ հըս կողութիւնը, որպէս զի մի՛ գուցէ, խումբ մը չարածիւծիներ զանոնք թալլեն և այսպէս առանց սոքի ու սոքերնին օդին մէջ ձգեն խեղճ, բայց զուարթամիտ այդ կազերուն:

# LA MUTUELLE DE FRANCE ET DES COLONIES

ԿԵԱՆՔԻ ՓՈՒԱԴՄԱՐՁ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.

ԱՌԱՆՁՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Ե Ն Թ Ա Ր Կ Ե Ա Լ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԿԱԻՐԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀՍԿՈՂՈՒԹԵԱՆԸ

Ընկերութեան կեդրոնատեղին է՝

ԼիօՆ, Բլաս սը լա Ռեքլուլիֆ եւ Սքելլա փողոց թիւ 1

Հիմնադիր-Տնօրէն Ժ. ԺՕՐՏԱՆ

Ընկերութեան ՆՊԱՏԱԿԸ

Տասնընիկ քարուան մեջ կազմել

Տղայոց դրամօժիտ

Մերութեան թաշակ

Ընտանեաց Ժառանգութիւն

Ամսական վեց ֆր.ով և տասնըջորս տարուան մէջ ամենամեծ շահարժիններով

Ընկերութեան ԿՍՏԱՐԱՄ

Ապահովագրութեան գումարները

1896	Դեկտ. 31ին	1 միլիոն	617,000
1900	»	61	» 180,500
1902	»	169	» 608,400
1904	»	310	» 478,700
1908	»	731	» 583,800
1910	»	983	» 381,200

Ընկերութեան նպատակն ըլլալով անձամեծաւ մեծ չափով մը նպատատուրել ի կենդանութեան բոլոր ապահովագրողները, քան որ եւ է ապահովագրական

ընկերութիւն, կ'ազատէ նաև ընտանիքներու եւ  
զուտակներու ազատան: Այս դերազանց առուելութիւն-  
ներուն համար, Ընկերութեան գործառնութիւնները  
հսկայական համեմատութիւններ ստացած են աշխարհիս  
ամէն մասերուն մէջ:

Ընդհանուր Վննիչ Սուրբիոյ

Լ. ՓԱՓԱԶԵԱՆ

Թուրքիոյ Տնօրէն

Ժ. ԺՕՅԻԷՏԻ

Ղալաթիա Գարամուսթաֆա փողոց, Ալի խան:

Պոլսոյ եւ գաւառներու համար պատուաւոր  
գործակալներ կը փնտռուին:

## ԱԶԲԸ ԼՈՅՍ ԾԻՔ ՀԱԳՈՒՍՏԻ ՍԻՐԱՅԱՐՆԵՐՈՒՆ ԱՐՏԱՇԷՍ ՍԷՄԷՐՃԵԱՆ

Դ Ե Ր Զ Ա Կ

(Պօլիս՝ Սուլթան Համամ Մեսաէք խան բիւ 1)

Վերոյիշեալ դերձակատան մէջ կը պատրաստուին  
ամէն կարգի զօտթիւններ, բալթօներ, ֆուաքներ,  
սոփօքինկներ, ժիլէներ, պօնփուռներ և բառարսիւններ՝  
ֆրանսական ամենալեղիւն նորաձևութեամբ: Այս  
դերձակատան սկզբունքն է զոճացնել իրեն զիմոզ յա-  
ճախորդը՝ անոր տալով չիք հագուած մը՝ լաւագոյն  
կերպասով և զիւրամատչելի գինով: Ասոր համար է որ  
սոյն դերձակատունը վաստկած է լաւ համբաւ մը և  
յաճախորդներու մեծ թիւ մը:

Ոչ թէ մէկ, այլ 13 ֆրանք կարծէ այս կատակը-  
գութիւնը:

— 0 —

Կատակըգութիւն ըսի և միտքս խնկաւ մեր Ազգ-  
ժողովր: Ասոր յանցանքք խմս չէ, այլ հագեբաններուն՝  
որ հատատեր են « գաղափարաց զուգորդութեան » օ-  
րէնքք: Թո՛ղ որ մար Ազգ- ժողովը միտք բերելու հա-  
մար միտն այդ բառը բաւական չէ: Ամէ՛ն բառ քիչ  
չառ զոյն կրնայ յիշեցնել, — սղբերգութիւն, խաղբու-  
թիւն, հայնյութիւն, ապուշութիւն, ձեծ, կոխ, ա-  
սկութիւն, վերջապէս սկսեալ եօթը մահացու մեղքե-  
րէն...

Պրանտայի մէջ կազերը միութիւն մըն են կազմեր:  
Ձեռ գրտեր թէ մեծէ զառ ալիշ սեղ մը կայ Ապու չնե-  
րու միութիւն մը... Բայց, ներկեցէ՛ք ի սրտախ մեր  
մեծայարգ երեւոյթամաներան չեմ շարունակելու խօսքս,  
այ կը զստնամ զէպի ուրիշ կողմ կամ նմանութիւն մը  
որմէ վաստճ եմ թէ զսճ պիտի մնան մեր այդ դերյար-  
գելիւները, մանտանդ անանցմէ անանք որ քիչ շառ  
պատմապէս են կամ զիցարան. հասկցիր նաև զիցու-  
նիարան:

Իրան է թէ պատմադիտութիւնս շառ կարծ է, բայց  
կարծեմ Հելլէն զիցարանութեան մէջ է որ կայ միա-  
կանիներու կամ աւելի ճիշար ճակատականներու (որ  
ըսել է քիլիե կեօզ) սերունդ մը որ քարայր կը բնակէր:  
Եւրոպացիները կը սնդկն թէ մարդկային այդ ցեղը  
անհետացած է, բայց կարծեմ թէ այս սնդումը իրենց  
աղխատութեան արդիւնքն է միտն: Հայ զիտուն մը — որ  
հակառակ իր աճագին աշխատութեանց համեատօրէն կը

ծածկէ իր անունը — վերջերս իր կոտորած երկար ուսումնասիրութիւններէն եզրակացնելով կ'ըսէր թէ, հին պատմութեան այդ քարայրը կը գտնուէր Ղալաթիոյ Հոյսոյ եկեղեցիին տեղւոյն տակը, և թէ այն սրահը որ այսօր կը կոչուի Ազգային Խորհրդարան արդիական վերադրումն է հին միակամերկերու քարայրին... :

Ոչինչ կրնամ առարկել ներձուն և հանճարեղ հայ գիտունին այս գիւտին համար, այլ կրնամ զայն հրապարակել միայն : Հեղինակութեան ամէն իրաւունք և մեղք իր վրայ :

Խն'զճ հայ երեսփոխաններ, երեւակայել որ մինչև հիմա ձեզի ինչ անիրաւութեամբ կը կոչէին «կոյր առաջնորդներ» : Գուք կոյր չէ՞ք եզեր, այլ... միակամի : Այսչափ փրկութիւնն ալ բան մըն է, և մե՞ծ բան : Ուրեմն, կ'սպասեմ որ հանգստակութիւն մը բանաք անմիջապէս և ձեզի կուրութենէ ազատելով դէ՞թ մէջ մէկ աչք շնորհող հայ գիտունին անմահացման համար արձան մը կանգնէ՞ք, կամ եթէ կուզէ՞ք, — սրովհետև նոյն բանն է, — իր անունը... օրակարգ անցուցէ՞ք :

— 0 —

Ո՛վ անմահութիւն օրակարգի, կամ օրակարգային անմահութիւն :

Ձեզ զիտեր ինչո՞ւ մեր հոգեւոր հայրերը անմահութեան մասին խօսած ատեն՝ փոխանակ օտար աստուածարաններու տեսութիւնները ծածմեկու, ինչո՞ւ օրինակ չեն բերեր Ազգ. ժողովին օրակարգը : Ասիկա մեղանջում մը չէ՞ ուղիղ բանին դէմ և տեսակ մըն ալ հակազգային ընթացք : Արդէն օտարասիրութիւնն է մեր ատենը քանդողը... :

Եւ վա՛յ միամտութեանս որ Գէորգ եպո. Երէցեալի ցաւալի մահուան ասթիւ ուրախացայ մտածելով :

«Վերջապէս Ազգ. ժողովի օրակարգէն խնդիր մը ինքնիրենը լուծուեցաւ այս մահով» : Բայց որչափ կարծատես եմ եզեր՝ հակառակ... ակնոց ալ գործածելուս :

Խորհեցայ որ այդ անմահութեանց ցանկին մէջ կար նաև «Հայաստանի հարստահարութեանց ասթիւ յիշատակարար մատուցանելի օամ. խորհրդարանին» : Հայաստանի մէջ հայ չի մնար կոր մէկ կողմէն, միւս կողմէն քանի մը օամ. խորհրդարան թողեցինք՝ բայց այդ յիշատակարարը զեւ կը մնայ Ղալաթիա : Կ'երեւի կ'սպասէ որ կա՞ւ Հայերը հասնին, կամ օամ. խորհրդարանը ջնջուի, սրպէսդի այն ատեն յառնէ ի մեակոյց... :

Խորհեցայ որ այդ անմահութեան ցանկին մէջ կար նաև «Թրքահայոց բաղձանքները՝ մատուցանելի Ս. Հայտապետին» : Սրբազան Հայրապետը վախճանեցաւ, տարի մը անցաւ, — երբ հանդուցեալ մը աւելցուցաւ : Խօսքի վրայ, — նորը ընտրուեցաւ, գուցէ այս ալ օր մը իր վախճանին ժամանէ, և սակայն օրակարգը հոն է... :

Խորհեցայ ու կը խորհիմ որ նոյնը պիտի ըլլայ նաև Պարագր Գէորգ Եպո.ին համար ալ, միայն իր անունին քով աւելցնելով «հանդուցեալ» մը :

Երանելի՛ ազգ ուր անձերն են որ հանդուցեալ կ'ըլլան և ոչ թէ հարցերը, եթէ սակայն... օրակարգ անցած են :

Շատոնց է ազգայինձութենէ քաշուած եմ. բայց կարծեմ թէ անմահութեան այդ անմահական օրակարգին մէջ կար նաև «Խնդիր Մեծամասնութեան ազգ. ժողովոյ» մը :

Արդեօք օր պիտի գա՞յ որ լուծուի այս խնդիրը : Ձեզ կարծեր չիտակը որովհետև եթէ մեռնելով փակուէր օրակարգը, այն ատեն արդար յոյս մը կ'նայինք տա-

ծել: Կ'սպասենք որ ազգ. ժողովի անդամներուն մեծամասնութիւնը մեռնէր — ասոր համար ազօթքներ ալ կրնայինք ընել — և այսպէսով կը վերջանար ամէն բան: Բայց վերը օրինակները տեսանք ասոր: Յետինն չար քան զառաջինն պիտի ըլլաւ: Որովհետեւ երբ պատահի որ — Տէր մի՛ արասցէ — երեսօթխանները մեծամասնութեամբ մեռնին ժողովը այն ատեն մեծամասնութիւն չունենալով չպիտի կրնայ գումարուիլ, և այսպէս ինք ալ իր օրակարգին հետ պիտի... անմահանայ:

Եւ երեւակայել որ «անմահ»ները ֆրանսայի մէջ կը կարծուին ըլլալ:

Ո՛վ իտալ խառներ է .անմահներու ժողովը մե՛ր մէջ կը գտնուի, հասցէն՝ Ղալաթիա:

20 Նոյ. 1912

ԽԱՉԱԳՈՂ.



ԶԱՐԵՅ ՆԵՄՑԷ

## ՅՈՒՆԻՍ

Ամիսներու... Արիկ Մուպահեաճանը: Երկար՝ Ղալաթիոյ աշտարակին չափ: Մարդիկ պաշտօնապէս աւմառուան եղանակին մէջ կը մաննեն և աւելորդ հագուստները հանելէ յետոյ, դուրս կելնեն:

Այս ամսուան մէջ ծնողները ընդհանրապէս տաք արիւն և երկայնահասակ կըլլան: Սարգիս Մինասեան այս ամսուան մէջ ծնած ըլլալ կը կարծուի:

Յունիս 1. — Տաքերը կսկսին. երկայն օրեր. մարդիկ ձանձրութենէ կսկսին... մեռնիլ: Մէկ քանի հոգի մեռնելէ առաջ հագուստնին կը հաննեն:

Յունիս 2. — Քաղաքագետութիւնը պաշտօնապէս կը ծանուցանէ՝ մուսնեաթիւններու միջոցաւ որ, ձմրան առթիւ ապսպրուած մէկ միլիօն օխտ ամուխը փութով պիտի հաննի.

Յունիս 3. — Ազգ. Վարչութիւնը նիստեր կը գումարէ Հայաստանը բարեկարգելու համար: Բ. Դուռը կը խոստանայ իր կարգին բարեկարգութիւններ ի գործ դնել Հայաստանի մէջ: Երկու օր վերջ լուր կը հասնի թէ՛ քիւրտ աւաղակները հայ մը եւս սպաննելու են... Թիւրատեսութեամբ:

Յունիս 4. — Ահաւի տաք տառներուն մէջ ապստամբութիւնը կը պայթի: Ֆէրիտիէի կողմը աիկին մը՝ ապստամբութեան դրօշը կը բարձրացնէ և էրկանը ապարէզ կը կարգայ:

Յունիս 5. — Ապստամբութիւնը երթալով ծաւալուն հանդամանք մը կառնէ: Ֆէրիտիէի աիկինը կորոչէ իր պահեստի ուժերով էրկանը վրայ քալել և զբաւել անոր քսուիլ...:

Յուճիս 6. — Ֆէրիտիէցի տիկինը Բանկալթիցի տիկնօջ մը հետ դահնակցած՝ կը յաջողի պոմպա մը պայթեցնել էրկանը գործատեղիին մէջ: Ֆէրիտիէցի տիկնօջ էրիկը պարտուած կը նահանջէ և զիրք կը զբաւէ իր ասն մախէնին մէջ:

Յուճիս. — Կովակաւքեր կեկսին դէպի գիւղերը կրել, այն ընտանիքները որոնք ձուկերու նման՝ ծովը մօտ ապրիլ կուղեն:

Յուճիի 8. — Ֆէրիտիէցի տիկինը յարձակումները կաւելցնէ և այլը կորոչէ անձնատուրճ ըլլալ: Հաշտութեան բանակցութիւնները կաւարտեն և տիկինը հետեւեայ որը իր էրկանը թիւը մտած զիւղագնացութեան կերթայ՝ Վերին Վասիտ:

Յուճիս 10. — Բաղաքայեաութիւնը քաղաքին մաքրութեան մեծ հոգ կը տանի: Բերայի կարգ մը պատերուն վրայ թուրքերէն լեզուով կը գրուի. «Նոյ միզել արգիւրեւած է»: Բերայիներէն անոնք որ թուրքերէն կը կարդան քիչ մը անդին կը միզեն՝ պատուելին հակառակ չի շարժուու համար: Թուրքերէն չը զիտցողները միևնոյն տեղը կը շարունակեն միզել... իրր թէ՛ բան մը գրուած չըլլար:

Յուճիս 11. — Հապէշիտանի պատերազմը կը դադրի. հաշտութիւնը կը կնքուի և թուրքիոյ հողային ամբողջութիւնը կը պահպանուի, միայն մէկ քանի նահանգներ քարտէզէն դուրս հանելով:

Յուճիս 12. — Կառավարութիւնը Հայոց հողային խնդիրը կարգադրելու համար նոր յանձնաժողով մը կը զրկէ Վան:

Յուճիս 13. — Պատրիարքարանի պաշտօնականները գործադուլ կընեն և կը պահանջեն որ Պատրիարքարանը մէկ քանի ամսուան համար Մեծ կղզի փոխադրուի:

Յուճիս 14. — Հայաստան մեկնող քննիչ յանձնաժողովէն նոր լուր չառնուիր: Կը կարծուի որ իր կրթալիք տեղը մտցած ըլլալով, սարքեր տեղ մը մեկնած է:

Յուճիս 15. — Ատարազարի Հայկազան Ակադեմիէն նոր լուր չկայ. զրոյց կը շրջի թէ՛ օգերուն տարւելեն և՛ն բոլորովին չագիացած է:

Յուճիս 16. — Պարտիզակի միւտիք Յակօր Տէր-Յակօրեան՝ Վանայ կուտակայ կը կարգուի: Ասոր վրայ բար ինչ խմբագիրները կորոչեն մէկ մէկ կուտակարութիւն ձեռք բերել և փորձ կարգուլ: ու գրաշարներուն հետ կիսի բնիկէ ազատիլ:

Յուճիս 17. — Պատրիարքարանի համարակար իր բարեկամները Պէքթոզ կը հրաւիրէ փաշա և խուզի ուտելու համար: Մէկ քանիներ այդ բարեկամներէն չուղենուի փարան չունենարով նամակով մը կը խնդրեն որ իրենց բամբինը Պոլիս զրկուի:

Յուճիս 18. — Կարնոյ Սանատարեանը կորոչուի փակել և մէկ քանի ամիս այ Վանի մէջ բանալ Գ. Սանատարեան մը՝ նկատելով որ 7-8 ամիս յոսուարուցան Սերաստացիները և օգտուեցան Յակօրեան բրօֆետուի հմտութենէն:

Յուճիս 19. — Հայկազան Պանքան բազմաթիւ մասնաճիգեր կը բանալ Հայկազան նահանգներուն մէջ և հայերուն օրհնութիւնը կըլլայ: Օտար պանքաները հաւազհատ հասը կը կլեն:

Յուճիս 20. — այ խմբագիրները ժողով կը գումարեն Բերա՝ գարեջրատան մը մէջ՝ նախադաճութեամբ Երուանդ Օտեանի: Այդ նիստին մէջ կորոչուի որ ասկէ վերջ խումբագիրները առանց բացառութեան, ախլ խմեն և անպայտան մահուան դատապարտուին՝ մասթիքաճիները:

Յուլիս 21. — Բերայի ցնձուհիները Թալիմանէի հրապարակը բողոքի հակայ միմիակ մը կը գումարեն: Բուռն ճասեր կը խոստան՝ Քաղաքապետութեան ղէմ, որ իրենց առեւտուրին արդելք հանդիսանայ կուզէ և հասոյթի ազրիսը կը ցամքեցնէ:

Տիկին Հանրիկի ի մէջ այլոց կասաճարկէ ցոցաբարուհիներուն բողոքի ցոյց մը կազմակերպել կամուրջին վրայ, լաւագոյն կերպով արդելու համար թէ՛ Քաղաքապետութեան և թէ՛ միջազգային այրերու վրայ:

Յուլիս 22. — Անտանկի — տաք. Ալիտասկէս Գասպարեանի պէտքը չափազանց զգալի կը դառնայ:

Յուլիս 23. — Պաշտօնեան պետութիւնները առաջ կը ամսին հաշտութեան բանակցութիւնները և կը պահանջեն որ Թուրքիան դուրս ելլէ Եւրոպայէն: Բ. Դուռը կընդդիմանայ և Եւրոպայի մէջ մնալ կուզէ: Տէրութիւնները կը միջամտեն:

Յուլիս 24. — Անդլիա, Յունաս և Ռուսիա կը բողոքեն Պաշտօնեան պետութեան ղէմ՝ որ առանց իրենց բան մը հարցնելու աս ու ան Եւրոպայէն դուրս հանել կուզեն: Բ. Դուռը հորհակալութիւն կը յայտնէ իրեն հանդէպ ցոյց արուած այս բարեացակամութեան համար և կը խոստանայ Կաղանդին իրենց քանի մը նուէրներ ընել:

Յուլիս 25. — Մէկ քանի կիներ կիսամերկ կը պարտին. Կաղաքին մնացեալ մասը ծովուն մէջ կապրի. Էսնաճները ծով չցածելով՝ իրենց առնի հորերուն մէջ կը մանեն զովանայու համար: Ազգ. ժողովը չարաթը մէկ քանի օր նիստի կը հրատարակի. որպէսզի Հայ մոզովրդեան ազգաս դասակարգը զոնէ քիչ մը զօրանայ:

Յուլիս 26. — Վեր Աշխարհը հրատարակելու համար զա՛րձեալ նոր Առաքելութիւն մը կը կազմուի և

Ասոն ու Փարամազը ճամբայ կը հանուին դէպի կոյս աշխարհներ: Հնչակեան բնկերները կազդուրելու համար, Հժ. Արամեանց իր «Կոհակ»ով «Դուռա Մասալ» ներ կը կարգայ:

Յուլիս 27. — Զմբան մէջ ամուսնացողները հետզհետէ կը ձգեն իրենց կիները: Դատաստանական խորհուրդը դուրս քերելիք տանն չունի:

Յուլիս 28. — Կարգ մը ազգայիններ Պատրիարքարան կերթան իրենց գործերը կարգադրելու համար: Բարապանները կը պատասխանեն թէ՛ էֆէնտիները մէկ քանի ամիս օգափոխութեան զացած ըլլալով Անպտեմբեր մէկին պիտի բացուին դիւանները:

Յուլիս 29. — Պատրիարքարանի պաշտօնեաները ամսականին կը գանձեն և անմիջապէս զիւզ կը վերադառնան:

Յուլիս 30. — Տաքերը ա՛լ աւելի անտանկի կըլլան: Կարգ մը կիներ մերկ կը պտտին տուներու մէջ:



# ՏՕՔԹ. ՊԵՔԵԱՐԵԱՆ

Վ Կ Ա Յ Ե Ա Լ

## ԲԱՐԻՋԻ ՇԱՄԱԼՍԱՐԱՆԷՆ




Մասնագէտ ծննդամիզական գործարաններու, գազանի հիւանդութեանց և մանկաբարձութեան Ծասն և հինգ ասորի շարունակ Բարիզ Նեքքէ-Պաօրն, Սէն-Լուի և Լաս-սի-Պուապլիսի հիւանդանոցներու մէջ գործելով, իր մասնագիտութիւնը կառարելագործած է ոչխարահոշակ բրոֆէսէսը Արլատան, Կիսիօն Բոճճի Լալթրո և Լարթմանի ատաջնորդութեամբ:

Միքրոսքոբիք յորջը քննութիւնէ մը վերջ նո-

րագոյւ մէթոտով շատ կարճ ժամանակի մը մէջ և արմատապէս կը դարձանէ հին և նոր ջերմամիզութիւնը, կուտ միլիթէսը, միզարգելութիւնը, միզամանի, երիկամունքի և արգանդի ամէն տեսակ հիւանդութիւնները:

Գալով հին և նոր գալիական ախտին, կրնայ արմատապէս բուժել 606ի ներարկումով սր անձամբ ուսումնասիրած է Ֆուսիքֆորթի, Պեոլինի, Վիեննայի և Բարիզի լապտատիւսաններու մէջ:

Բերա՝ Չազմաք փողոց թիւ 4-5 Թաչճեան Աբարթըման



Տ. ք. Պեքեարեան իր Ասխատանցիկն Մեջ

### ՅՈՒՆԻՍ

Պաշտօնական ամիս բազմեայաններու տարեկան սը- նանկութեան . այս ամսուան ընթացքին մարդիկ սուանց բազմեայ երթալու՝ իրենց սուաներուն ու փողոցներուն մէջ, ձրիօրէն կը քրտնին :

Յուլիս 1. — Քաղաքապետութիւնը փողոցներուն մէջ հովաճարներ զետեղել կուտայ, սրպէսդի քաղաքա- ցիները քիչ մը զօլանան :

Մուլիս 2. — Մեծ սպստում զանազան անուշահա- տութեանց և բամբակի . Պոլսոյ փողոցներէն անցնել այլևս անկարելի է : Պոլսոյ բնակչութիւնը կորոշէ քի- թը կարել, սրպէսդի ազատ հոսերը չի հատուրտայ :

Յուլիս 3. — Պետական խորհուրդը նիստ կը դու- մարէ և օրէնք մը կը քուէարկէ պետական պաշտօնեա- ներու «եռաչ, եռաչ»ին առաջքը առնելու համար :

Յուլիս 4. — Տաքերը հեազ՛հեաէ կուեկնան . մար- դիկ աւելի շուտ կը բռնկին և աւելի շուտ կը բարկա- նան : Ուն Գարանի կամուրջը օդին յաքութեանէն կը բռնկի և մէկ մասը կ'այրի : Քաղաքապետութիւնը կը ծանուցանէ թէ՛ մինչև չինութեանց աւարտու մը այդ կողմէն անցուղարձ ընելը արգելուած է :

Յուլիս 5. — Հարուստները զիւզերու մէջ կուպրին ... պազ օդ կլլելով : Ազքատ դասակարգը սր Պոլիս մնացած է և զիւզադնացութեան միջոցներէն զուրկ է, կերոշէ ամեն օր մէկ մէկ կուսարծակ ստնել : Այս որո- շումը կը գործադրուի և մեծ արդիւնքներ ցոյց կուտայ :

Յուլիս 6. — Ազգ. Հիւանդանոցի Յիմարանոցի

բաժինը կը լինայ... օդափոխութեան գացողներով : Մարդիկ, ընկերվարականօրէն կուպրին այդ յար- կին տակ :

Յուլիս 7. — «Ազատամարտ»ը «Առաջամարտ»ի կը փոխուի դարձեալ . իսկ «Կիկօ»ն՝ «Հիհիհի»ի :

Յուլիս 8. — Մամուլի ազատութիւնը կը շարու- նակէ : Թերթերը ամէն բան չը գրեն և կառավարու- թիւնը բնա՛ւ չի խարաներ այն թերթերը որոնք՝ բաթա- թէսի և կամ զեանատանձի մասին բուռն վիճաբանու- թիւններ կը կատարեն :

Յուլիս 9. — Պալքանեան Զինակիցները նոր վերջ- նազիր մը կուտան Թուրքիոյ պահանջելով սր Պոլսոյ եւ- րոպական թաղերը, ամսական որոշ վարձքի մը փոխա- րէն իրենց վարձու տրուի, հակառակ պարագային կըս- պառնան պատերազմ նրատարակել :

Յուլիս 10. — Կոմիտաս վարդապետ գաշտային ձայնահանդէս մը կուտայ : Հասոյթը կը յատկացուի ա- պաղային հիմնուելիք երաժշտանոցին :

Յուլիս 11. — Համբարձում Համբարձումեան, Ա- զաւարտի խմբագիրը, կսիսի իր տան մէջ Եռաձայնի փորձեր կատարել : Միւս կողմէ կարգ մը փորձեր կը կատարէ... օդին մէջ թռչելու համար : Այս փորձերը յա- ջոզութեամբ կը պրակուին :

Յուլիս 12. — Արամ Գուլումեան մեծ յաջողու- թեամբ կը շարունակէ ամենալիթիւն չիքութեամբ և նորութեամբ մուշտակներ պատրաստել և հիացնել Բե- րայի մանկն դասուն տիկիները :

Յուլիս 13. — Միտաք Սուրեանի կառաջարկուի սազ . վարժարանի մը անօրէնութիւնը : Սուրեան առա- ջարկողին դանկը կը ջախջախէ նկատելով սր այդ կար- ղի առաջարկ մը ընողը իրեն ամենամեծ թշնամի մըն է :

Յուլիս 14. — Ռէժիլի ընկերութիւնը յատուկ զբոսիկ մը կը պատրաստէ և կը սրտէ Պոլսոյ բակչուքիւն մէջ: Այդ զբոսիկը կը խօսի ձխախտախն բաղմամբիւ օգուտներուն վրայ:

Յուլիս 15. — Հայ մամուլը դեռ կը շարունակէ Հաստատնի թաղուոր մը փնտռել: Թէև շատ մը թագաւորացուներ կը ներկայանան, բայց անոնցմէ ոչ մէկը պահանջուած յատկութիւնները կը ներկայացնէ:

Յուլիս 16. — Վանայ կուսակալը բռնակն ազատ կարծակի կարգ մը սճրագործ քիւրտ աւագակներ, սրպէսզի անոնք բռնակու մէջ ծոյլ ծոյլ չի նստին:

Յուլիս 17. — Օսմ. նաւատորմը հրաման կատանայ Տարսանէլը անցնիլ և սմբակոծել հելլենական նաւատորմը: Ծովակալը սակայն կարգ մը պայմաններ կառաջարկէ:

Յուլիս 18. — Քեամիլ փաշա կորոչէ այնպիսի տեղ մը բնակիլ որ դեպքաններուն խիտ մօտ ըլլայ և առտու իրիկուն կարելի ըլլայ անոնց տյցելել: Եթէ յարմար տուն մը չը գտնուի Քեամիլ փաշա վեց աէրութեանց զեպանատունները պիտի գիշերէ շարաթը վեց օր. եթէրորդ օրը՝ Բ. Դուռ պիտի երթայ:

Յուլիս 19. — Ածուխի և փայտի երկու մեծ վաճառականներ կը սնանկանան: Բաղնեպան մը իր կարգին... «թօր» կը նետէ և հրապարակը կը սարսի:

Յուլիս 20. — Երկրաշարժի զօրաւոր ցնցում մը հիմնայատակ կը կործանէ Կեդրոնի Խմբակցութիւնը: Դաւիթ Տէր Մովսէսեան փյտտակներուն տակ կը մնայ:

Յուլիս 21. — Պատրիարքարանը կը շարունակէ փակուած մնալ:

Յուլիս 22. — Մեծ սպառում պաղպաղակի, «Լուսարձակ»ի և «Կոհակ»ի:

Յուլիս 23. — Գեղամ Բարսեղեան կորոչէ Բարիզի մէջ ամուսնանալ. վերջին պահուն իր այս մտադրութիւնէն ետ կը կենայ, նկատելով որ դեռ մէկ երկու ամիս այդ կորդի ջեռուցիչներու հարկչկայ:

Յուլիս 24, 25, 26, 27. — Ծանր անկարգութիւններ կը պատահին Սղերդի կողմը: Տպագրական Տեսչութիւնը անմիջապէս կը հերքէ թէ՛ անկարգութիւնը և թէ՛ ծանրութիւնը: Սղերդի անկարգութիւնները ասոր վրայ չեղեալ կը նկատուին:

Յուլիս 28. — Փոզոցները կսկսին ջրել. փոշիին կը յաջորդէ ցեխը:

Յուլիս 29. — Կին մը կը մարի մեծ փողոցին վերայ. կարգ մը բարեախրա յոյն երիտասարդներ կը շրջապատեն կինը և զայն կսխալեցնեն. կինը տուն երթալէ վերջ կը նշմարէ որ քեակը... յոյն քրտահաւաններուն քով մնացեր է:

Յուլիս 30. — Պետական Խորհուրդի սրոշմամբ բոլոր ազգերու հոգևոր պետերը թափօրներով Քէշիշ-Տալը կերթան՝ Աստուծոյ անձրիւ խնդրելու համար:

Յուլիս 31. — Յուլիս ստիսը պաշտօնապէս կը վերջանայ այսօր:



ՆՈՐ ՀԱՆԳԱՆԱԿ ՀԱՌԱՏՈՅ ՕՍՄԱՆԵԱՆ

Հաւատամք 'ի մի Թուրքիա, 'ի Հայրն Ամենակալ յարարին Օսմանեան Հայնածաւալ երկրի՝ երեւելոց արմատականից, էջրափոց՝ էֆէնտի դասակարգաց՝ իւլէմաից՝ չորպաճեաց և ամենայն դրամատարաց, և ես ամենայն փալթօսըզաց և անկուտի չարըխընաց. քիւլհանէից և քիւլհանուլէյեաց, և 'ի մի Տէր Վեհապեաի՝ ծնեալ Օսմանէ հօրէ թրքական այսինքն յեւթենէ Օսմանի: Թուրքիա բովանդակ թուրքիացեաց — պայման ուղղութենէ չհեղելոյ. եղիցի լոյս 'ի լուսոյ լուսաւորութեամբ Արեւտեան սխրեմքի. եղիցի Թուրքիա մը ճշմարիտ սահմանադրական և ոչ քախլիք, ճշմարտէ ծրնունդ և ոչ ուշուրմասիօն: Նոյն ինքն 'ի բնութենէ կատարեալ հաւատարութեան 'ի մէջ՝ խլամի և ոչ իսլամի, որով ամենայն ինչ կատարեալ և խաղաղ եղիցի 'ի վերայ երկրին մերում, որով ճաթեցին և փարլամիլեղիցին թշնամիքն երեւելիք և աներեւոյթք: Որ յաղագս մեր վարչական թերութեանց և վասն չօ պիլիի իթթիհատականաց իջեալ 'ի Պալքանէ չորեքին տէրութիւնքն հիլեմ մարմնացան և մարդացան մինչ մենք 'ի խոր քունէաք, սուսիկ փուսիկ գաշնակցեցան. փորձանք ծնան կատարելագէտ և խաֆա բռնեցիս կենակնին տարով ձերմակ Արջին որ հսկէր 'ի վերս նոցա և պաշտպանէր հողուլ և մարմնուլ: Որ է առ զմարմինն դաշնակցութիւնն Պալքանեան՝ Պուլկարօք, Սրպօք, Գարտաաղօք և Հեւլենօք զամենայն որ ինչ է 'ի հարկ, ստուար բանալօք, սաղմաթթերօք և հրետանիք կազմակերպեցին

արչաւանք մը ճշմարտապէս և ոչ կարծեօք: Յայնժամ բանակքն բաղիլին միմիանց և փայտակին բուժք և գօտան թնդանօթք և բնակիչք երկրին Բուսիլեայ՝ չարաչար նախատեալ և ահարկ 'ի փախուստ մատեալ 'ի լեռ և 'ի ձոր. իսկ երկիրն օսմանեան՝ հիմէն ցնցեալ, արիւնք հոսին 'ի Մուսթաֆա փաշայէ մինչ 'ի Չաթալճա, և վասն եւրոպեան կարծեօք երկիրն օսմանեան 'ի Բուսիլե, իսպառ մեռեալ է և թաղեալ. այլ զի յետ բակաւորեայ աւուրց թշնամի բանակն 'ի Չաթալճա փախուստ մատնեալ անախ. լիցի վինադադար և կնքեցցին հաշտութիւնք և եղիցի պարբէ կէօրիւօ. և անտի Թուրքիա ի նորոյ յարուցեալ և կիսամեռ ժողովուրդն Երկրին շունչ առեալ նովին մտրմնովն նստաւ 'ի գլուխ գործի իւրիւմ. իբր ոչինչ այլ պատահեցաւ: Գալոց է նովին Մարմնովն խաղաղ և սովորական աւուրք. լիցի փառօք հաշտութիւն ընդ մէջ Պալքանեան տէրութեանց և օսմանեան պետութեան. հրճուեցցին կենդանիք և ժեհիս եղեալք, որոց թագաւորութեան օսմանեան ոչ գոյ վախճան — եթէ խեղօք կառավարեցէ — :

Հաւատամք և 'ի սուրբ և անխարդախ սահմանադրութիւն կատարեալ կերպով զոր խօսեցան Միաճատեանք և Օտեանք և ամենայն հայրենասէրք, որք էջն յԵւրոպայէ կատարեալ հաւասարութիւն, ճշմարտութիւն, արդարութիւն և եղբայրութիւն քարոզեաց, ժողովրդոց բանականից և ոչ անբանից. բնակեցաւ 'ի մեզ զժբաղդարար 'ի ներքոյ սրտի առաւ փախաւոյ՝ ոչ հայրենասիրաց. խաֆիէյից՝ դաւաղիրաց և ազգակործանացն առաւելագէտ, մինչև հասուցցին 'ի զրուես ներկայ կացութեան:

Հաւատամք մի միայն ընդհանրական սահմանադրութեան հաւատարական սկզբունքօք, մի խտիր մեծատան և անանկի, մի ազայի և մշակի, 'ի մի օրէնք, մի արդարութիւն, մի իրաւունք և մի կշիռ. զիմելով 'ի խաղաղութիւն յերկրին մերում, ոչ եւս լիցի երկպառակութիւն 'ի մէջ տարերց երկրի, զի մի յարուցանեմք դարձեալ արտաքին թշնամիս վասն ծովացեալ մեղաց մերոց Ի յարսութիւն զայս կտրատեալ երկրի հարկ է հայիլ հաշտ աչօք և ոչ խեթիւ միմեանս, լեալ համերաշխ գործնականապէս, մի խտիր խլամի և ոչ խլամի, գործադրութիւն անաչառ արդարութեան և ոչ կողմնակցութեան, մի կաշառս ընդունիլ, այլ գործել ուղիղ մտօք, անւականապէս և յաւիտեանս յաւիտենից. որով ամացեսցին թերեհաւատք և օտար շահախնդիրք և անա այսպէս կեցցէ արքայութիւնն օսմանեան յայտ երկրի մինչև 'ի կեանսն յաւիտենականս :

Իսկ որք ասեն՝ էր երբեմն թէյորմէ գալոց էր Թուրքն երթիցէ և այժ մանդ, կամ էր երբեմն յորժամ ոչ էր յայտ երկրի, կամ թէ յոչէից եղեն օսմանցիք. կամ թէ յայլմէ տարերաց բազկասցեն և ունեն ու մեք մուհապէք, և թէ փոփոխելիքն սահմանք թուրքիոց վասն մի անգամ խրո ու կիւռը դադրելոյ, և բոժանելիքին ամենեքին 'ի շահ Եւրոպայի, և վասն փոշի ցանելոյ աչաց՝ կամին ալ իշխանութիւն Ալպանիոյ կամ թագաւորութիւն Ասորեստանի կամ ինքնօրինութիւն Հայաստանի 'ի զին ի նորոյ կատարելի կոտորածաց. և թէ փոփոխելիք են կամ այլայելիք քարտէսն Թուրքիոյ զայնպիսիսրն նզովէ և բէս արասցէ ճաղատելին գումարելի օսմանեան Փառլամենթն :

Իսկ մեք փառաւորեսցուք բարենորոգմամբ վերակենդանացեալ և վերանորոգեալ Թուրքիան, աչօք լու-

սօք սեսունելով իսկական ազատութիւն և անարատ ու անխարդախ սահմանադրութիւն, ժողովրդային միաբանութեամբ և խաղաղ կենօք երկրպագանեմք և հրպատակիմք սուաջի օրինաց և ճշմարիտ արդարութեան :

Ալէյուխ, ալէյուխ, աննայանա սիվրի սինէկ սաղ, աննամայանա տավուլ զուրնա աղ :

Ասացեալ 'ի մեծի վարդապետէ մերմէ 'ի միաբանութենէ վանուցն սրբոյն «Կիկօ»ի.

Յ-Յ-Յ.



### ՅԱՄԱՌ ԷՇ ՄԸ ԵՒ ԻՐ ՏԷՐԸ

( Ա Ռ Ա Կ )



Խոշոր էջ մը, ծանօթ անբան,  
 Սայ կը քաշէր թարմ պտուղի.  
 Պատճառով մը որ չէր յայտնի,  
 Կեցաւ յանկարծ իր կէս ճամբան :

Տէրն այն ստեն մօտենալով մեղմօրէն  
 Խրախուսեց փաղաքըչեց ու շոյեց :  
 — Տէ՛ ձագուկս (ըսաւ) մ'ըլլար անօրէն :  
 Խղճա՛ քիչ մը, աղքատ պիտի ձգես զիս :

Ան մնաց խուլ. զո՛ւր ջանքեր.  
 Արդեօք բե՛սը խիստ ծանր էր:  
 Մարդը կատղած՝ գաւաղանը առաւ ձեռք.  
 — Բ՛նչ, իշո՛ւ ձագ, ախո՞՞ գառնայ է քու  
 խելք.

«Կամ մա՛րդ կուզես որ շալկէ քեզ, աւանա՛կ.  
 Քայէ՛ նայիմ, դէ՛ր անպիտան»:  
 Հարուածներ կ'իջնեն արագ, մինչդեռ էջը՝  
 անտարբեր,  
 Տե՛ղն է անշարժ: Իսկ աէրը — խեղճ ու կրակ,

Յուսահատած միաքը փոխեց: Հայհոյելով,  
 Մօտեցաւ իշուկին քով.  
 Հանդարտ մը դաջն քակեց տեղէն ու սայլին  
 Ինք լծուելով, էջը կտպեց անոր ետին:

Կառքը հիմա ա՛յ կը քաշէր յամբարար  
 եւ իշուկը կը հեանէր... մեծափառ:  
 Տեսարանը լեզու հանեց ստամբակ մը,  
 Որ գոչեց. «Տեսնուա՞ծ է ատանկ բան,

Ա՛նա՛ մարդ մը որ եղեր է գրաստ անբան»:  
 Գիտնալով որ լաւագոյն էր որ ըրաւ  
 Իշագանը ուս թօթուելով, սրարշաւ  
 Քաշեց այս հեղ. ու ըսաւ այդ տխմարին

— «Չար խորհուրդ տուողները  
 «Չեն յաջողածները».

ՅՐԷՏԷՐԻՔ ՊԱԹԱՅԼ

## ՕԳՈՍՏՈՍ

Ջերմաչափին մէջ սնդիկ, գլուխներուն մէջ խելք,  
 լինելուն մէջ ջուր չի մնար: Ամէն բան կը ցամքի այս  
 ամսուան մէջ:

Թերթերը որոնք այնքան «լաւատեղեակ», «մաս-  
 նաւոր» և «ստոյգ» աղբիւրներ ունէին՝ այս ամսուան  
 մէջ, ի զուր անոնց ծորակները կը բանան: Ամէնքն ալ  
 ... Գուրու չեմէ:

Թաղերուն մէջ մարդ չի մնար, գիւղ չի գացողնե-  
 րն ալ՝ Արխատակէս Գասպարեանի փողոցը համախըմ-  
 բուած են:

Օգոս. 1 և 6 մինչեւ 16.— Մարտափելի, սոսկալի,  
 տէհչէթլի և նմանը չի տեսնուած տաք: Այս 15 օրուայ  
 ընթացքին բաց ի տաքէն ուրիշ բան չի տեսնուիր Պոլ-  
 սոյ մէջ: Յամառ գրոյց կը չրջի թէ՛ կառավարութիւնն  
 ու քաղաքապետութիւնը տաքին չի կրնալով դիմադրել  
 բոլորովին հայեր են:

Օգոս. 17.— Ազգ. Ժողովը նիստի կը հրաւիրուի՝  
 վիճարանելու համար Երեցեան Սրբազանի խնդրով և  
 ճշդելու համար թէ՛ Գէորդ եպս. կրնա՞յ Երուսաղէմի  
 պատրիարք ըլլալ թէ՛ ոչ:

Նիստը կը բացուի Հայկ. Խօճասարեանի ատենա-  
 պետութեամբ: Ատենական չորս գործողութիւններ կը  
 կատարուին և անմիջապէս կսկսին վիճարանութեան:

Միհրդատ Հայկազ կառաջարկէ նախ և առաջ պա-  
 տուհանները բանալ:

Տօքթ. Ճէլալ՝ իբրեւ բժիշկ կը յայտարարէ թէ՛ բաց  
 պատուհանը կը վնասէ՝ քրանած երեսփոխաններուն:

Ասեմնապետը քուէի կը դնէ և կորոշուի բանալ պատահանները պայմանաւ որնոստոյ կիներու հետ չզրադին երեսփոխանները :

Միհրդատ Հայկազ, իրրեւ առաջարկին տեր, Բեֆիլ կըլլայ :

Երեսփոխան մը կը հարցնէ թէ՛ բաթաթե՛սը օգտակար է հայերուն թէ՛ ֆոսսու լեան :

Յրթ. Ճանկիւլեանի կը յանձնուի այդ առաջարկը նախաքննելու և իր հեղինակաւոր կարծիքը բերելու այդ մասին :

Ներսէս Օհանեան, կը պոռայ թէ՛ մեր մնաց Գէորդ եպս.ի խնդիրը :

Արշակ Ալպոյաճեան կընդդիմախօսէ և կըսէ թէ՛ դեռ շատ կանուխ ո այդ խնդրով զբաղելու համար :

Ժողովը միաձայնութեամբ կորոշէ յետաձգել այդ խնդիրը և Գէորդ եպս.ը հրախրել և զայն մօտիկ ընելէ յետոյ վճակել :

Օգոս. 18. — Մարդիկ կտկոխն հանուիլ. կիներն ալ այրերուն կը հետեւին և իրենց մարմինն կարգ մը կողմերը կը բանան : Կին մը որուն յետաճամտոր ամբողջութեամբ բացուած էր, յարձակուով կենթարկուի և կը թալլուի :

Օգոս. 19. — Միհրդատ Հայկազ կը կշտուի և մէկ չէքի ծանրութիւն աւնենայր կը յայտնուի : Քատիմ կառաջարկէ Հայկազին լուսանկարը սոյ որպէս զի թերթին մէջ հրատարակէ :

Օգոս. 20. — Նախարարաց խորհուրդին որոշումով եւրոպական ընկերութեան մը մաս դիմում տեղի կունենայ, որպէսզի որոշ պայմանաւանով իրեն արուի Պոլսոյ փողոցներու մէջ բարձրացած փոշիները :

Օգոս. 21. — Գոհաս Անգուլ մեծ շաճողութեամբ

կը շարունակէ վարել իր Նշան Թաշիի արտը և այգին : Ենովք Շահէն այգիին սրտուղները ծախելու համար կը հրաժարի դերասանութենէ և Շիտակ Ճամբան պողաւվաճառի խանութ կը բանայ :

Օգոս. 22. — Տօն Երուանդայ Օսեանի հայրապետին. այսօր բոլոր կազինոներուն մէջ գոհարանական աղօթքներ և մաղթանքներ կը կատարուին : Քիւրլին, Գարա Պուչազը, Պատպան և Տուէ Գաթիլին իրենց խանութները կը լուսազարդեն :

Օգոս. 23. — Համիա մանչ մը եւս կունենայ Գ. բդ կնօջմէն : խակ Ե. բդ կինը՝ աղջիկ մը կը պարզուէ իրեն : Նորեր ալ կսպասուին :

Օգոս. 24. — Եէնի Մահալլէի ջուրերուն մէջ 18 նշանախօսութիւններ տեղի կունենան :

Յգոս. 25. — Այսօր նշանակելի բան տեղի չունար :

Օգոս. 26. — Գործ չկայ. մարդիկ ճանճ որսալու կսկսին. կառավարութիւնը լուր առնելով, սուրք կը հաստատէ և կսկսի թէմթիւր գանձել :

Օգոս. 27 էն 31. — Հայաստանի մէջ կատարեալ անդորրութիւն : Տասը Հայ էջ նահատակ կըլլան. կառավարութիւնը իրոստամանայ սճրագործները ձերբակալել :



## ՍԵՊՏԵՄԲԵՐ

Գարողականներու պէք ետևառն է այս ամիսը. իսկ վարժապետներուն դահլիճը:

Այս ամսուան մէջ կը ծնին ընդհանրապէս անոնք որ իրենց հին կնիկները ձգելու և նորեր աննելու համարաւթիւնը ցոյց կուտան:


Այն կնիկները որոնք Սեպտեմբերի մէջ աշխարհ կուգան, ընդհանրապէս տանախիկն և հաւատարիմ կըլան:

Սեպտեմբեր 1. — Գիւղերէն վար իջնել կոսիսն: Կրամ չունեցողները քիչ մը ևս կը նստին և կը վայելին գիւղին հաճոյքները:

Սեպտեմբեր 2. — Քօլեոսն Պոլիս կը համնի և կընդունուի քաղաքապետութեան կողմէ, որ այս առթիւ անմիջապէս թերթերուն միջոցաւ կը ծանուցանէ թէ՛ լուրջ միջոցներ ձեռք անուած են, որպէսզի քօլեոսն չատ չի բնակի մայրաքաղաքին մէջ:

Սեպտեմբեր 3, 4, 5, 6, 7, 8. — Մահերուն թիւը կը շատնայ, քաղաքապետութիւնը կը շարունակէ հրաւիրել Պոսոյ ժողովուրդը որ խաշած ջուր խմէ և հում միս չուտէ: Հակասակ ասոր կիները կը շարունակեն իրարու միս ուտել և մարդիկ ալ, փոխադարձանոր կուտեն կիներուն միսը:

Սեպտեմբեր 9. — Պատրիարքարանը թաղրիրով մը կը խնդրէ Բ. Գուռնէն որ Հայաստանի մէջ տեղի ունեցող սպանութիւններուն վերջ մը տրուի: Քեամիլ փաշա կը խոստանայ այդ թաղրիրը զրկել Պետական Խորհուրդին և անոր ուշադրութիւնը հրաւիրել:



1913Ը ԻՆՉ ԿԸ ԺԱՌԱՆԳԷ 1912 ՏԱՐԻԷՆ

Սեպտեմբեր 10. — Պոլսոյ փողոցները կոկոսն քակել... շինելու համար: Քանդելու գործողութիւնը թէև փութով սեղի կունենայ, բայց շինութիւնները շեւաւջ, եւաւջի գրութեամբ սեղի կունենան:

Սեպտեմբեր 11. — Սասաիկ անձրիւ մը կոկոսի որ կր սեւէ 48 ժամ: Շուէտացի լուղորդներու պատիրակութիւն մը կը հասնի մայրաքաղաք և և զանազան փողոցներու մէջ գոյացած լիճերու վրայ լողալու մրցումներ կը կատարէ:

Սեպտեմբեր 12. — Մարտանաւերու նաւազները կը շարունակին շրջիլ Պոլսոյ փողոցներուն մէջ, Օսմ. ծովային նախարարութիւնը կորոշէ փոխադարձաբար ինք այ ծովային զինուորներ զրկել՝ եւրոպական մայրաքաղաքները:

Սեպտեմբեր 13. — Լուսիի Ֆիքրի այոչայի տարուան Հայաստանը, Քիւրտիսթանի փոխելու ջանքի կը թափէ:

Սեպտեմբեր 14. — Հմայեակ Արամեանց կը հիմնէ բանուորական մեծ օրաթերթ մը և առաջին թիւին մէջ և ամենէն առաջ կը պաշտպանէ իր շահը: Այս սխրեմը մեծ ընդունելութիւն կը գտնէ բոլոր Հմայեակ Արամեանցներու քով:

Սեպտեմբեր 15. — Երուանդ Օտեան կոկոսի երգիծաթերթի մը հրատարակման (Գրգ տպագրութիւն), որու մէջ միայն շիշ մը ուխտի կը պակսի, ամենայն ինչ կատարեալ ըլլալու համար: Էնայի մը որ Ակնցի ըլլալու դժբաղդութիւնը ունի, զանազան միջոցներով վաստակած իր 2ու կէս փարան կոկոսի ծախսել, որպէսզի այդ թերթին թիւածը 200ի բարձրացնէ:

Սեպտեմբեր 16. — Տօն Սրբոցն Չաքէոսի և 215 Հալոսանտադ: Տօնահետեւութիւն Տիոսյո վարդապետի:



ԱՄԷՆ ՏԵՍԱԿ

Մ Ո Ւ Յ Տ Ա Կ Ն Ե Ր

Ե Ի Բ Ո Պ Ա Կ Ա Ն

Վ Ե Ր Ջ Ի Ն Ն Ո Ր Ա Ջ Ե Ի Ո Ւ Թ Ի Ի Ն Բ

Գ Ի Ն Ե Ր Ա Ն Մ Ր Ց Ե Լ Ի

Մ Ե Ծ Ա Ք Ա Ն Ա Կ

Ե Ի

Փ Յ Ք Ր Ա Ք Ա Ն Ա Կ

Վ Ա Ճ Ա Ռ Ռ Մ

Ա Ր Ա Մ Գ Ո Ւ Յ Ո Ւ Մ Ճ Ե Ա Ն

Գ Ի Ի Բ Բ Ճ Ի Խ Ա Ն, Մ Ա Հ Մ Ո Ւ Տ Փ Ա Շ Ա

Ս Թ Ա Մ Պ Օ Լ

Սեպտեմբեր 17. — Տէրքօղի ջուրը կը քննուի և կը տեսնուի որ մաքուր է և մէջը կօշիկի թէք, նալին, աւել, երկաթի կտոր և այլն չկայ:

Սեպտեմբեր 18, 19, 20. — Քոյեռան պաշտօնապէս կը ծանուցանէ քաղաքապետութեան թէ՛ ձմեռը Պոլսոյ մէջ պիտի անցնէ: Ասոր վրայ քաղաքապետութիւնը շրջաբերականով մը Պոլսոյ բնակչութեան կը ծանուցանէ այս կարեւոր պարագան:

Սեպտեմբեր 21. — Յարութիւն և Լեոն Գեղանեան, Գրիգոր Եսայեան և Նշան ու Ալիքսան Բուսեկի խոնին մէջ գաղանի ՚իսա կը գումարեն և կորոշեն այդ իրիկուն. թօճաֆ ըլլալու համար, մասթիքայի տեղ ախալ խմել. Թաղապետական չաւուշ մը ներս կը մտնէ և արզիկի կուգէ: Բայց քե՛ք մը կը խմէ և սուլի կըլլայ:

Սեպտեմբեր 22. — Քաղաքապետութիւնը կը ծանուցանէ թէ՛ ամէն կողմ ձրի թէյարամներ բացուեր են: Քաղաքացիներէ ոմանք կը հաւատան և լազաբներով կսկսին փնտուել այդ թէյարամները և չեն կրնար գտնել: Երկու շաբաթէն հազիւ այդ թէյարամներէն մէկը գտնել կարելի կըլլայ, սրուն մէջ միայն ևուցած ջուրը ձրի էր:

Սեպտեմբեր 23, 24, 25, 26. — Անձրեւ և ցիւ: Ուրիշ նորութիւն մը չկայ:


Սեպտեմբեր 27. — Քաղաքապետութեան կողմէ խստիւ կը հրամայուի առ որ անկ է որպէսզի անցեալ տարի ապսպրուած մէկ միլիօն օխա սածուխը փութով դրկուի:

Սեպտեմբեր 28. — Համբարձում Համբարձումեան 14 թերթերու խմբագրութիւնն ալ կստանձնէ և կորոշէ գիշերներն ալ աշխատիլ:

Սեպտեմբեր 29, 30. Տարւոյն վերջին օրերը: Ամէն մաքուր ամաական կաննէ: Ուրիշ նորութիւն չկայ:

# ՕՏԷՕՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԿՐԱՍՑՅՕՆՆԵՐՈՒ ԵՒ ՓԼԱՔՆԵՐՈՒ ՐԷՄԻ ԶՕՊԱՆԵԱՆ

Բերա Թեֆե Թիւ 545  
Եւ Եիւսեկ Գայրըրմ Թիւ 12



Orfeon

Եթէ կ'ուզէք ունենալ ամերիկեան առաջին կարգի գործարաններու ընտիր կրամօֆօնները և հռչակաւոր Օրֆէճն գործարանի արեւելեան ու եւրոպական ընտիր եղանակները. անմիջապէս փութացէք Ռէմի Զօպանեանի հանրածանօթ վաճառատունը և անոր մասնաճիւղը: Ամէն կարգի կրամօֆօններ փութով և մեծ խնամով կը նորոգուին կրամօֆօնի մասնագէտ Պ. Կարպիս Թոսունեանի կողմէ:

Սոյն վաճառատունները ունին նաև եւրոպական առաջնակարգ գործարաններու ընտիր ժամացոյցները և արծաթեղէններու ու գոհարեղէններու ճոխ, այլազան ու գեղեցիկ մթերք մը:

Կարժէ որ անգամ մը այցելէք այս վաճառատունը և շա՛տ գո՛հ պիտի մնաք:



## ՄԵԾ ՎԱՋԱՌԱՏՈՒՆ ԼԱՍՏԻԿՆԵՐՈՒ

ԱՆՄՐՑԵԼԻ ԳԻՆԵՐ ԵՒ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Սիրեհեի Իւչ Տիրեհի խանից ցախ

Ո՛վ չուզեր ունենալ հաստատուն, շիք, դիւրա-  
մատչելի և սովորուն լասթիկներ: Ամէն բան իր տեղէն  
առնելու է և լասթիկն ալ մի միայն Գրիգոր էֆ. Գա-  
պառաճեանի մեծ վաճառատունէն, որ լաւագոյն համ-  
բաւ մը կը վայելէ այսօր իր սովորուն, շիք լասթիկնե-  
րուն համար: Մասնաւորապէս չափազանց մեծ յարգ կը  
վայելէ իր «ՓԻՂ» մառգայով Ռուսական լաստիկը: Այս  
վաճառատունը մեծ մթերք մը ունի նաեւ Անգլիական,  
Ամերիկեան և Ֆրանսական լաստիկներու:

Փութացէ՛ք եւ շա՛ս գոհ պիտի մնաք:

## ՄԵԾ ՎԱՋԱՌԱՏՈՒՆ

ԱՆԳՂԱՅԱՆ ԵՒ ՏՐԱՆՍԿԱՆ ԿԵՐՊԱՍԵՂԷՆԵՐՈՒ

ԵՂԻԱԶԱՐԵԱՆ ԵՒ ԱՇՃԵԱՆ

Բասաժ Գաբրեղովու քիւ 22

Վերոյիշեալ վաճառատունը կը ծախէ ամէն կարգի  
կերպասեղէններ՝ թէ՛ մեծաքանակ և թէ՛ փոքրաքանակ:  
Գաւառներու համար տեսակները ճոխ ու գիները  
անմրցելիօրէն աժան՝ բաղդատամբ ուրիշ վաճառա-  
տուններու: Այս վաճառատունս ունի նաեւ խիստ շա-  
հաւէտ և նպաստաւոր պայմաններ գաւառի այս յաճա-  
խորդներուն համար որոնք մեծաքանակ գնումներու  
համար իրեն պիտի դիմեն: Փափաքողներուն՝ վաճա-  
ռատան կերպասեղէններու նմոյշները կը զրկուին և  
արուած ապօպրանքները փութով, խնամքով և ճշ-  
շապահութեամբ կը գործադրուին:

\*\*

Սոյն վաճառատունը իր յաճախորդներուն գոհա-  
ցում տալու համար կը ճօխացնէ վերջին նորաձեւու-  
թեան յարմար կերպասներու մթերքը: Բոլոր նորասեր-  
ները՝ որոնք կուզեն շիք քօթիւմներ, բալթօներ,  
բառարսիւներ, ամօքիւնկներ և ֆոաքներ սեննալ, թող  
անգամ մը այցելեն այս վաճառատունը:

ՎԵՐՋԻՆ ԳԻՆ



**ՊԱՇԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ**

ԲժԻՇԿԸ. — Ձեզ շատ զիրցած կը տեսնեմ սի'կին ի՞նչ է պատճառը...  
 ՏԻԿԻՆԸ. — Այո, պ. բժիշկ. պատճառը այն է որ պատարման վիճակին առթիւ զիշիր-  
 նեք շար երկարած էին-

**ՃԻՆԿԻՉ ԽԱՆԻ ԱՐՇԱԽԱՆՔԸ**

ԿԱՄ

ԻՆՉՊԷՍ ԵՐՈՒՊՆԵՐ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

ՄՏԱԻ «ՄԱՆՋՈՒՄԷ»

(Ժամանակակից առումախառն կատակերգութիւն)  
 (3 արար)

**Ա Ն Չ Ի Ն Ք**

Արամ Անտանեան (Մանգուլի գախսկին խմբագ-  
 րապետ.)  
 Դրբգոր Թորոսեան (Նախսկին խմբագիր)  
 Վանան Թօշիկեան (Նախսկին խմբագիր)  
 Յովնանէս Զեքիս (Մանգուլի արտօնատէր.)  
 Ամբաս Բիւրաս (Առժամեայ խմբագիր.)  
 Երուանդ Անդրեասեան (Արդի խմբագրապետ)  
 Բեմին վրայ կ'երեւան բաղբասաններ, ֆուրքիւն-  
 ներ, ենթրիկներ, եւլն.:

# ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Ռուսական առաջնակարգ զորուած քարիւղ  
125<sup>0</sup> աստիճան երաշխաւորեալ

ՍՏԻՊՈՂԱԲԱՐ ՊԱՀԱՆՁԵՑԷՔ

ՁԵՐ ՆՊԱՐԱՎԱՃԱՌՆԵՐԷՆ ՄԻՄԻԱՅՆ

ՊԱԹՈՒՄԻ ԵՐԿՈՒ

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒ ՔԱՐԻԻՂԸ

Ուշադրութիւն Մաս. 1 աներուն

Բ. ՆԵՆԱՆՑ

Մ. ԽԱՉՏԱՏՈՒՐԵԱՆՑ ԵՆ ԸՆԿ.

Գործարանին մաս. քան

Գործարանին մաս. քան



Ջոնզ առիւծ մէջտեղը խարխալով-Ջոնզ առիւծ վրան քազով

Այս մաս. քաները որ քանդակուած են իւրաքանչիւր թիթեղի բռնիչին ճիշդ քովը, կը գտնուին նաեւ թիթեղին վրայ փակցուած հասնիկին դեղին էթիքէթին վրայ:

ԲՍՐԻԻՂԻՆ ՏԵՍԱԿԸ՝ ՄԻՆ ՄԻՄԵՆ ԳԵՐԱԶԱՆՑ

Ներկայացուցիչ ամբողջ Թուրքիոյ

« ՕՍՄ. ՍՈՆԵՏՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ » (ՀԱՅ-ՊԱՆՔԱ)

Գործակալներ

Ս. ԱՐԱՊԵԱՆ ԵՆ Պ. ԳԱԼՅԱՆԱՆ,

ՅՏ, Քաթրեք օղու խան Կ. ՊՈԼԻՍ

Որոց պէտք է դիմել վերոյիշեալ երկու հ. գործարաններու քարիւղին վերաբերեալ բոլոր գործառնութեանց համար:

## Ա. ՏԵՍԱՐԱՆ

ԵՐՈՒԱՆԻ ԱՆԳՐԷԱՍԵԱՆ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՖԷՐԻՏ

Երուանց. — Օ՛ բարե Օ՛ աննէս էֆ., հօշ կէօր-աիւք. նա՞սրլսնըղ, է՞յիւինիզ, վա՛խ վա՛խ պու նէ՞ քատար պէյազար տիւշմիւշ սաչլարնըղա. նէ՞ իչլան պու գատար եօրուլույօրսնըղ. հիչ սիզէ հարաւմ իտէն ե՞օ դը, վա՛խ վա՛խ: (Ե. Անդրէասեան իբր թէ արգահասելուն համար այնպիսի լալկան դէմք մը կը շինէ որ, Օ՛ աննէս անգամ զգածուելով, զլուխը կը թօթուէ):

— Պրա՛խ չօխ չարչարօրմ, չօ՛խ. պաշլմասն աթէշ փիւսկիւրիւյօր. զաղէթայը ուճասն ուճա պախմախ զօրա՞յ մը. սօն հալամիպէրի քէնախ ալրօրմ, օխույօրսն հա՛, հէլէ պաշխա զաղէթալարտա կէօրիւյօրմուտն:

Երուանց. — էյի քի սէօզ աչալնըղ Օ՛ աննէս էֆ., Ֆիքրիմէ տիւշաիւ. հէլպէթտէ ֆարղընտայըմ, սօն հապէլլէր կիւղէլ, հիչ պիր զաղէթատա հօզ, լաքլն Օ՛ հաննէս էֆ. էլրօրա կաղէթալարընա հիչ պաքան հօ՞ք մը:

Ֆէրիտ. — Քի՛մ տէտի, Արամ տա, Բանագող տա, Թօչիկ տա մաշալլան շահին կիպի պախրօրար:

Եր. — Արամնմայըն Օ՛ աննէս էֆ., ալամնմայըն, պէն Մանգումենին Էօկի սօսթուելմ պիլիրսինիզ և իբր անկեղծ բարեկամ, հաւատացէք խօսքիս Օ՛ աննէս էֆ. հա՛ պիր տիւշմանըղ վար, հա՛ պիր օյին վար,

չօք շէյ, հէր շէի քաչրրոյրար. ժամանակս, Ազա-  
ստաւարսա կէօրիւյօրում, քուրու լուզէթի պիլէ հօք  
Մանգոււմհեհ. սչ, սչ, հա' Էվրօրա կաղէթալարն  
իւսթիւնէ հաթրօյրար, հա' քաօսէն հաթրօյրար, հօ'ք  
Օհաննէս էֆ. հաքրչմաղ քի կիւզէլիմ Մանգոււմէ մահ-  
րում քալուն, պայտթճի տէր խաթի չըգսն: Պիլիւսին  
քի պէն սկզմէմ ժամանակը, ֆազաթ կէօրիւյօրում քի  
ժամանակսս պուլունան հավատարէր իւչ կիւն սօնրա  
Մանգոււմէ քոյօր:

Յով. — Տէմէ Երուանդ, օյամաղ:

Եր. — Էվլէթ օրամաղը, լաքին մտաթէկէսիւֆ  
օյույօր. մէսէյա նէրտէ տիր կոմս Պէրիթօլաւն կէչէն  
չարչանապ կիւնքի նութըը. նէրտէտիր:

Յով. — Եաճմաղըս մը:

Եր. — Հա'յըր, հա'յըր, հաղմաղըլար (ղլախը կ'օ-  
րօրէ, ախանները կճրտոցնելով) էվէթ հաղմաղըր:  
Եաղմաք խթէմէտիլէր...

Յով. — Կաճուր ըտը:

Եր. — Նէ. տիյօրընրը, Օհաննէս էֆ., սօն եիրմի  
սէնէտէ էօյլէ մուհիմ ճառ սէօյլէնիլմէմիչ տիր, Էվրօրա  
թիթիրաի: Պէրիթօլա Պալքան մէսէլէսինտէն պահս  
խէրէք տիյօր քի (լարջ ու հանդիսաւոր շեչա մը կը  
ղնէ իր խօսքին մէջ) էյէր Պուլկարիա Քըրքքիլիսէի  
ալըրսա պիղ տէ Տրապիզոնը վէ Թէքիրաղը խթէրիղ:

Յով. — Զօխ մուհիմ, պիղ պունը սաթ մի հաղ-  
մաղըս:

Եր. — Հա'յըր, հա'յըր հաղմաղըլար: Օնտան սօն-  
րա, նէրէտէ տիր Սըր Էաուար Կրէյին նուքուու. չու  
սօն էլի սէնէսինտէ պիղիմ ֆէլին օնտան մուհիմ վէ էլ-  
զէմ պիր մէսէլէ հա'նկը ճառտա կէօրաիլէր սիլինքի-  
լէր. ամմա նէ տիր չօճուք տըրլար: աղնայամաղլար,  
հա'զըք:

Յով. — Օ' նէ տիյօր:

Եր. — (Միշտ պահելով ձայնին հանդիսաւոր շեչ-  
ալը, իրր թէ բառ առ բառ կրկնելու համար Սըր Էա-  
ուար Կրէյին ճառը:) Էվէթ, Սըր Էաուար Կրէյ տիյօր  
քի չու սօն Ֆուրթունալար...

Յով. — Հա'նկը, Ղարաճէնիզ ֆուրթունալար մը,  
հանրյա իքի սալարուրիա ազ զալմըչ խաի քի պոթանը-  
լար, պէն օ հավատարի հարը կէճէ իշիթաիմ, հէման  
մաթպասայա զօչաղմ սէօյլէտիմ ամա, կէօրիւյօրմըն  
օ Բանազաղը, քոյ վէրմէտի քի տիլսինլէր, «Պաթսա-  
ջըտը նէ իտէ» տէյէրէք:

Եր. — Հա'յըր Պալքան ֆուրթունալար իշին տիյօր  
քի, էյէր Սըրպ մեսէլէսի պիր ազ տա ուզանտա Ին-  
կիլիզ աօնանմաղը մէճպուր օյաճազ վիկննայա կիրմէյէ  
վէ Պէրլինին էօնիւնտէ պիր միււմայիչ իթմէյէ:

Յով. — Օնտ հաղմաղլար մը: Եա'զըլս, պէն  
թամ պէչ կիւն օյույօր քի օնը իշիթաիմ Պապը Այի-  
տէն: Պիլիւսին հա օրտտա թանըաղք չօխ. չօխ մէվ-  
աուֆ եէրաէն իշիթաիմ, կէլաիմ սէօյլէտիմ տա Սըրամա:

Եր. — Եաղմաղլար էֆէնտիմ հաղմաղլար.  
պիլմէմ, պիլմէմ նէ աքլա խրզմէթ իտէրլէր. արրալը  
պուրսա եէյիզ պաչպա եէրաէ՞ հոււմորթլայօրար,  
քիմ պիլիլ: (Անդրէասեան գրպանէն Տէլլի Թիլիկրամ  
մը կը հանէ, ճիշտ երկու ամիս առաջուան թիւ մը,  
զօր պաչլամոյի տուած կօշիկները փաթթելու համար  
առտաւն միասին ըկրեր էր:) Է՛ պունդա՛ր նէրտէ, Օ-  
հաննէս էֆ. պունդա՛ր նէրաէ:

Յովհաննէս Ֆէրիտ աչքօրը պիչ պիչ կը բանայ,  
կարծես թէ աչքովը լախելու համար թերթը: Անդրէաս-  
եան օր թերթը քերս լանամ էր արդէն, մատովը  
սեասաճով սոսկ կուպա պիսպիսի ծանուցում մը,

չօ՛ք չէ՛յ, հէ՛ր չէ՛ի քաջբոյրար. Ժամանակսա, Ազա-  
սանաւրսսա կէօրիւյօրում, քուբու լուղէթի պիլէ հօք  
Մանգուսեհե. ս՛չ, ս՛չ. հա՛ Էվրօրս կաղէթալարն  
իւսթիւնէ հաթրօրար, հա՛ քոտտէն հաթրօրար, հօ՛ք  
Օհաննէս էֆ. հաքրչմաղ քի կիւղէթիմ Մանգուսեհ մահ-  
րում քարուն, պալաթնի տէի խմի չրգսն: Պիլիբոսին  
քի պէն սէվմէմ Ժամանակր, ֆազաթ կէօրիւյօրում քի  
Ժամանակսա պուլունան հաժաաթիւէր իւչ կիւն սօնրա  
Մանգուսեհ: քօյօր.

Յով. — Տէմէ Երուանդ, օրամաղ:

Եր. — Էվվէթ օրամաղը, լաքին մասթէկէսիւֆ  
օլույօր. մէսէյա նէրտէ աիր կամս Պէրիթօլարն կէչէն  
չարչանպա կիւնքի նութըը. նէրտէաիր:

Յով. — Եաճմատրիս մը:

Եր. — Հա՛յրր, հա՛յրր, հաղմատրլար (զլու իւր կ'օ-  
րօրէ, ախաննրը կճրտացնելով) Էվէթ հաղմատրլար:  
Եաղմաք իսթէմէաիլէր...:

Յով. — Կա՛րևոր ըտը:

Եր. — Նէ՞ ախորսընրը, Օհաննէս էֆ., սօն եիրմի  
սէնէսէ Էօյլէ մուհիմ ճառ սէօյլէնիլմէմիլ աիր, Էվրօրս  
թիթիլաի: Պէրիթօլա Պալքան մէսէլէսինտէն պահս  
խաէրէք ախօր քի (լուրջ ու հանդիսաւոր շեշտ մը կը  
գնէ իր խօսքին մէջ) էյէր Պուլլարիա Քըրքքիլիսէի  
ալըրսա պիղ տէ Տրապիզոնը վէ Թէքիլրատղը իսթէրիլ:

Յով. — Զօխ մուհիմ, պիղ պունը սաթ՞ մի հաղ-  
մատրիս:

Եր. — Հա՛յրր, հա՛յրր հաղմատրլար: Օնտան սօն-  
րա, նէրէսէ աիր Սըր Էտուար Կրէյին նուքոտ. շու  
սօն էլլի սէնէսինտէ պիլիմ իչին ծնտան մուհիմ վէ էլ-  
ղէմ պիր մէսէլէ հա՛նկը ճառտա կէօրաիլէր սիլինքի-  
լէր. ամմա նէ աիր չօճուք արրլար, աղնայամաղլար,  
հա՛ղըք:

Յով. — Օ՛ նէ ախօր:

Եր. — (Միշտ պահելով ձայնին հանդիսաւոր շեշ-  
տը, իրր թէ բառ առ բառ կրկնելու համար Սըր Էտ-  
ուար Կրէյին ճառը:) Էվէթ. Սըր Էտուար Կրէյ ախօր  
քի շու սօն Ֆուրթունալար...:

Յով. — Հա՛նղը, Դարա՞ Տէնիզ ֆուրթունատը մը,  
հանրչա իքի սալարուրիա ազ զալմըչ իաի քի պաթմալն-  
լար, պէն օ հաժաաթիս հարը կէճէ իչիթաիմ, հէման  
մաթպաայա զօշարմ սէօյլէաիմ տաա, կէօրիւյօրմարն  
օ Բանագօլը, քօյ վէրմէաի քի աիլօիլիլէր, «Պաթսա-  
ջըար նէ իսէ» տէլէրէք:

Եր. — Հա՛յրր Պալքան ֆուրթունատը իչին ախօր  
քի, էյէր Սըրպ մեսէլէսի պիր ազ տա ուզանտա Ին-  
կիլիզ տօնանմատը մէճպուր օյաճազ վիկննայա կիրմէլէ  
վէ Պէրլինին Էօնիւնտէ պիր միւմայիլ իթմէլէ:

Յով. — Օնտ հաճմատրլար մը, Եա՛ղըս, պէն  
թամ պէչ կիւն օլույօր քի օնը իչիթաիմ Պապը Այի-  
տէն: Պիլիբոսին հա օրտտա թանըտըք չօխ. չօխ մէվ-  
սուֆ եէրաէն իչիթաիմ, կէլաիմ սէօյլէաիմ տա Արամա:

Եր. — Եաղմալօրլար էֆէնաիմ հաղմալօրլար.  
պիլմէմ, պիլմէմ նէ՞ աքլա խրղմէթ իաէրլէր. արտայը  
պուրտա եէլիպ պաշգա հէրաէ՞ հումարթլալօրլար,  
քիմ պիլիր: (Անդրէասեան զրպանէն Տէյլի Թէլիկրաֆ  
մը կը հանէ, ճիշտ երկու ամիս առաջուան թիւ մը,  
զոր պաշլամոյի տուած կօշիկները փաթթելու համար  
առտուան միասին րկրէր էր:) Է՛ պունըա՛ր նէրտէ, Օ-  
հաննէս էֆ. պունըա՛ր նէրտէ:

Յովհաննէս Ֆէրիա աչքօրը պիլ պիլ կը բանայ,  
կարծես թէ աչքովը լափելու համար թերթը: Անդրէաս-  
եան որ թերթը քերս լանամ էր արղէն, մատովը  
զիպուածով ցոյց կուտայ պիսգիլիի ծանուցում մը,

որ բէգլամ ըլլալուն համար բարերազգարոր պատկեր  
չունէր: Յովհաննէս աչքը յօնքերը իրար կը խառնէ և  
գլուխը կ'երերցնէ, իրր թէ... կարգալու համար:

Եր. — Տխն ազչամ կէլն Մաթէն իչո է. նէ՞րախ  
աիր Ռուս տօնանմասընըն կօլս չըգմըչ օրտուգոնա տա-  
չիր շու միւքէմմէլ հավատախ: Օհաննէ՛ս էֆ. Պայթիկի  
հաւաքամինը ճամբոյ ելեր է Վլախիտասքի գիծով Բէ-  
քին կրթալու համար. պիլիրսինիզ ևս օնտան տո՞ղլու-  
Քարիզէ կէլէճէք: (Ֆէրիտ գլուխը կը ցնցէ և աչքերը  
կը գոցէ կը բանայ՝ իրր համամասութեան նշան): Իչո  
Քարիզախ նիւտօրքա ինէճէք, օնտան քէտան կօլու  
թութարաք ժընէվէ կլլմէք իչին, ժընէվտէ սուլն քօն-  
կրէսինէ մասնակից օրտճաք Մովսիկոյ Քուսուրաթքին.  
վէ էչէր սուլն ճըլիս չըգարաա, քի մուհարէպէ տէմէք աիր,  
Ամիրալ Քուսուրաթքին Չաթալճայտ կէլէճէք:

Օհն. — Հանըյտ աչնիզ թարիքի թաթարաք:

Եր. — Էվէթ, էվէթ աչնիզ թարիքի:

Օհն. — Չաթէն ինանը՞րմընըն Երուսնոյ. պէն պու-  
տէտիլ ճավատախ աչնէն ախօթ կիւն էվէլ իչիթթիմ-  
լաքին սօղրուսունու խթէրաչն ճէսարէթ խոմէխիմ.  
հաղարմաղա:

Եր. — Աֆիտէրսինիզ Օհաննէս էֆ. Լանըրիօրը-  
նը. պուլարուսունը ճավատախ սօղրու սուր կաղըլ-  
մազ, չիւնքի Քլամիլ փաշայտ սօղունըր, լաքին պու-  
տէլիլ. Մարկնտէ սիզին օգտատոյտնը՞լ հանիյտ Քեոսիլ  
փաշա տէմիչ Մ. Ժան Բօտա քի՛ Մ. Բուանքարէտէն  
չօք մէնուսունու տէլի, օ սոր:

Օհն. — (Գլուխը շարժելով). Տօղրու. սօղրու.  
Լանըլարմ:

Եր. — Ես պու խօճա տէօրթ սիւթիւնէլը նասըլ  
կէօրմէմիչէր սիզին քէօրլար. (Անդրէասեան մատովը

ցոյց կուտայ Սրնլայք Սապօնին ծանուցումը: Իչոէ էօլէ  
պիր հաւատախ քի օ կիւն օն պին թանէ Մանգումի  
պասըն՝ կիւնտիւզէ քատար քարը քարը պիթէր: Եա-  
ղըք սընըլ, պու քատար խկէնճէ չէքսինիլ, բերիչան  
լտունուզ, պո՛ւ սըր, պո՛ւ սըր միւքաֆաթընըլ. հա՛-  
ղըք. Արամը, Բանագոլը, Թօչիկեանը կէօրիւրսէմ  
կիւզլէրինէ «ութանայօրսընըլ, պիչալէի քիլ իւսթիւնէ  
պրաքաճաքսընըլ նա՛մքէօրլէր» սեօյէյէճէյիմ, էվէթ  
թէճամիլ խէճէք շէյ տէլիլ պու. կաղէթայը սաղ սաղ  
էօրաիւրմէք տիր. սօղրուսու վիճասանտա քարըսըր  
պու: Ճէնայրնաք սա քապուլ իթմէլ: Քօճա տէօրդ  
սիւթիւն մէքալէի կէօրմէյօրլար. օքո՛ւ Ալլահ աչքընա  
օքո՛ւ Օհաննէս էֆ.:

Յովհաննէս Ֆէրիտ (սրանեղած). — Պրա՛խ Ալլահընը  
սէվէրաչն, օխուհայտ սրզո՛ւ մը պրախըյօրլար, օխուր-  
սամ տահա չիտաթթիլէնէճէյիմ, պու տէլիլ միւ (Ֆէրիտ...  
ցոյցի համար ձեռքը կ'առնէ Տեյլի Թիլէկրաֆը և միշտ  
քիւս բունու և գլուխը մէյ մը աջ մէյ մը ձախ նեակլով  
ու «վա՛խ վա՛խ» կը հառաչէ:)


Օհն. — Տէ՛օրդ աչ սիւթիւն զա՛րասըլ, նա՛սըլտա  
կէօրմէմիչէր: Հէ՛մ սա մուհիմ հաւատախ, քի՛մ պիլիլ  
նէլէր կաղըյօր:

Եր. — (Թիւրթը փութիտուլիւսմը մը առնելով).  
Էֆէնաթիմ Արնեկիան նահանգներու Ինքնօրէնութեան  
ինդիր. էրմէնիլէրէ պէլլիք վէրիլիյօր, Քօնսթի դուքսն  
ալ բեկնա ինթիխազ օլմուչ:

Օհն. — (Մէկ մէթր ցտակելով տեղէն). Եա՛ղմա-  
սըք մը.

Եր. — (Պաղարիւնութեամբ) Հա՛յըր:

Օհն. — Հէ՛յ վա՛խ, երնէ Քասիմ կիւլէճէք իւս-  
սիւմէ. էօրաիւմ, էօրաիւմ: կէչէն կիւն Քասիմի կէօր-



աիւմ. ազ զալտը փարալայաճայըտըմ. զօյ վէրմէտիլէր-  
 ճլտիւր հարկիլէնին ժարրուճընը... պուրնուհա սօխա-  
 ճայըմ, հէլէ պիր ազ տա տուռ, աէտիմ, պէնիմ իլէ  
 տիւլմէ. աթէլ իլէ օյնամա հա՛. չիմտի քիմ պիլիր  
 նասըլ պէնի մայթապա այրյօր. հէյ հազըզլար օլտուհ,  
 պաթար՛մ, տահա շու Արամին, Բանագաղըն, Թօչիկին  
 սորաթլարը տա վար տէ փարա խթէյօրլար, էլի քի  
 իւլ հաֆաս տըր օյնատաըրըյօրըմ. մէթալի՛ք մի վէ-  
 րէյիմ. պէն տալա՛ աչաճայըմ ծիլարա դարըլ:

Եր. — (Ընդմիջելով) Հաքքընըզ վար տալա աչ-  
 մայա. հէմ պու սախթէքետըրըք տըր:

Յով. — Հէ՛մ սախաէքետըրըխ, հէ՛մ տտամըն հա-  
 մուընա սօխանմաք սրր, ճինայէթ աիր, ճինայէթ:

Եր. — Էլիլէթ, մահքէմէյէ շէքմէլի, հաչիւ պա-  
 հանջիւու է Օհաննէ՛ս էֆ.:

Յով. — Օտտան էլիլի հօլ վէրմէլի: Հէմ պօնա  
 պախ Երուանդ, աէն պանա կէլիւրմիսին. ուզուհ  
 սէօղիւն զըսաըլ:

Եր. Օհաննէ՛ս էֆ. պիլլիսին քի պէն ըւսա-  
 հօղի Էնիշտէմ կիպի սէվէրիմ սէնի. (Անզըէաստան  
 էֆ. Էնիշտէ չուհի.) հաֆթանըն հէտի կիւնի տէ, սապահ  
 կիւնտիւզ վէ աքչամ մէքիմէպլէրաէ տէրսիմ վար.Ս. Խաչ-  
 տա. Ս. Կարապետաէ, Ս. Լուսաւորիչաէ, Ս. Յովհաննու  
 Կարապետաէ, Ս. Ամբրստիտտա, Ս. Ներսէսեանտա,  
 Ս. Գասպարեանտա, Ս. Սաեաթեանտա, Ս. Խօճասար-  
 եանտա, Ս. Օհանեանտա, Ս. Գարաեանտա, Ս. Էսա-  
 յեանտա, Ս. Յարութիւնեանտա, Ս. Թարգմա՛ չապտա  
 սէրսէլիմ վար. Բազար էրթէսի Սալմաթօմրուք, Թօփ-  
 զարու, Խաքէօյ, Բիրի փաչա, Այլանտարայ պիզիմ  
 Ազգային մէքիմէպլէրիւնէ կիտէրիմ: Սալի կիւնիւ՛ Բի-  
 ըի փաչա, Պալազ, Էյտ.պի՛ վերի և վարի թաղերը,

# Ե Փ Ր Ե Մ

## ՀԱՅ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

### ՄՈՒՇՏԱԿԻ ՆՈՐԱԶԵՒՈՒԹԵԱՆՑ

Բերա, Մեծ-Փոզոց, Սուրբիյէ բասաժ, քիւ 27-28.



Մեր 15 տարուայ բացակայու-  
թեան միջոցին Եւրոպայի և Ամերի-  
կայի նշանաւոր քաղաքներուն մէջ  
մուշտակագործութեան վերաբերեալ  
ամենազմեարին արեւտը լաւ մը  
ուսումնասիրելէ յետոյ անցեալ տարի  
հաստատած էինք մուշտակներու շը-  
քեղ միջերանոց մը ուր զիմոզ ամե-  
նէն զժուարհանձ յաճախորդներն  
անգամ ոչ միայն գոհացում զը-  
տան, այլ և մեր ճաշակի ու ձե-  
ւի մաքրութեան մասին զմոյլե-  
ցան :

Մեր բազմաթիւ յաճախորդնե-  
րէն անցեալ տարի քաջալիրուած  
ստիպուեցանք մեր միջերանոցը այս տարի ա՛լ աւելի  
ընդարձակել և Պոլսոյ առաջնակարգ վաճառատաննե-  
րէն մին կոչուելու վիճակին մէջ դնել :

Ուրեմն՝ անպատճառ այցելեցէք «Եփրեմ»ի :

Շիշի, Արնաւուա քէօյ, Պէտէք, Բուսնի չիտար, Պոյա-  
ճը քէօյ, Սթէնիա, Եհնի քէօյ, Թարապիայ, Պէօյի ք  
տէքէ, Սարրեար, Բաղար պաշը, Քափարարա քառար  
կիտէրիմ՝ սիզիմ էրմէնի մէքթէպլէրէ. Չարչանպա  
կլ շիւ՛ Սկիւտար, Գուգիւրնձուք, Պէյէրպէյ, Չէնկէլ  
քէօյ, Փաշա պայջէ, Անատոյու քալարարա քառար  
կիտէրիմ. Բէրշէնպէ կիւնիւ՛ Գառը քէօյ, Մօտա, Ֆէ-  
նէր պազլէ, Բէնտիք, Գարթալ, Մալթէփէ, Պօթանճըքա  
կիտէրիմ. Ճոմասա կիւնիւ կալընրդ կիւնտիղէ քառար  
տէրսիմ վար. օ տա՛ Գնալը, Պուրկաղ, Հէյպէլի, Բը-  
րինքիթօ. Ճոմասա էրթէէի տէ կիւնտիղաւէն սօնրա՛  
Գուժ գարու, Եհնի գարու. Սամաթիա, Եհտի գուլէ,  
Մաքրի քէօյ, Այ-Սթէֆանօյա :

Յովհաննէս Ֆէրիտ ապշած ու արձանացած կը  
մնայ, ի գուր միաբը ասնջիւղով թէ... բացը ժամանակ  
մնա՞ց... խմբագրութիւն ընելու : Անդրէասեան կու-  
նելով Օհաննէս էֆի այս յոռետես մտասեկուումը, ան-  
միջապէս կուգայ թօթուել խղճին զլուսը պատող ամ-  
պիրը .

Եր. — Պէլքի տիւշիւնիւյօրսընըզ քի վաքըթ պուլա-  
ճա՛յըմ կազէթայա եէթիշմէյէ : Լաքին Օհաննէս էֆի .  
չու մուգատտէս իշ իշին կեւտիւղիւ կիճէյէ քարըշ-  
ալըրաճայըմ, տէրպէրիմի տէ թէրք իտէրիմ, ֆաքաթ  
պիր տահա իշիթմէյէճէքսիիիղ քի Մանգուժե պայաթճը  
ալըր. Քասիմ տա կիւլսին պագայըմ պուրտան սօնրա .


Յով. — Աղլաթարըմա՛յը, պոմա կաիմաաղըզ գալ-  
մաաը. պէն օնա կէօթէրէճէլիմ, Ղասիմ նէ՛ կազապի-  
վր պէ, օնուն բոմանլալը տա, «Օրուան մճաժու՛մ»լարը  
տա հէփ պէն կազմըլըմ :

Եր. — Էվէթ, էվէթ ֆաուկընտայըմ, վէ հատա  
պէլքի հիւզ տէֆա տէմիշիմ. «Տղաք ստիկա Օհաննէս

**CUNARD LINE**

ԱՄԵՐԻԿԱ

4 1/2



ԱՄԵՐԻԿԱ

4 1/2

ՕՐԵՆ

ՕՐԵՆ

# ՔԻԻՆԱՐՏ ԼԱՅՆ

## ԱՆԳԼԻԱԿԱՆ ՇՈՒԵՆԱԻԱՅԻՆ ՀՍԿԱՅ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ընդմեջ Լիվերուլի, Թրիեսթի, Նաբոլիի  
և Նիւ-ԵՕՐ-Քի:

Կանոնաւոր մեկնումներ Պուլսէն՝ ամբողջ նաւահանգիստներուն համար:

Ընկերութեանս շտաբանակերը օժտուած են անթիկ հեռագրով, ունին չորս պտուտակ, լուսաւորուած են ելեկտրականութեամբ: Ծամբորդներու կը տրուի սքանչելի սնունդ, առանձին երկաթեայ մահճակալ, ձրի հիւանդանոց եւ բժշկական խնամք:

Հասցէ. Ղալաթիա, 19-20 Խիւտապէնտիկիար Խան  
(Ա. յարկ)

Ղալաթիա Մաեսին ցիշդ դեմք

էֆ.ին լիզուրն է:» Նէ՞ հատարնէ քի Քասիմ էօյլէ շէյ  
եագաճաք:

Յով. — Պէն, պիլիբոսին հա Երուանդ, էօյլէ զը-  
րագէա տիյէ շան զաղանմայա կէօզլում հօխ, պիզ վախ-  
թըմըզը կէշիրաթք, էհայի թանըր պիզի, շու կիւնքի  
Մէշրութիյէթատ Ալլան տա պիլիբ քի ազ չօք պէնիմ  
տէ զայրէթիմ վար, էլպէթ պիբ կիւն հէր շէյ մէյաա-  
նա չըխար. պէլքի սէն տէ իշիթմիշին, պէնի Այան Րէ-  
իզի եափմասի իթթէալլէր, արխամասն չօխ տիւշաիւլէր  
ամմա՝ զապուլ իթմէաիմ, Մալիյէ Նէզարէթի թէքլիֆ  
իթտիլէր՝ իթիթիֆա վէրաիմ, պուշար մալիւմ (Երուանդ  
էֆ. գլխի շարունակական ելեկտրերով կը հաստատէ:)  
է իշատէ պէօյլէ Երուանդ էֆ., սէն ալէսթա հազըր  
սուր, պիբ տանա պիզլումքիլէր հաֆտալըք տիյէ քաֆա  
թութապար սէն տիքիլիբոսին:

## Բ. ՏԵՍԱՐԱՆ

(Արամ Անտոնեան երեք շարաթ անքուն անցու-  
ցած է գիշերները Մանգումէի անդամալոյժ ախոռնի-  
լուն վրայ, օրը օրին թարգմանելու համար Եւրոպա-  
կան սուրհանդակին բերած Թաճի, Մաթեճի, Ժուրնալի,  
լուրերը:

Գրիգոր Թորոսեան և Վահան Թօշիկեան Անտոնեանի  
հետ քուներնին փախցուցած են, Պալքանեան ճակու-  
տամարաներուն նկարադրութիւնները, լուրերը, տաք  
տաք, Մանգումէի մէջ փոխադրելու համար:  
Շարաթ գիշեր մըն է:

# Ն Ա Ս Ի Օ Ն Ա Լ Ա

## NATIONALA

ԱՊՍՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
Հիմնուած ի ՊՈՒՐԻՆՉ 1882ԻԿ

(Կը գործե Ռուսական Կառավարական հակաշոյին սակ)

Ընկերութեան կեդրոնացեղին ՊՈՒՐԻՆՉ  
իւ սեփական շէնքին մէջ:

Իրամագլուխ ամբողջովին վճարուած 2,000,000.—

Պահեստի գումար 4,495,000.—

Պահեստի գումար բրիմներու, վճարներու

եւն, մինչեւ 31 Դեկտ. 1911 » 24,248,973 60

Ապահովագրեալներու վճարուած

վճարներ մինչեւ 31 Դեկտ. 1911, 110,002,000.—

ՆԱՍԻՕՆԱԼԱՆ կը կատարէ ամէն տեսակ կեանքի  
ապահովագրութիւններ խիստ նպաստաւոր պայմաննե-  
րով:

Մանրամասն տեղեկութեանց համար դիմել

### Օ. Մ Ի Ն Ա Ս Ե Ա Ն Ի

Ընդհ. Գործակալ Թուրքիոյ

Կ. Պոլիս, Ղալաթիա, Էօմէք Ապիա խան, թիւ 9 եւ 16:

### Տ Օ Ք Թ. Գ Ր Գ Օ Յ Ե Ա Ն

Մ Ա Ս Ն Ա Գ Է Տ

Մենդարեբութեան, կանացի, ներքին և գաղտնի  
հիւանդութեանց:

Գասրգիւղ. Մոսա հասեքի, թիւ 64

Զարեհաբքի օրերը ազատներուն ձրի:

Անտանեան արդէն ծուռ ֆէսը մինչեւ աչքին բի-  
րերը հրելով, կը մանայ սենեակ, ուր Թորոսեան ու  
Թօշիկեան դէմ դէմի անցած... աւուր պատշաճի հար-  
ցին, այսինքն շարաթականի խնդրոյն վրայ կը խոր-  
հրդակցէին, այնքան խորունկը թողւած իրենց մտա-  
ծումներուն ու յուսահատութեանը մէջ, որ կարծեւ թէ  
Նազըմ ու Բէչիա փաշաներն են, հաշտութեան Քօնկ-  
րէին առաջին իրաւէն հար իրարու յոյ եկած:

Անտանեան. — Բարեւ ազաք, ի՞նչ կ'ընէք կոր. Կա-  
ցութիւն էֆ.ն երեւցաւ (Յովհաննէս Ֆէրիա). աս գի-  
շեր ալ կուտ մը չառած պիտի երթանք. երեք շարաթ  
է հողինիս կը քաղուի կոր, փարայ սուղ չկայ. Օ-  
հաննէսը ան թարաֆները չէ. ետղը ետես քրավատ  
կը անէ կոր ինքզինքը սէֆիլ ցուցնելու համար: Աս  
գիշեր իւր թիւ մտած մը զրկելու է. գործազուլ հոշա-  
կելու է, ա՛յ սակէ մեծ ապերախտութիւն չըլար. իրմէ  
ողորմութիւն ուզող չկայ, թող հախերնիս սայ:

Թորոսեան. — «Մ'չ միայն հացիւ կեցցէ մալդ ալ  
բանիւ տեսուն» կ'ըսէ Բրիտանու ամեն իր օրով շարաթ  
գիշերները վարը պիտալ. սարաֆ, լօքանիմային մարդը  
չէին զիրք բռներ: Այլ, բորլան ալ չկայ քի նստինք փա-  
խինք. ինքզինքնիս ճամէն վա՛ր նետենք:

Թօշիկ. Զարմանալի բան է այս եղբայր, ի՞նչ մտայ-  
նութեան կը ծառայեն աս մարդի կը, ս'վզիտ որ կըմտա-  
ծեն «Ենք լալ կեղծենք, վճառ կ'ընենք կոր բռենք, աննք  
ալ շարաթական ուզելու կը քաշուին» և թէ աս է իրենց  
բռնած ճամբան, մենք ալ դիտունուս ճարը նայինք,  
վերջ մը տալու է աս խեղկատակութեան, պոքօ՞ղ հըռ-  
չակելու է: Մենք թերթը կենդանայրուցինք, անօթի՞  
մեռնելու համար: Ա՛ս է մեր վարձքը:

Գործազուլ հոշակիկէ առաջ: Երբեակ Զինակցու-

թեան (Անտոնեան - Թորոսեան - Թօշիկեան) բանաձևեր պէտք էր ներկայացնել Յովնանէս Ֆէրիաին և գործադուլի սպառնալիքը յաջողցնելու համար՝ պէտք էր ապահովել որ Մանգուսի խմբագրութիւնը ստանձնող ուրիշ խմբակցութիւն մը չգտնուէր, եկզները չէզոքացնել, զանոնք իրենց դասին կողմը չտօնել: Հետեւաբար Երբեակ զինակցութեան ստաջին մատածուժը և զու գտնել Երուանդ Տէր Անդրէասեանը, նոյն իսկ իր առն մէջ, Սկիւտար, Սէլամուրզ, ուր Երուանդ էֆ. նոյն պահուն կէճէլիկը հազած ու շարական մը ձեռքը կը դայլայէր. թերեւս քահանայական սապարէզին մարզանքները ընկելով:

Երուանդ. — Հրամանեցէք բարի՛ եկաք, սա ո՛ր հովը փչեց, դուք ալ մեր խոնարհ յարկը թէնէզլիկ կ'ընէ՞ք եզեր ոտք կոխելու: Կ'աղաչեմ հանդիսս ըրէք Արամ էֆէնտի, բաղմոցը հրամանեցէք, Գրիգոր էֆ. այս կողմը հրամանեցէք, Վահան էֆ. ոտքի վրայ մնացէք. բարի եկաք, (Աչքը շորս զին կը պտտցնէ... լուսադոյն տեղեր վնասելու հոգածութեամբ) ի՞նչ կայ չկայ տեսնենք, նոր լուր մը ունի՞ք, զինադադարը մեր աստիճան ճիշտ է, Պուլիարները Հատէմքէօյ եկեր են կ'ըստի կոր. այս ի՞նչ շանթահարիչ արագութիւն ելլայր, (խընդալով) Եզնիկին ըսածին պէս «Որպէս փայլակ սլանայր երկվարն»: Պուալօ՛ տղաք, ապրի՛ք, Մանգուսի ամենէն շահեկան թերթը դարձուցիք, օրը օրին ի՞նչպէս ալ կը քամէք, ծուծը կը հանէք կոր բօսթային բերած բոլոր թերթերուն. խըյանէթներ գտնէ երկու տող բան ալ մէկալ թերթերուն ձգեցէք, ան ի՞նչ անճարակութիւն ժամանակին մէջ. Ագասամարն ալ ընկերվարական քցըրլիկ միթիկներու քոյօններ կուտայ՝ անդին ի՞նչ սքանչելի լուրեր անտես կ'առնէ. վերջուպէս ուրի՛շ

բան է եղբայր՝ խմբագիր ըլլալը. տսիկա ծնունդ է. ապրի՛ք: Ե՛րբ է Օհաննէսը տեսայ, շնորհաւորեցի զինքը. եղբայր ելեր էր փողոցին մէջ երեսս կը պագնէ որ թերթին կը հաւնիմ կոր: Եւ ի՞նչպէս ալ կը հասնիք կոր եղբայր: Ծայրէ ծայր թերթը Բօսթայէն լեցնել մէկ գիշերուան մէջ՝ հրաշք բան է. պուալօ՛. գտնէ յարգերնիդ գիտէ՞ կոր Օհաննէսը, հէ՞, չեմ կարծեր: (Յուսեալ դէմք մը կ'առնէ): Առջի օր տեսնալուս ան ըսի. «Ֆէրիա էֆէնտի, սէնի էհեա իսիյօրլար հա՛, կիւլ կիպի քօքումայըսըն, սաքըն ա ինճիդմէյէսին, եիւրէքլէրի քրմասսըն հա՛, պաք քի կէօզլէրի տըշաւըյա օլմասըն, պիր իսթէրլէրսէ օ՛ն վէր:» Եւ իրաւ ալ տղաք, ձեր երեսին ըսել չըլլայ՝ ես ալ աչքիս չեմ հաւտար կոր. ի՞նչ է, ուխտ ըրիք որ մէկալ թերթերուն բան մը չձգէ՞ք: (Կը սկսի խնդալ):

Անսօնեան. — (Ոգեւորուելով որ գետինը պատրաստուած է), Ծնորհակալ ենք Երուանդ էֆ. ձեր գնահատումներուն համար, բայց գիտէք ես Օհաննէսը անանկ յարգ, արժանիք, աշխատութիւն դատելու կարողութենէն զուրկ, խօսօջ մարդ մըն է, անոր համար հիշ սիրտդ մի հատցնիր քի պէտք եղածին պէս կը գնահատէ՞ կոր թէ ոչ. թող թոշակները կանոնաւոր տայ կամ նոյն իսկ կանոնաւորը ձգենք՝ տայու տրամադրութիւն ունենայ...

(Անդրէասեան ընդմիջելով ու գայթակղածի ձեռանկելով)

— Հէ՞, վախնամ կը զլանայ կոր թոշակնիդ տալու, ինչպէ՞ս...

Անսօնեան. — Օհաննէսը ի՞նչ կը հասկնայ որ դուք հազար թերթ սիւզմիշ ըրեր ես, մէկիկ մէկիկ պրստեր

ես, ամենէն շահեկանը, հետաքրքրականը, սանսասիօնէլը գտնելու համար. անոր քիթին ցուցուր՝ մեկանով ձեփուած երկու սրակ թուղթ և կը կլիէ որ ան օրուան թերթին ուշարը չկայ: Մենք բնականաբար չէինք կրնար ստորնանալ այս բանին: զիչերները գրեթէ մինչև լոյս ան մուշտար սենեակը անցուցինք և երեք շաբթուան աս տանջանքը ինչո՞վ կը փոխարինէ...

Անդրէասեան միշտ գայթակղածի իր դիրքին մէջ)

— Ապերախտութեան մը. վա՛յ անամօ՛թ. մե՛ղք. և այս մարդիկը թերթի գլուխ կը գանուլին, եղո՛ւկ:

Անսօնեան. — Հիմա՛՛ Երուանդ էֆ. մենք վերջին փորձ մը պիտի ընենք այս մարդը հրաւիրելու որ իր պարտքը ճանչնայ, ապա թէ ոչ...

Անդրէասեան. — Ապա թէ ո՛չ թքնել ու ձգել երթալ, թող թերթն ալ դադրի և առնէ իր պատիժը: Այո՛ կատարելապէս իրաւունք ունիք, այս դատը պէտք է որ տաք իրեն:

Անսօնեան, Թորոսեան ու Թօթիկեան. — Եւ այս առթիւ պիտի փափաքէինք որ Երուանդ էֆ. երբ ձեզի կոչուեմ ընէր, դուք ալ որ լսեցիք ամէն կղաժը, ըստ այնմ շարժիք իրեն հանդէպ:

(Անդրէասեան կարծես թէ չորս կողմէն մաղքերէ պաշարուած ըլլար՝ ուրկէ՛ դուրս կլլալ կ'աճապարէ, բաձկոնին լամբակները թօթուելով)

— Ե՛ս, ե՛ս, քա՛ւ լիցի՛, քա՛ւ լիցի՛, «Սէն պաշքա քարու վո՛ւր ութսոմայարաք տա կէլի՛՛յօրսըն» ըսելով պիտի ճամբեմ եթէ յանդգնի ինձի պալու: Եղբայր շիտակը վշտացայ որ այսպիսի կասկած մը իսկ ունեցեր էք. մարդ չափազանց աննկարագիր ըլլալու է որ ձեր տեղը անցնիլ ուզէ, երբ այնքան արդար է ձեր դատը, երբ դուք կատարելապէս ձեր իրաւունքին մէջ էք:

Շարաթներով աշխատիք, տառապիք, մաքի և աչաց լոյս թափէք՝ ու այս մարդը ձեր իրաւունքը սալու դժկամակի՛, ամօ՛թ, ամօ՛թ քեզ Ֆէրիտ: Ապահօ՛վ կղէք, ո՛չ թէ միայն դռնէն պիտի ճամբեմ զինքը, այլ պիտի յորդորեմ ձեզի որ դատարան ալ զիմէք. այո, Արդարութեան զիմէք և ձեր ճակտի քրտինքէն ու աչքի լոյսէն իր զիղած ոսկիներէն թող ձեր այնքան փանաքի՛ բաժինը հատուցանէ: Եւ ուրիշ եղբայրական յորդոր մ'ալ. մե՛ղք էք տղաք, պարզապէս ձեր վրայ խնդացնել պիտի տաք եթէ շարունակէք զլուխ ծակ, որովհետեւ քանի ծակք գլուխնեդ, այնքան կը հեծնան այս ապերախտները. և իւրթիւմաթօմէն վերջ 24 ժամ պայմանաժամ պէտք է տաք ու եթէ նորէն անսասանց անմիջապէս կը լքէք գործը ու կը զիմէք դատարան: Տինսիզին հազընդառան իմանալդ կէլիլ կ'րտէ տաժը և (խնդալով) Ֆէրիտին հասկցած լեզուով տաժը: Արդէն եղբայր ես բնաւ ժամանակ չունիմ, դասերս ինձի լիւրի կը բաւեն, ամբողջ օրս անոնք գրուած են, խե՛նդ եմ որ դասերս զոհեմ, և ի՞նչ բանի համար, ձեզի պէս պատուական բարեկամներու բերնի հացը յափշտակելու համար...:

Երրեակ Զինակցութիւնը յուսադրուած կը մեկնի Երուանդ Տէր Անդրէասեանի քովէն և Թորոսեան քիթին տակէն կ'երգէ էքրեքնասիօնալը (միջազգային բանւորական քայլերգը):

## Գ՝ ՏԵՍԱՐԱՆ

Երբեակ Զինակցութիւնը իր իւրթիւմաթօմը կը ներկայացնէ այն օրը երբ Պուլկար բանակը Չաթալճայի առջեւ հասած էր և թնդանօթի որոտումները մայրաքաղաքիս կը հասնէին: Իրիկունը Ֆէրիա տեսնելով որ խմբագրատունը իր գանկին պէս թափուր է, կը բռնկի, իրար կ'անցնի և մարդ ճարելու կ'ելլայ: Անդրէտասեանը կը հասնի բայց մէկ քուրքով... գարուն չի գար, հետեւաբար Գուժ-գարու, Եէնի-գարու մինչև Սարը Եար իրար կ'անցնէ խմբագիր գտնելու համար: Ափ կ'առնէ բոլոր դուռները երբեմնի աշխատակիցներուն, որոնց կամ պարտք ունի կամ սիրտը ծակած է և ամենքն ալ դուռը կը գոցեն իր երեսին: Օհաննէս պահ մը կը փորձուի ինքզինք կամուրջէն վար նետել, բայց կռահելով որ ծովին տակ չպիտի կրնայ երթալ, քանի որ շամանգիտի պէս ջուրին երեսը պիտի մնայ, կը հրաժարի այս մտադրութենէն և կը շարունակէ իր վազը՝ աչքերը խոշոր խոշոր բացած, ֆշալով, քիթէն բերնէն, ախանջէն ու ալա բօթօ վիզէն շողիլ ամպեր ժայթքելով: Յանկարծ մտքին մէջ լոյս մը կը շողայ: Սմբատ էֆ. Բիւրատը միտքը կուգայ, և նո՛ր մղում մը կուտայ իբր սիւնապանմ սրունքներուն՝ կը զլորուի, կը թաւալի Բիւրատ էֆ.ի բնակարանը: Երբ դուռը կը բացուի, Օհաննէս էֆ. երկու կտոր կըլլայ, ո՛չ թէ մարմինը դռան բացուածքին մէջ մնալով, այլ որովհետև կը ծռի կ'երկրպագէ Քրիստոսի առջեւ խոնարհօղ մողերուն պէս:

— Այլահ աչքընա, ազգընը, Զեյթունընը սէվէր-սէն մատում, նէրտէ տիր Սմբատ էֆէնտի:

Սմբատ էֆ.: մին է Օհաննէս Ֆէրիաին քովէն հեռացած իրաւագուրկ աշխատակիցներէն:

Իրեն կը պատասխանուի որ առնը չէ. Ֆէրիա կը տապակի, կը պաղտափ, կը կարծէ որ Բիւրատ էֆ.ն առնն է, բայց երեսը կը ծածկէ կոր. ու համոզուելէ ետք որ առնէն կը բացակայի, մէջտեղ կ'իյնայ, զանկա գտնելու համար:

Պապը Ալիի պոզոտային վրայ ընթերցատունին մէջ Բիւրատ էֆ. քալիլու կը խաղար նոյն պահուն և իր բախտէն միշտ ալ ինչ ճեռ կը նետէր, բայց եկաւ ատեն մը որ ամենէն խոշոր գարը՝ իբի պիւրը եղաւ: Բիւրատ բարկացաւ, զայրացաւ, բախտը կը հեռանար իրմէ: «Աս փոփոխութեան մէջ խորհրդաւոր գաղտնիք մը կայ» մննախօսեց և քանի այս ձախող զարը կը նետէր ալ աւելի կը հաստատուէր իր գուշակութեան մէջ: Ճիշտ այդ խորհրդակցութեանը պահուն, յանկարծ պայթում մը ծագեցաւ ընթերցարանին մէջ, կարծես կապը խզած մպիգնած ու փրփրած ցուլ մ'էր որ խոյացաւ ներս ու եկաւ սարածուիլ առ ոտս Բիւրատ էֆ.ի: Յովհաննէս Ֆէրիան էր որ կ'աղաչէր, կը թախանձէր «պա թթըմ, էօլաի՛մ» ըսելով. Բիւրատ ձեռքի արհամարոտ շարժում մ'ըրաւ ու սկսաւ նետել զարը: Ֆէրիա նորէն լեզու թափեց, գուժ շարժեց, քալիլուի մրցակիցը և հանդիսականները վրայ առին. Ս. Բիւրատ սրբակիցը և հանդիսականները վրայ առին. Ս. Բիւրատ սրբակիցի գացող սխարի պէս ձամբայ ելաւ, մինչ Ֆէրիա կը շարունակէր, «Տիւնեատա ունուամայաճայըմ շու եարտըղըն ինսանլիէթի Բիւրատ էֆ.: զարտաչ պէնի կայընը պրախտըլար. Բանագող քօլէրա օյմուչ նէ օյմուչ մէյտանտա եօխ, Թօշիկեան Ստափաղարա կիթթի, Արամ

տա տիւն աքլամ պիրանանէտէ զավղա իթմիչ կէօթիւր-  
միչլէ՞ր մի նէ օլմուչ, զազէթա իւղ իւսթիւնէ զալտը:»

Բիւրատ իր զաւակներով— և կարծեմ թոռներովն  
այ— ու ամենայն պարագայիւք կը ձեռնարկէ գործի,  
գիշերը կը խառնէ ցերեկին, բոլորովին անգէտ՝ թէ ի՞նչ  
խաղեր ու դաւեր նիւթուեր են Երրեակ Զինակցութիւնը  
ստիպելու համար որ ձգէ հեռանայ:

Անդրէասեան սակայն որ կ'ուզէ միշտ տկարին հետ  
գործել, սրպէսդի ինք կարենայ իշխել ու յաչս Յովհան-  
նէս Ֆէրիտի ալ փայլիլ, աչքին փուշ կ'երեւայ Բիւրատ  
էֆ.ն ու կրակի գծուարութիւններ ստեղծել անոր  
առջիւ, զանիկա ստիպելու որ ձեռնթափ ըլլայ:

Շարթ մը ամբողջ Բիւրատ և իր հարազատները  
կ'աշխատին, կը յոգնին, և ճիշտ եօթներորդ օրը, որ  
պիտի վարձատրուի իրենց թափած ջանքերը, Բիւրատ  
էֆ. սեղանին վրայ կը գտնէ թուղթ մը, զոր նախ...  
պանքնօղ կը կարծէ, յետոյ կարդալով կ' հասկնայ որ  
Ֆէրիտ զրամի խօսք չընկելով ու առատ շնորհակալու-  
թիւն յայտնելով՝ կ'իմացնէ թէ աղգային վէպ մը գրել  
պիտի տայ իրեն նոյն ստեղծ կը հաշուակցին...:

Բիւրատ նախ փիլիսոփայաբար մտածելու կ'սկսի,  
և «Թող այս անգամ ալ խարուած ըլլամ» կը մտածէ,  
բայց մէկէն միտքը կ'ըմբոստանայ և Զէյթունցիլ՝  
արիւնը փրփրելով երակներուն մէջ, կ'որոշէ անպատճառ  
Յովհաննէսը գտնել և պանծնել իրաւունքը: Յովհան-  
նէս որ երեսը ծածկելու համար սպարանին դրան առջիւ  
իսկ չէր երևար, ինչպէս կ'ըլլայ կը նշմարուի Բիւրա-  
տին որ անմիջապէս կը նետուի վրան: Յովհաննէս նախ  
կը կրկնէ առած դասերը՝ իր իրաւ... կեր խորհրդական  
Անդրէասեանէն: Բիւրատ սակայն, աւելի՛ կը կառչի օ-  
ձիքէն. Յովհաննէս՝ ենթադրելով որ Բիւրատ էֆ.ն

մինչև հեռադրատուն չպիտի ուզէ գալ, որով պիտի  
կրնայ փրկել օձիքը, կ'առաջարկէ:

— Հայտէ Փօսթահանէյէ կիտէլիմ, ծնպէչ լիւրա  
փարա ալաճաղըմ:


— Պու վաքդ Փօսթահանէ՞ մի գալըր, չօքտան գա-  
լանմըչտըր, հայտէ՛ ուղատմա փարայը վե՛ր:

— Պէնիմ իչին աչարտըր դարտաչ, կէլ սէն, նէրէյէ  
աէ կիթսէմ զարուլար արխա իւսթիւնէ աչըլըր:

Բիւրատ դիտնալով հանդերձ որ գոյ պիտի գտնայ,  
կ'ընկերանայ Ֆէրիտին: Իրաւ ալ դուռները փակ էին,  
և յետփնի մը մոտցած աւելը միայն դրան առջիւ կ'ելլէ  
ընդ առաջ Ֆէրիտին:


Յովհաննէս. — Բիւրատ էֆէնտի, կէօսթէրտիյին  
ինսանիչթի ապա ունուամայաճաղըմ, էտրիւմին նիւս-  
յէթինէ զտտար միննէթտար պրաքտըն պէնի:

Եւ կէս անգլիական մը կը սահնցնէ Բիւրատ էֆ. ի  
ձեռքին մէջ: Բիւրատ, անմիջապէս երեսին կը նետէ և  
քիչ մը զգացում արթնցնելու համար Ֆէրիտի ճարպո-  
տած մորթին տակ, ձուքի գաւազանով ուժգին հա-  
րուած մը կ'իջկնէ, զոր Ֆէրիտ ընդունելէ ետք մինչև  
այսօր տակալին աչքը չի դարձներ անոր թողած հետքին  
վրայէն...:



### ԱՐԹԵՕՐԸ

Երուանդ Տէր Անդրէասեան ամէն օր իր հանդիպած  
բարեկամներէն անպատճառ չախ մը ունի լսելիք: Ամէնքն  
ալ երեսը վար կ'առնեն Երրեակ Զինակցութեան դէմ  
բռնած երկերես ընթացքին համար, որով քաջալերեց  
Ֆէրիտը որ անոնց իրաւունքը իւրացնէ, թէ՛ կիթէ պար



կեչա մարդ ըլլար՝ չպիտի երթար տեղը բռնել իր այն պաշտօնակիցներուն, զորս անօթի ծարաւ կ'ուզէր աշխատցնել Ֆէրիա ու սնանց պատրաստած թերթերէն իր փորը միայն պարարել:

Սնդրէասեան հրեայ վաշխառուի իր լեզուին բոլոր պերճախօսութիւնները կը թափէ չքմեղանալու համար, և այս մարդը որուն բերնին մէջ սկզբունք ու բարոյական բառերը կ'ազտոտին ու հայհոյանք մը կը դառնան, սապէս կը արամաբանէ, ի լրումն գայթակղութեան, ինչպէս պիտի ըսէր Փոխանորդարանը:

— Բայց եղբայր, խնդիրը սկզբունքի վրայ է, դուք միայն խնդրին նիւթական կողմը կը նայիք, բարոյականն ալ կայ. խեղճ մարդը ինչ ընէ, թերթ չհանէ՞, զարմանալի բան. ի՞նչ ըսել է որ ասանկ հրատապ խնդիրներու ատեն մը թերթ չեղայ. ո՛չ, ո՛չ, քան լիցի, մարդ ամէն զօհոլութիւն կ'ընէ, գործը չգաղղիլու համար. ի՞նչ բանի համար բռնաբաններուն մէջ զրուեր է «անձնութիւն» բառը. ի՞նչ կ'ուզէին, Ֆէրիա մէջտեղ մնար, ա՛յս է իրենց ըմբռնումը, մե՛ղք, բիւր ափսոս, վա՛յ ճահիլներ, նոր սերունդ պիտի ըլլան հէ՛...: Արդէն այսպիսի սխալ ըմբռնումներու համար չէ՞ որ այս Ազգը ետ մնաց, և խեղճ Հայութիւնը սուտեր է միշտ, Ունիդորներու զարէն սկսեալ մինչև Խաչակիրները, մինչև Ս. Բարսեղ, նոյնիսկ մինչև Ներսէս պատրիարք: Ինչո՞ւ եմ անիծեր փարային, ծօ ետ փարային կը նայիմ. անդին բարոյական ամենամեծ զօհունակութիւնը կայ, որ վեր է ամենայն վարձատրութենէ և նիւթական սնտոի նկատումներէ. գաղափարական վայելք ըսուածը ինչ բանի համար է եղբայր: Նթէ ուտել խմելով միայն հաճոյք պիտի լմանանք կը հարցնեմ ձեզի՛ ի՞նչ տարբերութիւն կ'ունենանք անասուններէն: Ո՛չ,

ո՛չ, պէտք էր որ Ֆէրիսին թեւ թիկունք ըլլային, և ըսէին խեղճ մարդուն որ դուն մեր վրայ մի մտածեր» և այս վիճանն յայտարարութիւնը ամենամեծ խթանը պըտի ըլլար անոր՝ աւելի՛ սերտիւ փարելու գործին, մինչդեռ ապերախտները գործէն պաղեցնելու աշխատեր են: Նկարագի՛ր կը փնտռէք եղբայր, նկարագի՛ր:

Կ'իջնէ վարագոյրը, սրուն վրայ նկարուած է մէկ ձեռքը աղօթագիրք, միւս ձեռքը խազնա ունեցող ճիզուրիթ մը որ հոր կը փորէ երեք երիտասարդներու ստըլին տակ:

ՆՈՒՐԶԱՆ

## Ը Ն Դ Ա Ր Զ Ա Կ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹԻԻՆ

ՊԱԼՔԱՆԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Կազմեց՝ Ա. ԱՆՏՈՆԵԱՆ

Կը հրատարակուի ամէն շաբթու կանոնաւորապէս 2 պրակ, իւրաքանչիւր պրակը 10 գեղեցիկ պատկերներով և քարտէսներով: Դիմել Մասիս Հրատարակչական Ընկերութեան, Դրըճեան զրատուն, Չաքմաքճըլար, թիւ 25:

ՕՐՈՒԱՆ ԼԱԻԱԳՈՅՆ ԳԻՐՔԸ



## ՏՕՔԹ. Յ. ՈՒՂՈՒՐԵԱՆ

ՄԱՍՆԱԳԷՏ ԲԺԻՇԿ ԳԱՂԻԱԿԱՆ ԱԻՏԻ

Ամէն օր հիւանդ կ'ընդունի իր գործատեղին՝ Պօլիս Սիրքէճի թոամուէյի ճամբուն վրայ, Ֆէպիւս Լուսանկարչատան առաջին յարկը:

Կը դարմանէ ամէնահին և նոր գաղիական ախտերը երլիխի դուրթեամբ, 606 Սալվարսան դեղով: Հիմնական կերպով կը դարմանէ նաեւ ջերմամիզութեան, միզամանի և երիկամունքի հիւանդութիւնները. կարճ և նոր մեթոտով:

Անպատճառ դիմեցէք Տօքթ. Ուղուրլեանին և ապահով եղէք որ ան ձեզի պիտի վերադարձնէ ձեր կորսնցուցած երջանկութիւնը:



ԳԵՐՄԱՆԻԱ: ԻՆՉՊԷՍ ԻՔ ՏԻՏԻՏԻԿԸ ՉՍԼԵԼ ԿՈՒՏԱՅ  
ՍԻՍՏՐՈՑ

## ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ամենէն աղտոտ ամիսներէն մէկը որ կրնայ երեւակայուիլ:

Չեմ գիտեր քանի՛ հարիւր տարիէ ի վեր քաղաքապետութիւնը ամէն ջանք կը թափէ այս ամիսը մաքրելու համար և չի յաջողիր ու յաջողելիք ալ չունի:

Այս ամսուան մէջ է որ Պալքանները կը բռնկին և Բ. Դուռը հրաման կընէ որպէսզի թաղերու ջրհանկիրները պատրաստ ըլլան ի դէպ պարագային պատերազմի դաշտը երթալու համար:

Հոկտեմբեր 1. — Քաղաքապետութիւնը կոչխատի քօյերային դէմ միջոցներ գտնելու համար: Առաջին միջոցներէն մէկը կըլլայ քօյերայի միքորներուն դէմ պատերազմ հռչակել և անկէ առաջ իւրթիմաթօմ մը ներկայացնել:

Հոկտեմբեր 2. — Պուլկարիա յանուն իր զինակիցներուն կը պահանջէ որ թուրքիացիները իրենց զրպանին փարսները իրենց տան:

Հոկտեմբեր 3. — Ազգ. Ժողովը նիստի կը հրաւիրուի՝ որոշելու համար թէ՛ Երուսաղէմի պատրիարք պէ՛տք է ընտրել թէ՛ ոչ: Ժողովականները կուզան և 5 ժամ կը վիճարանին:

Միհրդատ Հայկազ պէտք չի տեսներ Երուսաղէմի պատրիարքին ընտրութեան, նկատելով որ վերջէն ազգ. Ժողովը զբաղելու նիւթ չպիտի գտնէ:

Հոկտեմբեր 4. — Սաստիկ անձրևու մը կսկսի որ կը տեսէ 24 ժամ և բազմաթիւ մարդիկ կսկսին լողալ փո-

դոցներուն մէջ Շուէտի մէջ հիմնուած Լուդորդական ընկերութիւն մը՝ Ա. կարգի մէտալներ կը զրկէ Պոլիսը բաժնելու համար Պոլսոյ քաղաքացիներուն:

Հոկտեմբեր 5. — Պայքանները կը բռնկին: Բ. Դըրան առջեւ դեսպան մը կերելի որ «եանկըն վա՛ւր» կը պօռայ:

Հոկտեմբեր 6. — Սայիա փաշան կերթայ, Մուխթար փաշան կուգայ. այս վերջինն ալ կերթայ և Քեամիլ փաշան կուգայ: Պարի մամուզէտ Պ. Բսալթիի կարծիքով Թուրքիոյ վարչապետներուն նորահար վալսը ըլլալ կը կարծուի յաջորդական այս փոփոխութիւնը:

Հոկտեմբեր 7. — Տօն Սրբոյն Սոսկալի Գալուստի, քաջամարտիկ զօրավարին, որ գոնթուօթու կը կարգուի Ա.զգ. Հիւանդանոցին և կարգ մը զեղծումներ երեւան կը հանէ:

Հոկտեմբեր 8. — Պոլսոյ մէջ Սարսախներու համաժողովը նիստ կը գումարէ և կարգ մը սրտուռներ կուտայ:

Հոկտեմբեր 9էն 25. — Սարսախներու համաժողովը կը շարունակէ իր նիստերը: Վերջին նիստը կը գումարուի Թալմաճուէի հրազարակը... Խիւսիս ըսլարան անձրեւի մը տակ: Ալիւտարէն Տիար՝ Հ. և Բերայէն Տիար Գ. խըլախ ճառեր կը խօսին:

Հոկտեմբեր 26. — Ամէն ոք կամ կին կը փնտռէ և կամ մուշտակ... տաքնալու համար: Բերայի տիկինները Արամ Գուլումճեանի վաճառատունը կը խուժեն և Պոլսոյ լաւագոյն մուշտակները կը զբաւեն:

Հոկտեմբեր 27. — Ա.զգ. ժողովը նիստի կը հրաւիրուի և օրակարգի կանցնէ «Գէորգ եպ.ի խնդիրը վերջացնելու «խնդիրը»:

Հոկ. 28. — Յակօբ Շահպազ Պատրիարքարանը

պաշտօնեաներէն մաքրելու պաշտօնին կը ձեռնարկէ: Երկու օր վերջ կը տեսնուի որ պատրիարքարանի մէջ պաշտօնեայ չէ մնացեր:

Հոկտեմբեր 29. — Հայաստանի ինքնօրինութեան զրոյցներ կը շրջին: Մէկ քանի հազար Հայեր կորչեն իրենց թեկնածութիւնը դնել՝ երբ Հայաստանի թագաւոր մը կարգելու օրը գայ:


Հոկտեմբեր 30. — Քօլէաւն և Թուրք մաշխութիւնը մեծ աւերներ կը գործեն Թուրքիոյ մէջ: Քաղաքապետութիւնը պատերուն վրայ փակցնել կուտայ գրաւոք պատուէրներ, որոնք անցորդներու կողմէ կը պատուին:

Հոկտեմբեր 31. — Պատրիարքարանը փակ է՝ Սըրբոյն Կոպեռնիկի վերաբերուին յիշատակին առթիւ:

## ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ ՀՐԱՆԴ ԽՏԻՇԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ ՍՈՒԼՔԱՆ ՀԱՍԱՄ ՄՕԼԱ ՔԱԵ ԹԻԻ 26-27

Այս սպարանին մէջ կը սպուին ու կը կազմուին գրքեր, հանդէսներ վաճառականական տնտեսներ, նամակի գլուխներ հարսանեկան ֆառքեր ֆառքիզիքներ, ներուքեամբ եւ ֆառակով: Այս Տպարան - Կազմասան միակ նպասակն է, մամուլի, ռուսութիւն, եւ աճանութիւն, գաղափար մը առնելու համար անգամ մը այցելելը կը բաւէ:



ՋԱՐ ՅԵՐՏԻՆԱՆՏ



ՖԱՆՁԷՁԻ

## ՕՏԿԸ ՆԱՄԱԿ ԱՆՔԵԼԻՆ



Սուրբ Աստուած, պատէմ, թուռունճ, պալ, պէօրէկ  
 Իւլիւֆէր ծուկ. բիլթէ վէ ջէօրէկ  
 Ֆըսթըն, շէֆթալի իրար է խաաներ  
 Քեզի շըներ ու աշխարք է պէրէր.  
 Չիւնքի պատմ նն աշքերդ քուկին  
 Պախըշը կառնէ նայողին հոգին  
 Տուատարդ թուռունճ քիւլճանի պէրան  
 Տըւջողին սիրաը կընէ քիւլ վէրան  
 Սիրա մը աօլլուն, թաղէ ֆըսթըն Շամ  
 Համնալ թըպիւրը իւլիւֆէրի համ.  
 Ճիտը լէքէսիւ, Կէքիարէ մէամէս  
 Կէօքսը խապաօրն սերթ միտէ քէմէր:  
 Պերանը խութի, լեղուդ մէջը պալ,

Խատիֆէէ են սուռաթմներդ ալ .  
 Վուճուտըդ թէքմիլ կըլմանի լեռան  
 Հէճ հաթախ է ան , վէ հէճ ալ եօռլան .  
 Աճապ ինչ աղւոր պան պըտոր ըլլար  
 Էկէր հագնելու լաթ իճատ չըլլար  
 Վէ նէ ալ ասեղ , նէ թէրդի , դերձան  
 Չըփչըպլախ տուն մնայիր օսթան  
 Վէ քէօչէ պուճախ սուրբերու տեղ տուն  
 Մեզ ողորմէիր աստու իրկուն .  
 Այաղմա տէյի քու քովըդ կայինք  
 Քրախնքներովըդ երես լուսինք :  
 Մազերըդ ալ խալլու հէճ չալ էօրնէի  
 Թաց երեսներս էս չորցնէի .  
 Չաքէթ եէլեկս տայի , ծախէյի  
 Բէշթիմայ առնէի , վրադ կոցէի :  
 Ապտիւլ Համիտին խատար ապրէիր  
 Նէ խըղմէթ նէ ալ ասն կար կարէիր ,  
 Ժամէն տանա ներս օղկըդ չը կոխած ,  
 Քուկին մինաէրըդ կըանայիր փըռուած .  
 Շէքէրդ ու խանուէա , նօճուտըդ , թաղէ  
 Երկու ֆիթիլլի օճախ մը կաղէ  
 Շարաթուան միս , վէ ես կէս օխա  
 Ծմունայ պարակ թաղէ խաս եուֆխա .  
 Չիմէնթօի պօշ ֆըջլէ փատեր  
 Քի չաթըն չաթըն աղէկ մը վառէր ,  
 Այ թախտա պէղի , մաշա , սաճ մանղալ  
 Եաթախիդ էօրթիւ շէքէրի ջուվալ  
 Խըթըխով լեցուն՝ սետիրնէր խոշոր ,  
 Էսէղի սըւլը քիւբ մը աղւոր նոր .  
 Մէջի ճուրը թախ պերանը լեցուն  
 Քի աիւօր մէջքըդ չը ծոկէր ղուն .

Հոսըլը խուչին սիւտը անպակաս  
 Կը վայլէ քի դուն տուն մը ունենաս  
 Տեղն ալ ես Խասղիւղ վէ հախօտ Պալաթ ,  
 Իրէք օտալը մեծկակ ըռահաթ  
 Էտէվը պախճէ առջեւըն ալ ծով  
 Անտնկ քի կիւրիւֆ կիւրիւֆ փչէ հով ,  
 Չիւնքի էյոր քի արև ա չըլլայ  
 Չամաշըրնէրդ հովէն ալ չօրնայ  
 Մահալէն կէչխա չէ բէք անխրտար  
 Քի չար աչքերէ չառնէիր նազար .  
 Կիրակի օրը պաղջէ բանայիր  
 Հեարդ պըտըտող մէկն ունենաիր  
 Նիհայէթ ասանկ ուղածը պաջիւր  
 Չուղածներդ ալ անէիր էսիւր :  
 Մինակ մէսէյէն սա է քի ինտօր  
 Աս ըսած էօմըս ծևք ձղես պխտար .  
 Իրաւ է մարըդ չօք շիւքիւր փառք Հօր  
 Կը նայի կոր քեղ , հէճ ալ բէք սղւոր .  
 Պախաթ ինչ խըտար ըլլայ նէ նորնէ  
 Պաշխա համ կտանէ մարդ իր սիրածէն .  
 Մէտէլա մէտէթ միտեա ուղէ նէ  
 Ծունին ծմեռին մարըդ ինչ կընէ ընէ  
 Պախաթ մեղի պէս էյէր , մէսէլա  
 Տէմրաւ ալխտա կայնող մը ըլլայ  
 Հէմէն էֆէնախ հօի խփաանտաք .  
 Ծովը կուղէ պաղ , կուղէ ըլլայ տաք  
 Ան կը հանուի ծով կը մըանայ հէման  
 Կը հանէ միտեան հէճ խօշորնէրէն  
 Վէ հախօտ պաշխա թիւրիւսին քէզա  
 Մարդ ես կ'ըլլայ ես , վրադ էչխազա  
 Կէշութին մը գայ նէ մարդ ինտօր

Քեզի մինակուկ Վերցնէ պիտոր  
 Յախաթ մեզի պէս մէկը ըլլայ նէ  
 Հէմէն թօփի պէս քեզի վեր կառնէ  
 Հէմ ուսուլիկ մը էօրսէլէմէտէն  
 Նէ այ կէշութին կանցնէ սիրտէն.  
 Վէլ հասըլ քուկին շէրէֆիդ ուեար  
 Պէտք է քի հայիդ կէօրէ կըմնաս եար  
 Չիւնքի կիտես եա բէք զօւ է հիմա  
 Քի մարդ իր հային ուեարը կըմնա,  
 Չը կըմնաս նէ հող մընէր. քեզի ըսեմ  
 Քուկին ինչօ՛ւա պէտք, ես հոս կեցեր եմ  
 Անճախ քի սիրտէդ իս սիրես մինակ  
 Անկէ անդին սէն, հէմէն քէֆինէ պար:

ԳՍ.ՐԱԳՍՃ ԳՍ.ԲԻԿ

Ընդօրինակեց՝ ԸՍԸՌՂԱՆ  
1912 Սեպտ. 22



## ՆՈՅՆՄԲԵՐ

Այս ամիսը իր տեսակին մէջ եզական է. որովհետեւ առանց այս ամիսին տարին 11 ամիսներէ պիտի բաղկանար փոխանակ 12ի:

Այս ամսուան մէջ ծնած են տիրացուները, քահանաները, վարդապետները, սուրբերը: Այս ամսուան մէջ ծնող աղջիկները չախաղանց մտկոտ կըլլան եւ ընդհանրապէս մեծ փափաք մը կունենան զոչ պատկերու:

Այս ամսուան մէջ է որ օամ. խորհրդարանը իր դուռները կը բանայ եւ անկէ ներս կը մտնեն 50 ոսկի ամսական ստացողները:

Նոյեմբեր 1. — Խորհրդարանը կը բացուի եւ կարեւոր օրէնքներ կը խմբագրէ, կը քննէ եւ... քապուլ կընէ, մէկ օրուան մէջ 425 յօդուածնայ օրէնք մը «Անքերը վեր» ի դրութեամբ կընդունուի:

Նոյեմբեր 2. — Նախարարները նիստ կը գումարեն... Անասուլուի բարեկարգութիւններով զբաղելու համար: Այդ նիստին ներկայ չի գանուիր Նորատունկեան էֆ., տան մէջ աշխատելը պատրուակ բռնելով: Կրտուի թէ՛ ամէն անգամ որ հայ նախարարը առեւը կը մնայ, Բ. Դրան մէջ վարչապետը Անատուլուով կգրադի:

Նոյեմբեր 3, 4, 5. — Հայաստանէն կը տեղեկացընեն թէ՛ Հաչերը չորս քիւրտ սպաններ են: Բ. Դուռը կը հրամայէ երկու վաշտ զինուոր զրկել եւ դաս մը տալ Հայերուն, ինքնապաշտպանութեան զիմած ըլլալուն համար:

Նոյեմբեր 6. — Խորհրդարանը կորոշէ Հայոց հողա-  
յին խնդիրը լուծել: Լուծֆի Ֆիքրիի առաջարկով՝ կո-  
րոշուի Հայոց հողերը հաւասարապէս բաժնել Քիւրաե-  
րուն միջեւ և ասով վերջնականապէս լուծել հողային  
հարցը:

Նոյեմբեր 7, 8, 9, 10. — Ընդհանուր քէսատու-  
թիւն, կուստուղութիւն, անգործութիւն, ցեխ, քոյնա,  
պատերազմ, սղութիւն, տուրքի հաւաքում, զինուորա-  
գրութիւն, ապստամբութիւն, և այլն:

Նոյեմբեր 11. — Էջմիածնէն՝ վեհ. կաթողիկոսը՝  
Բեթերսպուրկ կը գրկէ Մկրտաչ եպիսկոպոսը, հարցը-  
նելու համար պ. Սազճոֆին թէ՛ ի՛նչ է տարբերութիւնը  
Հայուն ու Ալպանացիին:

Նոյեմբեր 12. — Ճանկիւլեան ազգային նպարավա-  
ճառ կը հռչակուի և մեծազիր լուսանկարը կը կախուի  
ազգ. մատենադարանին մէջ:

Նոյեմբեր 13. — Նուպար փաշա Բարիզ կը մեկնի  
... ազգային ճութիւն ընելու համար: Բոլոր ազգային-  
ճիւղերը գործի վրայ են:

Նոյեմբեր 14էն 19. — Այս օրերուն մէջ կարեւոր  
բան մը չի պատահիր. միայն Արիստակէս Գասպարեան  
40 սակինոց երազներ կը տեսնէ:

20. — Օրմանեանի խնդիրը օրակարգէն հանելու  
ջանքեր մը անդի կունենան: Ներսէս Օհանեանի ձայնը  
կը լսուի, որ պահ մը պուկարական թնդանօթները կը  
յիշեցնէ:

Նոյեմբեր 21. — Հայաստանը բարեկարգելու համար  
մեծ գործունէութիւն կը փորէ: Քանի մը Հայեր պա-  
տահմամը կը մեռնին:

Նոյեմբեր 22. — Պատրիարքարանը կը փակուի,  
Կղեմեսի Հայրապետին կնօջ տօնախմբութիւնը ըլլալով:

Նոյեմբեր 23. — Տօն Սրբոց Սամանակերաց, որք  
էջնահատակ եղան իրենց ախոռներուն մէջ:

Նոյեմբեր 24. — Ատանայի որբերուն և այրինե-  
րուն խոստացուած 10,000 սակին փոխարէն, 2000 սա-  
կի կուսան և մնացեալը վար կը դնեն ի հաշիւ որբե-  
րուն... շահագործելու համար:

Նոյեմբեր 25. — Գում-գարուի մէջ հայունի մը  
կիսլամնայ իր յօժար կամքով... ութը օր թուքերու  
տան մէջ արգելափակուելէ յետոյ: Գատական նախարա-  
րութիւնը թէզքէրէսով մը կը ծանուցանէ թէ՛ խղճի ա-  
զատութիւնը միշտ պիտի յարգուի:

Նոյեմբեր 26 էն 30. — Լոստոնի մէջ ճաշի կը  
նստին պատուիրակները և կսկսին ուսուի թրքական պա-  
րարտ եղ մը: Տեղւոյն մեր դեսպանն ալ պատառ մը  
կուղէ, բայց մերժուելուն վրայ, խրզմի՞ս ըլլալով, շուն-  
չը Պօլիս կառնէ:



# Մ Ա Մ Ո Ւ Լ

## ՄԵԾ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ



Հ. ԿՕՇԿՍՐԵԱՆ և Գ. ԹԱՇԷՎԻՃԵԱՆ և ԸՆԿ.

Ամեն տեսակ տպագրական գործերու եւ ամեն լեզուէ  
քերթերու բաժանորդագրութիւն

Պոլսոյ մէջ գանուող միակ Գործակալութիւնը, որ  
իր ճշգրտագանութեամբը, մաքուր գործառնութեամբը և  
պատուաւորութեամբը կուզայ լրացնել միժ մէկ պակա-  
սը գաւառի և արաստանմանի Հայութեան, որ զգուած  
է խտրեբառի գործակալութիւններէ:

Մամուլ Գործակալութեան պայմանները մի՛շտ աչքի  
առջեւ ունեցէք և պիտի համոզուիք.

Ա.— Ամէն լեզուով գրքեր և թերթեր կը զրկէ:

Բ.— Փոսթի արագ և կանոնաւոր տաւքում.

Գ.— Ունէ թերթի դադարման միջոցին ուրիշ թերթ  
կը զրկէ, բաժանորդին փափաքին համաձայն:


Դ.— Կ'ստանձնէ ամէն տեսակ տպագրական գոր-  
ծեր և ծանուցումներու հրատարակութիւն:

Ե.— Կընդունի արաստանմանի և գաւառի թերթե-  
րու ցրուումը Պոլսոյ մէջ.

Զ.— Իւրաքանչիւր բաժնեգնի վրայ 100ին 10 զեղջ:

Է.— Կընդունի նաև ամսավճարի զրութեամբ,  
այսինքն ամսական 10 զրշ.ի հաշուով բաժանորդա-  
գրութիւն:

ՀԱՍՅԷ՝ Կ. Պոլիս Պապը Ալի ճաստի, Ֆեվզիէ Խան 2



## ԲԻՒԶԱՆ Դ ՔԷՉԵԱՆ

ԻՐ ՆՈՐ ՏՊԱՐԱՆ - ԱՊԱՐԱՆՔԻՆ ՄԷՋ

## ԴԵԿՏԵՄԲԵՐ

Տարին այս ամիսով իր մահկանացուն կը կնքէ: Պատմարանները կը վկայեն թէ այս ամիսը 1912 տարիէ ի վեր 1912 հաստ տարիներու մահուան պատճառ եղեր է:

Այս ամսուան մէջ ծնող այրերն ու կիները շատ երկար կապրին, այնքան երկար որ ձանձրանալով անձնասպան կըլլան: Բոլոր անձնասպանները զեկտեմբեր՝ մէջ ծնած են:

Դեկտեմբեր 1. — Բազմաթիւ անձնասպանութիւններ տեղի կունենան յունուար 1ին նուէր տալէ ազատելու համար:

Դեկտեմբեր 2. — Կառավարութիւնը պաշտօնական ծանուցումով մը Բաղաքապետութիւնը կը վնասէ, բան մը հարցնելու համար: Անկարելի կըլլայ զայն գտնել:

Դեկտեմբեր 3. — Պատրիարքարանը փակ է Սրբոյն Կարպիսի Ժամկոչին որ վախճանեցաւ յամի 1675 ին՝ յեկեղեցոջ:

Դեկտեմբեր 4 էն 20. — Անձրեւաբեր հողմունք. Տօքթ. Տատուր. փքաբեր ամպեր. Վահան Թէքէեան. սառնամանիք. Արիստ. Գասպարեան. ցիւխ. Դաւիթ Տէր Մովսէսեան և այլն:

Դեկտեմբեր 21. — Կառավարութիւնը բարեկարգութեան կսկսի և մէկ օրուան մէջ Նասիպ Ճէզվէճեանի Լօճիկ ժամացոյցէն 10:000 ըստ կը գնէ և հայաստան կը շրկէ: Կորոշուի Զենիք ժամացոյցները վերցնել պաշտօնատուներէն:

## ՊԻԻԼՊԻԻԼԵԱՆ ՎԱՐՃԱՐԱՆ

ԲԱՐՁՐ- ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԳԻՇԵՐՈԹԻԿ ԵՒ ՑԵՐԵԿԵԱՑ



Կայս. իրատէով և Կրթական Նախարարութեան արտօնազրով հաստատուած գիշերօթիկ-ցերեկեայ բարձրագոյն-երկրորդական վարժարանս կը գտնուի Սան-Սթէֆանո՝ օդաւէտ և գեղեցիկ միջավայրի մէջ: Վարժարանը ունի կարող հայ և օտարազգի մասնագէտ ուսուցիչներ. մեծ կարեւորութիւն կը տրուի լեզուներու և առեւտրական ճիւղին: Հաստատութիւնս ըլլալով բարձր. իտաաի, իր ընթացաւարտ ուսանողները կը վայելեն ամէն իրաւունք և արտօնութիւն. առանց մուտքի քննութեան կընդունուին պետական համալսարաններու այլ և այլ ճիւղերը: Տարեթօշակն է գիշերօթիկներու 24, իսկ ցերեկեաններու 10 օսմ. ոսկի:

Աշակերտաց ընդունելութեան համար պէտք է գիմել ամէն օր կամ Սան-Սթէֆանո ուղղակի անօրէնութեանս՝ և կամ Պօլիս Պաղջէ Գաբու Սատրգիէ Խան Թիւ 21-24:

Հիմնադիր ՏՅՈՒՆԵՆ

ՅՈՎՀՆ. Ն. ՊԻԻԼՊԻԻԼԵԱՆ

Գեկեմբեր 22 . — Նոր Ուսումն . Խորհուրդը վիճակագրութիւն մը կը կազմարէ ուրիշ կը տեսնուի որ Պոլսոյ ազգ . վարժարաններուն մէջ 5 ուսուցիչ կայ Համալսարանական . 17՝ երկրորդական վարժարաններէ վկայեալ . 78՝ թաղային վարժարանի երես տեսնող . 106 հատ անտեսութենդ վարժապետութեան ձեռնարկող . իսկ մնացեալ 100 . . , ուսուցիչները իրենք ալ կը դարձանան եղեր թէ՛ ինչո՞ւ և ի՞նչպէս հող ինկեր են :

Գեկեմբեր 23 . — Սուլառէները կսկսին . մեծ պարահանդէս Բըթի Շահի մէջ . սքեթինկի մէջ Հ . Համարձուսեան կը չմշկէ և վիրաւորուած դուրս կելլէ : Համարձուսեանի Սկիւտարցի Տիւրքիէն ցաւակցական հեռագիր մը կուղղէ՝ իր սիրելիին . . . :

Գեկեմբեր 24 . — Տօն դանազան Սուրբերու . իբր սիրի . գօնեաքի . շաքարի և անուշեղէններու մեծ սպառում :

Գեկեմբեր 25 . — Տպագրական տեսչութիւնը կը յայտարարէ թէ՛ ասայի՞ս պէր քեմալ : Պատրիարքարան կը հեռագրեն թէ՛ կացութիւնը վրդավալի է :

Գեկեմբեր 26 . — Անձնասպանութեանց թիւերը կը շատնան . . . ընտանիքի պետերու մէջ : Պօն Մարշէն գործի վրայ է . նոյնպէս քսակահատները . ոստիկանութիւնն ալ գործի վրայ է . . . գլխաւոր փողոցներուն մէջ :

Գեկեմբեր 27 . — Պոլսոյ մէջ հռչակաւոր եղող Մամուլ Գործակալութիւնը ի պատիւ ի յաճախորդներուն մեծ շքասեղան մը կուտայ : Այս առթիւ ճառեր կը խօսուին և ի վեր կը հանուին Մամուլ Գործակալութեան ուղղամտութիւնը , ճշգրտապահութիւնը և գաւառօ ու արտասահմանի մէջ շահած իր համբաւը :

Գեկեմբեր 28 . — Կիկօի Կայսրութիւնը կը հռչակուի

և Կիկօ կայսր կօծուի «Վեհապետ համայն կիկօներու» տիտղոսով :

Գեկ . 29 . — Տօն՝ Գ . Թորոսեան Երանելիին բանտարկութեան . Սեւ կատուները կուրախանան և իրենց ուրախութենէն մուկ բռնել կսկսին :

Գեկ 30 — Ազգ . Ժողովը կորոչէ այլեւս գործ տեսնել : Այս որոշումը կը հաղորդուի գաւառի և արտասահմանի հայութեան որ երևք օր և երեք գիշեր լուսավառութիւններ և խրախճանքներ կը կատարէ :

Գեկեմբեր 31 . — Ամբողջ աշխարհ տարի մը աւելի կունենայ այսօր . միայն կիները այսօր 48 ժամ կը քնանան . տարիին անցնելը չը տեսնելու համար : Յուսահատական կացութիւն նուիրատուներու . Հաղարաւորներ անձնասպան կըլլան :

Ո՛Վ ԲԵՐԱՑԻՆԵՐ

Ի՛նչ որ ուզեմ, ի՛նչ որ փափախիմ  
 Կարդալիքեմ մի՛նչեւ . . . ծխելիք  
 Դուք պիտի դիմեմ Օհնիկեանին  
 Որ մրցակիցն է ՊՕՆ Մառեթին .  
 Հոն կան զաւթ ժիր ու շարքաւ  
 Մեզ մին կտո՛ւ մօտ յիսուն . . . քաւ  
 Արամ , Լեւոն եւ Գարեգին  
 Օգնականներ իրենց հայրիկին :  
 Իսկ մեր Բեօլիեան Էֆենիկն Օճնիկ :  
 Կեցած մինչ իրկու կաշխատի սասիկ .  
 Բերայի Հայեր մի՛՛ցս դուք փութացե՛ք  
 Մե՛ծն Օհնիկեանին եւ հաւատացե՛ք  
 Բնա՛ւ չե՛ք խաբուիք :

# Ռ Օ Ս Ի Ա

## ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

1881 Մարտ 20ի Կայս. Ուղարկուած արտօնեալ Ընկ. եան Կեդրոնառեղին է Ս. Բեդերսպուրկ, Ընկ.եան ապարանքը թիւ 37, Մեծ-Մօրսքայա:

Կրամագրուի ամբողջովին վճարեալ	40,666,4
Երաշխաւորութեան դումար	204,799,53
1909ի հասոյթք	88,218,000
Ի վեր ընկերութիւնը իր ապահովագրեալներուն վճարած է	639,337,00
Պահեստի դրամագրուի	245,940,000
Ապահովագրեալներուն վճարուած դրամագրուի և վնասուց հատուցում	699,949,000
1910ի ընթացքին ընդունուած ապահովագրին և տոկոս	408,897,200

Ընկերութիւնը խիստ շահաւոր պայմաններով կ'ընդունի, ապահովագրութիւնները փոխադրութեան վրտանդի, կեանքի, ամէն տեսակ արկածներու, սառոյցի բեկումներու դէմ եւայլն:

Պոլիս, Պալաթիա, Չիքիլի Լրոյսքրմ խան 7

Տնօրէն Թուրքիոյ մասնաճիւղին

Ա. ՀԻՒՐՄԻՒՉ

Ընդհ. քննիչ

Յ. Մ. ԲէՉԷՃԵԱՆ

Գործակալ Սթամպուլի

Դ. ԱՐԱԳԵԱՆ

# ԳՐԱՎԱՃԱՌ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

## Վ ԵՒ Պ ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՂԲԱՐՔ

( Կ. Պոլիս Չախմակքլար Թիւ 24-26 )

Վիպասանութիւններ. — Թշուառներ՝ 60 դրուշ. — Հազար ու մէկ գեշերներ 36 — Արգասաւորութիւն 1 — Սորհրդաւոր աղջիկը 10 — Սասմանց առն 5 — Ուղեւորութիւն Ժիւլ Վէնի 100 փարայ —

Գասագրեր — Չայնական երաժշտութիւն 5 — Մանկական պարտէզ 2 — Ընդհ. պատմ. Խաչկոնց 5 — Արշայոյս 3 — Գրահաշիւ 10 : —

Բառարաններ — Հայերէն-Ֆրանսերէն 25, Յրանսերէն 12, 50 — Անգլիերէն-հայերէն 8 : —

Գրական երկեր. — Կենսագր. Տէրոյնցի 12, 50 — Լքուած քնար 5, Ծիածան 4, Յիշատակարան 120, Երգարան 8 — Չայնագրուած երգարան 10, Քրիզանթէմ 4, Չենոք Գրակ 15 : —

Գիտական երկեր — Մարդուն ծագումը 3 — Մայրը 3 Ուղեցոյց կանանց 5 — Թուրքիոյ վրայ 1, 50 — Կէսբժշկական 5 — Գիտութեան աւետարանը 4 : —

Օրացոյց — Պատի 1 — Գրգանի 1, 25 — Թաւաղատ 4 — Ընդարձակ 3, 50 — 3 — Կիկո 4 Հայուն 10 — Թէոզիկ 12 :

# ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԼՐՃԵԱՆ

## ԳՐԱՎԱՃԱՌ - ՇՐԱՏԱՐԱԿԻՉ


( Չագմախերլար 4. Պոլիս Թիւ 25 )

Յ. Գրլըճեան գրատունը ղիմեցէք հետեւեալ այժմէութիւն ունեցող գրքերը գնելու համար:

Պատերազմ և խաղաղութիւն	31
Խննստն երեք	21
Սատունէն ետքը Ա. Բ. հատոր	12
Խննստն վեց	40
Հայ հերոսի արշաւանքը	5
Հայը ի՞նչու հայդուկ եղաւ	3
Պօքաչեայ Տասնօրեակ	10
Հերոսունիներ	3
Բռնակալին մահը	3
Փախտոսկանը	2
Ազատութիւն	1, 50
Այ չեմ կրնար լռել	1, 50
Կարմիր գազանին որջը	5
Երկինք երկիր կամ ջրհեղեղ	2
Սեռային առողջապահութիւն	30
Թիպարաբը	10
Մնձուրի առ	4
Յ. Գրլըճեան գրատունը գրադրուցակը ձեր կը ղրկուի:	

❖ ԳԻՆ 4 ՂՐՈՒՇ ❖

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ “ԿԻԿՕ” ՋԱԻԵՏՏԱԲԵՐԹԻ



ՀՀ Ազգային գրադարան



NL0141988

13990

